


9147.925  
—  
t-40







Հ Ա Յ Ո Յ

ՀԻՆ ԿՐՈՆՆԵՐԸ

---

Գ Բ Ե Ց


ՏՕՔ. Ե. ՏԱՂԱԽԱՐԵԱՆ

---

Ը. ՏՊԱ. ԴՐԱԽԹԻՆ

ԱՐՅԱԳՐԵԱԼ ԵՒ ՑՈՒԵԼԵԱԼ,

---



12012

Կ. ՊՈԼԻՍ

Տպագրութեան Ը. Մատելսան

1909



2923

# ՀԱՅՈՑ

## ՀԻՆ ԿՐՈՆՆԵՐԸ

ԳՐԵՑ

ՑՕՔ. Ե. ՏԱՂԱԽԱՐԵԱՆ

Բ. ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՐԲԱԳՐԵԱԼ ԵՒ ՑՈՒԵԼԵԱԼ



Կ. ՊՈԼԻՍ

ՑՈՒԺՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՑՔՈՍԵԱՆ

1909

12788

6566-57 9/

# ՄՈՒՏՎ

Մեր ազգային պատմիչներէ մի քանիներու մէջ միայն՝ քրիստոնէութենէ առաջ Հայոցս կրօնին վրայ փոքր ինչ տեղեկութիւններ կը գտնուին . ասոնցմէ առաջինն է Ագաթանգեղոս՝ որ Դ. գարուն սկիզբը , ի ձեռն Գրիգոր Լուսաւորչի քրիստոնէութեան տարածման առթիւ , մեհենից ու դից կործանումն պատմելուն՝ անոնց նկատմամբ ինչ ինչ ծանօթութիւններ կուտայ : Նոյն գարուն վերաբերող Զենոբ Գլակայ և Փաւառոս Բիւզանդացւոյ գործոց մէջ ալ կան առ այս կարեոր տեղեկութիւններ , սակայն աւելի ճոխ է յաջորդ գարուն ապրող մեր ազգային պատմահայրն Մ. Խորենացի , որ 'ի սկզբանէ անտի Հայոցս ընդհանուր պատմութիւնն գրելուն՝ անցողակի կը յիշատակէ նախնի Հայկազանց կրօնական ինչ ինչ հաւատքն , ու միայն Արշակունեաց հարստութեան հիմնարկութենէն կը սկսի անոնց դիցապաշտութեան մասին տեղեկութիւններ հաղորդել :

Ե . դարու գրողներէն Եղիշէ պատմագիրն և Եղնիկ իմաստասէրն իրենց ժամանակի Սառանեան Պարսից դէնն կը ներկայացնեն մեզ՝ զոր Պարսիկք իբր տիրող ազգ կը ստիգէին զՀայս ընդունիլ , կրօն՝ զոր հաւանականաբար Հայք յառաջ քան զքրիստոնէութիւնն պատշաճ էին : Յիշատակեմք և Անանիա Շիրակացի՝ Ը . դարու գիտունն , որ կը հաղորդէ մեզ մեր հեթանոս նախնեաց հաւատալեաց մտաին ինչ ինչ ծանօթութիւններ :

Ուստի այս ցիրուցան տեղեկութիւններով ու օտարազգի մատենագրաց յիշատակութիւններով հարկ էր գրել ու վերակազմել Հայոց հին կրօնի պատմութիւնն : Այս յանգուգն գործն ձեռնարկեց հայազգի մեծանուն բանասէր Մկրտիչ Էմին՝ որոյ գործն «Հետազօտութիւնք

հայկական հեթանոսութեան վրայ» (1), Հայոց հին կրօնի պատմութեան հիմնաքարն պիտի մնայ միշտ : Ապա գրեցին առ այս 'ի հայազգեաց Մ. Զերազ՝ «Ծանօթութիւնք հայկական դիցաբանութեան վրայ» (2), Հ. Ա. Նազարէթեան՝ «Հայք և հայ դիցաբանութիւնն» (3), Հ. Սարգսեան՝ «Ագաթանգեղոս և իր բազմադարեան գաղտնիքն» (4) նշանաւոր գործին Ժ. Գլուխովիւ : Յիշատակեմք նաև Հ. Տաշեանի «Ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց»ն (5) և Պատկանեանի ինչ ինչ հրատարակութեանց առթիւ հմտալից ծանօթութիւններն : Վերջապէս դարուս բազմավաստակ հայազգի մեծ բանասէրին՝ Հայր Ալիշանի «Հին հաւատք Հայոց»ն (6) որ Հայոց հին կրօնի մասին ծանօթութեանց ճոխ ամբարանոց մէկ :

Յօտարազգեաց՝ Տըլակարտ, (Ուսուցիչ արեելեան լեզուաց ի համալսարանին Կէթթինկի), իր Gesamme life abhandlungen ի (1866), Armenische studien ի (1877), և Ագաթանգեղոսի (1889) հրատարակութեանդ հմտալից ծանօթութիւններովիւ, և Հիւրչման (Ուսուցիչ բազդատաւկան բանասիրութեան Սթրազպուրկի համալսարանին) իր Armennische grammatic ի (1897) առթիւ կուտան կարեւոր տեղեկութիւններ ու բազդատութիւններ :

Օտարազգեաց առ այս գրութեանց մէջ գլուխ գործոց մէկ Հ. Գեղլէրի (Ուսուցիչ Իէնափ համալսարանին) «Հետազօտութիւն հայ դիցաբանութեան»ը (7) : Յիշատակեմք վերջապէս Փարիզու Արեելեան լեզուաց վարժարանի ուսուցիչ Գարիէրի «Հեթանոս Հայաստանի

(1) Հրատարակեալ 'ի ոռու բարբառ 1864 ին, և որ նոյն տարին Թարգմանուեցաւ ֆրենս.ի ու հրատարակուեցաւ 'ի «Հանդէսին Արեելից», 'ի Փրզ., և հուսկ ուրեմն ի «Յոյս» հանդիսարանին Արմաշու 'ի հայ լեզու (1874):

(2) Arménie. Ամսաթերթ 'ի Փարիզ (1892—93).

(3) Բազմավէպ » 'ի Վենետիկ (1893—94).

(4) Վենետիկ (1890). (5) Վենենա (1891). (6) Վենետիկ (1895).

(7) Թարգմանեալ 'ի Հայ Ն. Յ. Թորոսեանէ 1897 'ի Վենետիկ.

ութ սրբարաններն ըստ Ագաթանգեղեայ և ըստ Մ. Խորենացոյ, քննական ուսումնասիրութիւն» անուն գործն (<sup>1</sup>), որ նշանաւոր է նա՛մ մանաւանդ Հայր Պարոննեանի հմտալից քննադատական պատասխանագրովն (<sup>2</sup>): Պէտք չէ մոռնալ նաև Ծ. Շատակերերգի «Իրանական ազդեցութիւններն Հայոց կրօնական հաւատալեաց վրայն գրութիւնն (<sup>3</sup>):

Այս ամէնը միայն գրաւոր դարու յիշատակարանաց վրայ հիմնեալ աշխատասիրութիւններ են. կը մնան դեռ սեղաձեւ արձաննագրութեանց յայտնութիւններն, որք աւելի հնագոյն ժամանակի կը վերաբերին, զորս լուծել ու լուսաբանել կը փորձեն օտարազգի մասնագէտներէ զատ՝ 'ի մերայնոց Կ. Բասմաջեան և Հայր Սանտալճեան, և հնախուզական յայտնութիւններն որք դեռ հողին ծոցն պահուած կը մնան և որք արդէն մասնական բաւական արդիւնք տուած են մեզ:

Մենք յիշատակեալ զիսնոց չկրցածն ընելու յաւակնութիւնն չունիմք, այլ միայն անոնց աշխատութիւններն ի մի հաւաքելով պիտի փորձեմք պատկերել Հայոց հին կրօններն ու պիտի ջանամք ճշդել անոնց իւրաքանչիւրի շրջանն:

Քրիստոնէութիւնն թէպէտ նոյն իսկ Ա. դարուն մուտք գտած է 'ի Հայս, սակայն Դ. դարու սկիզբն միայն ձեռամբ Գրիգոր Լուսաւորչի և Տրդատայ եղած է երկրի պաշտօնական կրօնն: Յառաջ քան զայն դիցապաշտ էին Հայք, կրօն՝ որ բոյն դնել սկսաւ Մակեդոնեանց և Աելևկեանց իշխանութեան օրով, և այդ ժամանակամիջոցին խառն ընդ նախնի կրօնն (Զրադաշտակա-

(1) Les huit sanctuaires de l'Arménie payenne d'après Aghatange et Moïse de Khoren. Etude critique. Paris 1899. Թարգմանեալ 'ի Հայ 'ի Հանդէս Ամօրեայ (1899) 'ի Վեհնեա:

(2) «Բանասէր» Հատոր Ա. Պրակ Դ. (1899) և Հատոր Բ. Պրակ Ա. Բ. (1900) 'ի Փարիզ:

(3) Մովկուայի Կայս. Հնագ. Ընկ. տարեգրութիւնն (1901), քաղուածարք 'ի Հայ Թարգմանեալ 'ի Բազմավէպի (1901—1902):

նութիւն) և կամ անոր ձեխն տակ պաշտուելէ ետք՝ Արշակունի անուանեալ Արտաքսիասեան հարստութեան օրով սկսաւ տիրապետել։ Յառաջ քան զայս, Հայք Զրադաշտական էին իրենց դրացի և քոյր ազգի Պարսից նման, կրօն՝ որ հաւանականաբար Քրիստոսէ 6 դար առաջ ծնունդ առած և Պարսիկ տիրապետութեան հետ մուտք գտած էր ի մեզ։ Պարսիկ կայսրութեան ենթակայ ըլլալէ առաջ՝ շուրջ 3 դարեր (9—6րդ) սերտ յարաբերութեան և չփման մէջ եղած եմք Ասորեստանեայց հետ, և անոնց նման բնութեան երեւոյթից և երկնային մարմնոց պաշտամունքն (Քաղդէութիւն) ունեցած եմք, որպէս ցոյց կուտան ազգային սեպաձև արձանագրութիւնք։ Վերջապէս յառաջ քան զայս անշուշտ բնապաշտ եղած են մեր նախնիք որպէս ամէն հին ազգերն։

Երբեք երեւակայելու չէ թէ՝ նորամուտ կրօն մը կարէ արմատապէս ջնջել իր նախորդն ու անոր վարդապետութիւնն. ընդհանրապէս հինն նորին քով կ'ապրի ժամանակ մը, ու ապա նորն հինէն փոխառութիւններ կ'ընէ, անոր վրայ կը կերտուի, անոր ձեւն կ'առնէ շատ անգամ, ժողովրդեան աւելի ընդունելի և հասկանալի դառնալու համար։ Արդարեւ Բնապաշտութիւնն հաւանականաբար մեր ամենէ հին կրօնը եղած է և իր վարդապետութիւններն ապրած են ոչ միայն զրադաշտական դարերուն՝ այլ և կուապաշտական շրջանին, որպէս ցոյց կուտան մեր պատմչաց նկարագրերն, և նոյն իսկ այսօր՝ 16 դարերէ ի վեր քրիստոնէութիւնն ընդունելնէս ետք՝ ունիմք բնապաշտական, զրադաշտական և կուապաշտական վարդապետութեանց ինչ ինչ հաւատալիքներն և սովորոյթներն գոնէ ժողովրդական նախապաշտաման ձեխն տակ։

Պիտի ջանամք որչափ հնար է այս զանազան շըրջաններու կրօնի վարդապետութիւններն ներկայել ու զանազանել. իցիւ թէ կարենայինք հասնիլ մեր նպատակին

# ՀԱՅՈՑ ՀԻՆ ԿՐՈՆՆԵՐԸ

---

Ա.

## ԲՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Բնապաշտութիւն կ'անուանի երկրիս ու տիեզերաց զանազան առարկայներն պաշտելու կրօնն :

Երբեմն Բնապաշտութիւնն կը կայանայ միայն երկրիս գլխաւոր անկենդան տարերց պաշտաման մէջ , որպէս Հու, Զու, Օր, Հուր , որ Տուրութիւնն կը կոչուի . ուրիշ ատեն՝ ապրող մարմիններն ալ , կենդանիք եւ բոյսք , պաշտաման առարկայ կ'ըլլան եւ կը կամ զայտութիւնն ու Բնապաշտութիւն անունն կ'առնեն : Երբեմն երկնից կամարն եւ կամ զայն զարդարող երկնային մարմիններն՝ Արեգակ , Լուսին , Մոլորակք եւ Աստեղք մարդոց յարգանաց նիւթ եղած են , եւ այդ կրօնն Աստեղացներն , Արբար + կամ Քաղդեւութիւն կոչուած է , զի Քաղդէացիք եղած են երկնային մարմնոց ուսմամբ եւ պաշտամամբ պարապող ամէնէ հին գլխաւոր ազգն : Ժողովուրդն անշուշտ նիւթն կը պաշտէր , սակայն հաւանականաբար կրօնսղիրներն եւ զարգացեալներն այդ ձեւերու տակ կը պաշտէին երկրիս

տարերաց, ապրող էակաց եւ երկնային մարմնոց ներքին ուժն, զօրութիւնն ու երեւոյթներն :

Աստ բնապաշտութիւն անուան տակ պիտի քըն-նեմք միայն տարերաց եւ ապրող մարմնոց պաշտա-մունքն . իսկ Քաղղէականութիւնն առանձին գլխոյ նիւթ պիտի ընեմք :

Բնապաշտութիւնն նախնական ժողովրդոց կրօնն եղած է գրեթէ ամէնուրեք, եւ Տարրապաշտութիւնն անոր ամէնէ միամիտ ձեւն՝ հիներու ընդհանուր կրօնն էր : Հնդիկներն, Յոյներն հաւանականաբար եւ այլ Հնդիկ-Եւրոպական ազգերն տարրապաշտ եղած են նոյնն եղած է եւ մեր դրացի համացեղ Փոխազգացուց, հիւսիսի Սկիւթացւոց, հարակի Սեմացւոց համար : Տար-րապաշտութեան յաջորդած են բնապաշտութեան այլ ձեւերն՝ աւելի ընկերանալով քան թէ անոր հետքն ջնջելով, անոր տեղն բռնելու, ինչ որ հաւանական կը թուի եւ չայցոս համար :

Նախնեաց մատենագրութեան մէջ կը նշմարուին ոչ միայն նշանաւոր տարրերու՝ լերանց, ջուրց, հողմի եւ հուրի, այլ եւ բուսոց ու կենդանեաց յարգումն եւ պաշտօնն . հաւանականաբար այս ամէնը մէկէն մեր նախնեաց պաշտաման չարժանացան, այլ հետզհետէ բարդուեցան : Հնար չեղաւ մեզ առ այս որ եւ է դասակարգութիւն դնել ըստ ժամանակի, ուստի անարժէք են որ եւ է ձրի ենթադրութիւնք: Այլ կրօններ Տարրապաշտութեան յաջորդելուն՝ նախնական հաւատքին հաւատարիմ մնացողներ ապաս-տանեցան ապառաժուտ ամուր տեղեր, շարունակելով անդ իրենց տարրապաշտութիւնն, որք մինչ Քրիստոնէ-

ութեան առաջին դարերն շարունակուեցան , ինչպէս  
պիտի տեսնեմք :

Սպասելով որ մեր ազգային սեպաձեւ արձանագրու-  
թինք եւ կամ այլ յիշատակարանք մեզ աւելի ճիշտ ծա-  
նօթութիններ տան՝ մեր նախահարց հինաւուրց կրօն-  
քին մասին՝ ջանամք մեր նախնեաց մատենագրութենէն  
քաղուած նիւթերով գաղափար մը կազմել մերայնոց  
բնապաշտական տարբեր ձեւերուն վրայ ունեցած հա-  
ւատալեաց :

### 1. ՏԱՐՄԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Լերինք . — Հողի պաշտաման մասին որ եւ է  
յիշատակութինն անծանօթ է մեզ , սակայն լերանց եւ  
նամանաւանդ հրաբխայիններու նկատմամբ յարգանաց  
հետքեր կան :

Հայաստանի լերինք՝ նամանաւանդ հրաբխայինք  
որք կոնաձեւ յանկարծ կը բարձրանան յերկրէ յերկինս  
ու իրենց գագաթներ ամպերու մէջ կը կորսուին , հաս-  
տատելով կարծես երկիրս երկնից միացնող կամուրջ-  
ներ , լեռներ՝ որք դեռ կը միային մեր նախնեաց օրով ,  
բոց կ'արձակէին , ու մերթ գոռալով երկիրն կը դղըր-  
դին , ու մերթ իրենց ժայթքումներով կը պատժէին  
զմարդիկ , բնականաբար սարսափ կ'ազդէին երկրի նախ-  
նական ժողովրդեան ու նախնեաց , որով եւ եղան պաշ-  
տաման առարկայ :

Այս դասակարգին կը վերաբերին Մասիս ու Արա-  
գած : Վանայ ու Սեւանայ լիճերն արդէն ինքնին խառ-

Նարաններ են ու շրջապատուած հրաբխային լեռներով, որպէս Գրգուռն, Ներրովդ, Թոնտրիկ, Սիրան են :

Մասիսի մեր պատմագրաց տուած Աղաւա ածականն, անդ Քաջը ու բնակութեան վայր ըլլալն ու Արտաշէսի անէծքն ապացոյցներ են նորա պաշտաման :

Հայք իրենց դրացի Պարսից նման ամսուան իւրաքանչիւր օրերն մէս մի Աստուածոց ու Շահապետաց նուիրած էին, ու Հայոց ամսոց օրերէն մի քանիներն լերանց յատկացեալ էին : Մասիս, Արագած, Վարագ, Կորդուիք, Գրգուռ, Պարխար, Նպատ, Մանի, են . իրենց նուիրեալ օրեր ունէին (Ըստ Շահան Զրպետի), որ ապացոյց մ'է այդ լերանց պաշտաման :

Երբ այս հրաբխային լերանց դղրդումներ վերջ գտան, այդ լերանց կրօնի պաշտօնեաններն անոնց քարայրներուն մէջ հաստատեցին դարբնոցներ ուր բնականին նման դղրդումներ, ճայթումներ եւ փայլատակումներ յառաջ կը բերէին, որք ժողովրդեան ահ ու սարսափ կ'ազդէին : Այսպէս կը բացատրուին Անձեւացեաց Կանգուար ու Ագուաի քար անուն լերանց միջեւ Դաւիթ + անուաննեալ տեղն հաստատեալ դարբիններն, որոց հանդիպեցաւ Ս. Բարթողիմէոս առաքեալն, ուր կանգնեց Հոգուց վանքն<sup>1</sup> : Նմանօրինակ դղրդումներ կը լսուէին եւ Վասպուրականի Բագրատ ըսուած տեղն եւ ի Պատմա լերինս, յատուրս Հոփիսիմեանց<sup>2</sup> :

(1) «Աստուածածնայ պատկերի պատմութիւն» (գործք Խորենացւոյ) Վենետիկ 1865:

(2) «Ս. Հոփիսիմեանց պատմութիւն» (գործք Խորենացւոյ) Վենետիկ 1865:

Պլուտարքոս Արաքսի ափանց վրայ Տէրբան անուն  
դիցաբնակ վայր մը կը յիշատակէ :

Զուր. — Զուրն ամէն հին կրօնի մէջ յարգանաց  
արժանացած է իբր մարդոց կենաց գոյութեան ամէնէ  
կարեւոր մէկ տարրն, դաշտերու արգասաւրիչն, եւն :

Գետերն սուրբ համարուած էին ամէն հին ազգաց  
որպէս եւ Հայոց մէջ, ինչպէս Նեղոսն յԵգիպտոս,  
Գանգէսն ՚ի Հնդիկս եւն : Այս վերջնոյն յարգանքն  
կը շարունակուի իսկ ցարդ տեղական ժողովրդեան  
կողմանէ :

Եփրատ հաւանականաբար ամէնէ աւելի յարգելին  
էր Հայոց : Օտարք կը յիշատակեն նորա ի մերայնոց  
պաշտումն : Ըստ Տակիտոսի Հայք ձի կը զոհէին Եփ-  
րատի : Այս գետի յարգանաց ապացոյց մ'է մեր մե-  
հենից շատերուն ընդ երկարութիւն այդ գետոյն գըտ-  
նուին : Արդարեւ Անի, Թիլ, Երիզա եւ Բագայառիճ  
մեհենական քաղաքներն Եփրատի երկայնքը հաստատ-  
ուած են . Աշտիշատ՝ Եփրատի Արածանի ճիւղին ա-  
ջակողմն է :

Երասխ կամ Արաքս ալ յարգուած էր . անոր  
եզրերուն վրայ շինուած են Արմաւիր, Արտաշատ  
նուիրական քաղաքներն . Բագարան դիցաբնակ քա-  
ղաքն ալ Երասխի ճիւղերէն Ախուրեանի ափանց վրայ  
շինուած է :

Անձեւացեաց Բութ ըսուած լերան անձաներուն  
մէջ Հուր քրոջ հետ եւ Զուր եղբայրն կը պաշտուէր յա-  
տուրս Հռիփսիմեանց (տես Զուր) : Հռիփսիմեանք սորա

մօտակայ Կորիթ գիւղն ալ գտան ջրոյ , օձից եւ կը-  
ռոց պաշտամոնք :

Մեր այժմու վանօրէից մէջ ու մօտերն գտնուած  
ակերու եւ աղբիւրներու Լուսաբանութեամբ անուանումն ու  
յարգանքն ալ անշուշտ տարրապաշտական դարերու  
սովորութիւններէ մնացած է :

Վարդավառի առթիւ ջուրի սրսկումն ալ հաւա-  
նականաբար ջուրի տարրապաշտական տօներէն մնա-  
ցեալ ազգային սովորոյթ մ'է : Ըստ Հերպետի<sup>1</sup> Վար-  
դավառ սանսկրիտ բարդ բառ մ'է (կազմուած Վա-  
րդավառ ու Վարդաւառ բառերէն) որ կը նշանակէ  
Զերպետուն . սա ջուրի տօներու յատուկ հին սովո-  
րոյթ մ'է զոր ունեցած են վաղեմի Հնդիկք եւ մեր  
դրացի ազգերն՝ Պարսիկք եւ Քաղուէացիք , որպէս վկայէ  
Մեսինսքի :

Օդ եւ Հողմ — Հողմերն որ ամառնային տապն  
կը մեղմեն, ծառերու եւ նուիրական անտառաց սօսիւնն  
յառաջ կը բերեն, ու մերթ բարկութեամբ շէնքերն կը  
տապալեն ու հսկայ ծառերն արմատախիլ կ'ընեն, ու  
մերթ վերջապէս մրրիկի ու թաթառի ձեւով երկրային  
առարկաներն յօդս կը բարձրացնեն , իբրեւ վիշապ (վի-  
շապ հանել) , չէին կրնար տարրապաշտից ուշն չի հրա-  
փրել ու անոնց յարգանաց ու սարսափին չարժանանալ :

Ոչ միայն թաթառն<sup>2</sup> , այլ եւ մեծ փոթորիկներն ,

(1) Բազմավէպ 1902 յունիս,

(2) Թաթառ կամ թաթ առն , գուցէ այսպէս ըստուած է համարելով  
զայն երկնային կամ Աստուածային մի գօրութիւն , այսինքն Աստուծոյ  
ձեռքն:

Մրրիկներն եւ ուրական հողմերն իրենց վսամներով  
ուամիկ ժողովրդեան ահ ու սարսափ կ'ազդեն ու անոնց  
յարգանաց կ'արժանանան :

Հուր.— Հուրն ալ տարրապաշտից յարգանաց  
կ'արժանանայ ու ի մեզ անոր պաշտօնն ջուրի հետ  
ի միասին յիշատակուած է, ոչ թէ իբր անոր հակա-  
ռակորդն, ինչպէս կ'ենթադրուի, այլ ջուր եղբօր Քոյրն  
եւ մաքրիչ զօրութեան ներկայացուցիչ:

Մեր յիշատակած Դարբնոց քարի մէջ կրակ ալ  
կը պաշտէին յաւուրս Բարթողիմէոսի, եւ սորա մօտա-  
կայ Վասպուրականի Անձեւացեաց Պաղատ լերան արե-  
ւելեան կողմն Բուռ<sup>1</sup> ըսուած տեղն՝ Կը քոյրն եւ Զուռ  
եղբայրն միանգամայն կը պաշտուէին:

Կար «Տոն կրակի, անյագ հրոյ անդադար այր-  
ման աստուածոցն եւ զքարինս աստուածացուցեալ  
գոլով ի սեաւ քարին հոսէին յակն յորդաբուխ աղբերն  
որ բղխէ յոտս լերանցն . . . եւ զի ասէին զկրակն քոյր  
եւ զաղբիլըն եղբայր . . . եւ յայրս քարին որջացեալ  
կային վիշապք երկու դեւացեալք եւ սեւացեալք որոց  
աղջիկս կոյս եւ պատանիս անմեղս զոհէին» (Պատմ.  
Հոփիսիմեանց):

Ըստ Աւեստայի կրակն արու էր (Միհը) եւ ջուրն  
էգ (Անահիտ), յորմէ կը հետեւի թէ՝ այս հուրն եւ ջուրն  
աւեստական (զրադաշտական) չէին, այլ տարրապաշ-  
տական :

(1) Այսպէս անուանեալ է հաւանականաբար Բուռ անուն մի քրմա-  
պետի անուամբ:

Այդ վկայութեան մէջ յիշատակեալ երկու վիշապներն Անհետանի եւ Մէհետառահէ պատկերներ կը համարի Հ. Ս. Բարսեղեան «զորս ըստ Աւեստական հնագոյն յիշատակաց, յաղթողն Միհր պարտելով ընկէց յերկնից յերկիր, երկոտանի օձու կերպարանքով, որոց եւ զենուին աղջիկս կոյս եւ պատանիս անմեղս», գուցէ այդ չար ոգիներու ազդեցութենէն զերծ մնալու համար:

Ուստի ըստ Հ. Ս. Բարսեղեանի՝ զրադաշտական էր այս սրբավայրն, եւ ոչ թէ տարրապաշտական որպէս մենք կը կարծեմք:

Հաւանականաբար անդ ջուրի ակ մը եւ կրակի ատրուշան մը կար իրարու դրացի, ուր հրոյ արտադրած մոխիրն՝ ջուր եղբօրն կը յանձնէին:

«Յերկիր ոչ արկանէին զմոխիրն, այլ արտասուօք եղբօրն ջնջէին»: Այդ տեղն Բութկայ Ս. Աստուածածին վանքն կայ, որոյ արեւմտակողմն «մէկ քարընկէց հեռու լերան ստորոտէն կը բոլիսի ահագին քանակութեամբ պատուական ջուր մը»:

Մոխիրի յարգանքն Զրադաշտականութեան մէջ ալ մուտք գտած է: Մեր քրիստոնեայ պատմագիրք զՊարսիկս Մ-Է-Ռ-Ա-Ն-Ց ալ կ'անուանէին:

Փայտակարանի Ե-Ր-Ա-Հ-Ա-Ն բագինք գուցէ եւ բնապաշտական հուրեր էին:

Գուցէ այժմու Տեառընդառաջի երեկոյեան շատ մը գաւառներու մէջ Հայոց կրակ վառելով՝ շուրջ բոլոր պարելն ու վրայէն ցատկելն այդ ժամանակաց մնացորդ սովորոյթ մ'է:

## 2. ԲՈՒԱԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Անշուշտ փոքր եւ հասարակ խոտերն ու բոյսերն չեն կրնար ազդել նախնական ժողովրդեան վրայ որպէս բարձրաբերձ ծառերն՝ զորօրինակ կաղնին որ յարգուած էր 'ի Յունաց եւ 'ի Կեղտաց, իսկ սօսին (Platanum Armeniacum) 'ի Հայոց:

Ըստ Խորէնացւոյն, Քրիստոսէ շուրջ 20 դար առաջ Արմենակ տնկեց սօսւոյ անտառ մը Երասխի եզերքն Արմաւիրի մօտ, որոյ նուիրեց Արայ Գեղեցիկ իր որդին Անուշաւան որ Սուսաւեր կոչուեցաւ: «Որ Սոս անուանէր կամ Սոսանուէր, քանզի ձօնեալ էր ըստ պաշտամանց 'ի Սոսին Արամանակայ (Արմանեակայ), որ յԱրմաւիր, զորոց զսաղարթուցն սօսափին, ըստ հանդարտ եւ սաստիկ շնչելոյ օդոյն . . . սովորեցան, ի հմայս յաշխարհիս Հայկազանց» (Խոր.):

Այս նուիրական անտառի քուրմերն հովերու ազդեցութեամբ անոնց հանած ձայնէն (սօսին, սօսափին, սօսաւին) գուշակութիւններ կ'ընէին:

Կաղզուանայ մօտ Երասխ գետի եզերքը Վիշապաձորի մէջ կայ Դէ՛ք անուանեալ տեղն՝ որ եւ հաւանաբար պաշտաման տեղի մ'էր:

Բարտի (tremble) ծառն ալ կը պաշտուէր հաւանականաբար, զի այս ծառի յարգանաց հետքեր կային մինչ ժթ. դարն 'ի Մամօստաբնակ (Միջագետք) Արեւորդիս ու կայ եւ ցարդ այդ ժողովրդեան մէջ:

Լոշտակն՝ իր մարդանման երկճիղ արմատներուն,

Փենունան՝ իր բունի հատածի կեղրոնական խաչաձեւ մասին, Համսփիլոն՝ իր 12 ճիշերուն եւ այլազան գոյնով ծաղկանց համար ժողովրդային նախապաշարմանց տեղի տուած են ու կուտան ցարդ, սակայն դոքա երբեք պաշտուած չեն:

Դեռ մեր ուամիկ ժողովուրդն կը յարգէ ծառերն եւ նամանաւանդ մեծերն, ու զայնս կոտրելն ու կտրելն մեղք կը համարի ու մեղապարտն պատուհասի ենթակայ կը կարծէ. ծառերու խնամք տանելն ու զանոնք ջրելն բարեգործութիւններ են:

### 3. ԿԵՆԴԱՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Ի նախնեաց ամէնէն աւելի կենդանապաշտք Եգիպտացիք եղած են, եւ հաւանականաբար Եգիպտացւոց Սուրիոյ հիափասակողման վրայ մէկ դարու (16—15րդ) տիրապետութեան ժամանակէն մուտք գտած է անդ, եւ անտի ՚ի մեզ:

Անշուշտ իրենց օգտակարութեամք կարեւոր եւ վսասիւք սարսափ ազդող կենդանիք կրնային միայն որ եւ է յարգանաց կամ պաշտաման արժանանալ:

Օգտակար կենդանեաց յարգանաց մասին որ եւ է յիշատակութիւն անծանօթ է մեզ: Գիտեմք միայն թէ՝ երինջի հօտեր կը պահէին յանուն Անահիտի (որպէս յերիզա եւ յԱշտիշատ), որոյ կը ձօնէին զանոնք. սա աւելի դիցապաշտական կրօնի հետ առնչութիւն ունի:

Ըստ օտար պատմչաց, Հայք ձի կը զոհէին Եփրատայ ինչպէս ըսինք, արքայից գերեզմանին ալ ձի

կը զոհէին նոյն իսկ ըստ մեր պատմչաց : Սկիւթացիք ալ իրենց աստուածոց եւ արքայից գերեզմանին ձիեր կը զոհէին որպէս կը վկայէ Հերոդոտոս , եւ թէ մի գուցէ սա 'ի Սկիւթացոց անցած է մեզ որք գիտեմք թէ 7 րդ դարուն (Ն. Ք.) ժամանակաւոր տիրապետութիւն մ'ունեցան ամբողջ Արեւամտեան Ասիոյ որպէս եւ մեր վրայ : Բայց այս կենդանիք աւելի աստուածոց նուիրեալ ձօներ էին :

Զիակերպ գերեզմանաքարաց գոյութիւնն չէ ունեցած իր գոհացուցիչ բացատրութիւնն :

Ցուլի պաշտումն չենք գիտեր . սակայն հողագընդիս ցուլի մը եղջերաց վրայ գտնուելու առասպելն դեռ կենդանի կ'ապրի Հայոց , Պարսից եւ Թրքաց մէջ , որոյ երերման կը վերագրեն երկրաշարժի ցնցումներն :

Գալով վնասակար կենդանեաց , օձն որոյ մի դաժան տեսակն կը համարուի Վէւան , մեծ սարսափ ներշնչած ու յարգանաց արժանացած էր : Ըստ Հոփիսիմեանց պատմութեան , Վասպուրականի Բութ ըսուած տեղն , ինչպէս ըսինք , կային վիշապներ եւ օձեր որոց կոյս աղջիկներ ու անմեղ պատանիներ կը նուիրէին Մօտակայ Կորիթ ըսուած գիւղն ալ ջրոյ եւ օձից պաշտամունք գտան : Կը կարծուէր թէ Վանայ ծովուն յատակը բազմազլիսեան Վիշապ մը կար , որոյ շարժումները յառաջ կը բերէին այդ լճի ալեկոծումներն :

Օ ; ու Վէւան բառերով կազմուած շատ մը տեղույ անուններ կան 'ի Հայս , որք այդ կենդանեաց պաշտամունքն կը ցուցնեն : Հայկազանց դրօշն Վէւան էր որ այդ կենդանւոյ 'ի մեզ յարգանաց ապացոյց մը կրնայ համարուիլ :

6566-57

Դեմէտրի եւ Գիսանէի ’ի Տարօն կանգնած կողը  
մին Երէտաձնօս առարօն որ ի Հնդկաց Վիշապ կ’անուա-  
նէր եւ որոյ կանգնուած տեղւոյն ալ Վէշտ անունն  
տրուեցաւ, մի գուցէ հնդիկ Վէշտ-էն արձանն եղած ըլ-  
լայ եւ մենք սխալ արտասանելով տեղւոյն վիշապ բառին  
հետ շփոթած ու նոյնացուցած ըլլանք :

Վարագ ալ գուցէ յարգանաց առարկայ եղած է.  
Վարագդատ՝ Վարագ բառն առ այս կասկած կը  
ներշնչէ :

Արձեն ալ գուցէ պաշտուած էր եւ արդէն Արծ-  
րունիք կը պատուէին զայն եւ որոյ պատկերն իրենց  
զինանշանն էր :

Պայազիտի բերդին մէջ դեռ կը նշմարուի հեթա-  
նոսական քանդակ մը ուր նկարուած է բագնի վրայ  
տարօրինակ կենդանի մը՝ որուն առջեւի ու ետեւի կող-  
մերն մէյմէկ քուրմեր կան ( Հին հաւատք Հայոց էջ  
161) : Այդ կենդանին գայլի կը նմանի, սակայն ճա-  
կատէն դէպ ’ի վեր բարձրացող եղջերուի եղջիւր մ’ունի:  
Հաւանական է որ պաշտուած հրէշային կենդանի մը կը  
ներկայացնէ:


Մուն գուցէ իր շահատակութեանց համար ար-  
ժանացած է մասնաւոր յարգանաց . մեր օրերն իսկ նա-  
խապաշարեալ ժողովուրդն, մասնաւոր տօնի օր մ’ունի,  
յորում կանայք չեն գործեր որպէս զի զերծ մնան  
մկանց շահատակութիւններէն : Այդ օրն դպրոցներն իսկ  
գոց կը մնային ’ի Հայս շուրջ 25 տարիներ առաջ :

Կեդրոնի Բնապատութեան. — Հաւանականա-

բար Վասպուրականի Անձեւացեաց ժայռուտ գաւառն  
ընապաշտական կեղրոն մ'էր երբեմն :

Զրադաշտականութեան եւ Կոապաշտութեան օրե-  
րուն՝ եւ նոյն իսկ յառաջին դարս Քրիստոնէութեան  
(յատըրս Ս. Բարթողիմէոսի եւ Հռիփսիմեանց), դեռ  
անդ Դարբնոցքար, Պաղատ լեռ, Բութ, Կորիթ եւ Կճաւ  
ըսուած տեղերն հրաբուխներու նման դղրդումներ,  
ճայթումներ, փայլատակումներ յառաջ կը բերէին քուրմք.  
Կրակն ու ջուրն կը պաշտէին, վիշապն ու օձը կը յար-  
գէին, անոնց զոհեր կը մատուցանէին, ինչպէս տեսանք,  
գուցէ եւ կրակի պաշտաման տալով ապա Զրադաշ-  
տական ձեւ, ունենալով եւ այդ տեղերու մէջ երբեմն  
դից արձաններ ու պատկերներ որպէս Արամազդինն եւ  
Աստղկանն 'ի Պաղատոյ լեռն եւ Անահիտինն 'ի Դարբ-  
նոց քար որպէս պիտի տեմնամք :

Ինչպէս ըսինք, հաւանական է որ այս ժայռուտ  
տեղեր հաստատեալ ընապաշտք հաւատարիմ մնացին  
իրենց նախնի կրօնին ու այդ վայրեր եղան անոնց կրօ-  
նական կեղրոններ :



Բ.

## ՔԱՂԴԷՈՒԹԻՒՆ

Քաղղէացիք առաջին աստեղագէտք եղան, ապա  
ունեցան հիացում եւ հուսկ ուրեմն յարգանք ու պաշտօն  
երկնային մարմնոց համար:

Քաղղէացիք կը պաշտէին ոչ միայն Արեւ, Լուսին,  
այլ եւ մոլորակներն, ինչ ինչ աստղերն, նոյն իսկ եր-  
կինք, երկրի ոգին, Մթնոլորտն եւայլն:

Աբրահամու նախնիքն որք Քաղղէացի էին, պաշ-  
տօն կը մատուցանէին երկնային մարմնոց : 'Ի Քաղղէաց-  
ւոց առին այլ դրացի ազգեր երկնային մարմնոց պաշ-  
տօն մատուցանելու կրօնն, յորս եւ Հայք 'ի ձեռն Ասո-  
րեստանեայց, ու սկսան պաշտել երկինք, Արեգակն,  
Լուսինն, Մոլորակք, Աստեղք, Մթնոլորտն, եւայլն :

Հին ազգեր ընդհանրապէս աստեղապաշտ էին :  
«Յունական պաշտօնն յ'Արեւ եւ 'ի Լուսին, յ'Աստեղս  
եւ յ'Երկինս էր» (Պղատոն) :

Հստ Պարսից Երանեանք Զրադաշտէ առաջ Արե-  
գական, Լուսնի եւ Աստեղաց երկրապագուներ էին :

Քանի որ Ասորեստանեայց միջոցաւ մուտ գտած  
կը համարիմք ի մեզ Քաղղէականութիւնն, ուստի ու-  
սանիմք նախ անոնց աստուածոց ցանկն եւ դասակար-  
գութիւնն :

Ասորեստանեայք որպէս եւ Քաղղէացիք նախ ուղ-  
ղապէս կը պաշտէին երկնային մարմիններն ու բնութեան

զօրութիւններն , սակայն ապա սկսան թանձրացեալ առարկաներով ներկայացնել զանոնք եւ պաշտել : Այս աստուածութիւնք նախ որ ո եւ է դասակարգութիւն չունէին . երբեմն երկրաց մէջ միոյն , ուրիշ քաղաքի մը մէջ ուրիշի մը աւելի կարեւորութիւն եւ յարգ կու տային , ու աւելի վերջերն միայն դասակարգութիւն մը հաստատեցին որ ընդհանուր եղաւ եւ զոր կը պատկերեմք աստ :

Գերագոյն եւ անտեսանելի Աստուծմէ վերջ՝ զոր միայն մեծ քուրմերն ու խիստ զարգացեալներն կ'ըմբռոնէին , կար գերագոյն Երրորդութիւն մը կազմուած Ան---, Բէլ- եւ է աստուածութիւններէ : Ան--- երկինքն կը ներկայացնէր , հայր աստուածոց էր եւ անդնդոց կ'իշխէր . Բէլ- կամ Բէլ երկրի եւ ոգիներու իշխանն էր , եւ է իմացականութեան , գիտութեան , փառաց եւ կենաց աստուածն էր :

Այս գերագոյն երրորդութիւնն կազմող իւրաքանչիւր Աստուածութիւն ծնունդ տուած էր եւ էգ աստուածութեան մը որ իր ցոլացումն էր . Անուինն կ'անուանէր Ան---, Բելուինն Բէլ- , իսկ էաինն Գուշ- :

Այս գերագոյն եւ անորոշ յատկութեամբ Երրորդութեան կը յաջորդէր որոշ յատկութեամբ սահմանեալ աստուածոց բարձրագոյն Երրորդութիւն մը՝ Ան , Շահ- եւ Ռահ- աստուածութիւններէ բաղկացեալ :

Ան Լուսնի ներկայացուցիչ էր , պետ ամսոց 30 օրերու եւ գիշերային լուսաւորիչ , Շահ- Արեգակ աստուածն էր , որ եւ մեծ շարժիչ եւ միջնորդ Երկնի եւ Երկրի ալ կ'անուանուէր . Ռահ- մթնոլորտի ու օդի

աստուածն էր, եւ կ'անուանուէր նաեւ բաշխիչ անձրեւց, տէր գետերու ու ջրմուղներու, հողմի, փոթորիկի եւ կայծակի :

Այս բարձրագոյն երրորդութեան կը յաջորդեն հինգ աստուածներու խումբ մը, ներկայացուցիչ հինգ մոլորակաց եւ որք էին :

1. Նռէտ, ներկայացուցիչ Երեւակի, ասորեստանեայց Հերքիվն :

2. Մորդուկ կամ Մորդուս, ներկայացուցիչ Լուսնթագի. տէր Բաբելոնի որ եւ շփոթեցաւ Բէլի հետ :<sup>1</sup>

3. Ներքու, ներկայացուցիչ Հրատի, Աստուածպատերազմի եւ դիցազանց :

4. Իշտուր, ներկայացուցիչ Արուսեակի եւ բնութեան, դիցուհի յաղթութեանց, արտադրութեանց եւ սեռական յարաբերութեանց :

5. Նոբու, ներկայացուցիչ Փայլածուի, դեկավարտիեզերաց :

Այս 12 աստուածութիւնք (գերագոյն եւ անտեսա-

---

(1) Նարունահիտ առաջնութիւն տուաւ սորա եւ որ ներքին երկապառակութեան մը պատճառ եղաւ յորմէ օգտուելով կիւրոս զրաւեց Բաբելոնն (538 ն. թ.):

Մարդուկ իրեն հետեւորդ 4 շուներ ունէր որք հաւանականաբար ներկայացուցիչն էին Լուսնթագի 4 արբանեկաց Սորա Թէպէտ 1610 ին Կալիլէ զտնուած կը կարծուին՝ միւս արբանեակներէ առաջ՝ սակայն մննը կը հաւատառնը Թէ ծանօթ էին արդէն աստեղազէտ Քաղղէացւոց, եւ որք Լուսնթագի հաւատարմաբար հետեւելնուն՝ անոր ներկայացուցչին՝ Մարդուկին եւս տուին 4 շուներ, (անձնական):

Այս շուներն կ'անուանէին «Կենդանացուցիչ դիակաց». անշուշտ իրենց լիզմամբ կը կատարէին այդ դերը Այս 4 շուներն տարբեր անուններ կը կրէին, Յափշտակիչ, Ռւտիչ, Կորզիչ եւ Յագեցուցիչ (Բասմաշիան):

Նելի Աստուած , Գերագոյն Երրորդութիւն , Բարձրագոյն Երրորդութիւն , հինգ մոլորակաց ներկայացուցիչներն) բարձրագոյն ժողովն կը ներկայացնէին , եւ որոց մէն մին տարուան մէկ ամսուան եւ Զողիակոսի 12 կենդանակերպից միոյն պաշտպանն էր :

Ժողովուրդն կը պաշտէր եւ շատ մը երկրորդական աստուածութիւններ որոց ոմանք գլխաւոր աստուածութեանց ինչ ինչ յատկութեանց ներկայացուցիչներն էին , այլք առանձին աստուածութիւններ , ներկայացուցիչ համաստեղութեանց , Քառսի , Երկրիս կողմանց եւն , առանց հաջուելու դրացի ժողովուրդներէ առնուած աստուածութիւններն :

Կը հաւատային եւ բարի ու չար ոգիներու եւ Կառարութեան որ Զարէն խոյս տալու եւ շնորհի բարի ոգիներու՝ բարիք յառաջ բերելու կը ծառայէր :

Ուրարդեան արձանագրութիւնք երեւան կը հանեն Քաղղէա-Ասորեստանեան Աստուածութիւններէ շատեր : Անոնց Գևառքոյն Էռորդութեան երեք անձերէն միայն առաջինն (Անու) ծանօթ էր նախահայոց Խալդի անուան տակ , իբր Երկնի Աստուած . իսկ ասոնց յաջորդող Բառքառքոյն Էռորդութեան երկուքն (Շամալն եւ Ռամանան) ծանօթ էր Խալդեանց Արտէնէ եւ Տէւշը անուանց տակ : Ի մի բան Քաղղէա-Ասորեստանեայց Գերագոյն եւ Բարձրագոյն Երկու Երրորդութիւններէն Խալդեանք մի Երրորդութիւն կազմած էին , Խալդէ , Արտէնէ , եւ Տէւշը , իբր Երկնի , Արեգական եւ Մթնոլորտի Աստուածութիւնք , որոց Քաղղէա-Ասորեստանեան Անուի , Շամալի եւ Ռամանուի յատկութիւններն կը վերագրէին :

Խալդի՝ գերագոյն Աստուածութիւնն էր մեր նախահարց որք անոր անուամբ Խալդի կոչուած են, եւ մեր յիշատակած իշպուխիսի արձանագրութեան մէջ ազգային բոլոր աստուածութիւններն Խալդի կոչուած են: Արգիստիս Ա. իր ճոխ աւարի  $\frac{1}{6}$  ն Խալդիի նուիրեց:

Մոլորակներու ներկայացուցիչ հինգ աստուածոց խումբն դժուար է որոշել. անոնցմէ միայն Լուսնթագի ներկայացուցիչ Մաքուս կամ Մէրտուս հետեւորդ շուներն որք Կառավարութեան կ'անուանէին, հաւանականաբար կը ներկայացնէին մեր պատմագրաց Յարալէզներն որպէս կարծեն Լանկլուա եւ Բասմաջեան:

Խալդեան արձանագրութեանց մէջ յիշատակեալ Այսուհետեւ՝ որ ջրոյ Աստուած կը ներկայանայ, Տեէլբայէ մի այլ ձեւն է. Այսուհետեւ կամ Այսուհետեւ հողի Աստուածն՝ համարժէք կը համարուի Բէլուս. Ալլուսուս կամ Ալլուսուս Լուսնոյ Աստուած էր, համապատասխան Քաղդէ-Ասորեստամեայց Սբ.ի:

Շահուս կամ Սահուս դիցուհին հաւանականաբար Նինուէացոց իշլուն է (Սէյս), ներկայացուցիչ Արուսեակի, բնութեան եւ սիրոյ. Աքարուս հող Աստուածն էր, որոյ կը նուիրէին մէկ եղ եւ երկու ոչխար, Շահուս կամ Հողմոց, Տարահի լերանց (Հ. Սանտալեան):

Յիշատակուած են եւ Աստուածութեան, Խալդին, Իտումանին, Բաքբառուաց, որք հաւանականաբար Քաղդէա-Ասոնեստամեան Աստուածութեանց ներկայացուցիչներն են որոց մասին դեռ ներելի չէ բան մ'ըսել:

Իշպուխիսի մէկ արձանագրութեան մէջ 46 աստուածութիւններ յիշատակուած են, որոց շատերու յատկա-

Նիշներն դժուարին է դեռ որոշել, սակայն հաւանականաբար ամէնն ալ Քաղղէա-Ասորեստանեան աստուածութեանց համարժէքներն են :

Այժմ մօտէն քննեմք երկնային մարմիններն եւ անոնց մասին մեր պատմագրաց մէջ ըսուածներն եւ բաղդատեմք օտարաց անոնց մասին ունեցած հաւատալեաց հետ :

Ա. Եգակ. — Հին ազգեր Արեգական քաղաքներ կը նուիրէին : Քաղղէացիք եւ Եգիպտացիք ունէին իրենց Հետուածներն (Արեգակ-քաղաք) : Փոխւգեցիք եւ Յոյնք Արեւածա անուանեցին իրենց Արեգական նուիրած քաղաքներն :

Հայք ալ երկնային մարմնոց նուիրեալ քաղաքներ ունէին : Վանայ հարաւակողման Ուստի քաղաքն Լուսնի նուիրուած էր, իսկ ըստ ոմանց Վահ կամ Շահապահէւր (Շահ-Միհր-Կերտ) Արեգական ձօնուած էր : Մինուաշի արձանագրութեանց մէջ կը տեսնուի թէ՛ նա Կապուտակ ծովի մօտակայ Արեգական նուիրեալ Արեւելի քաղաքին տիրեց :

Արեգական պաշտօնն առ հասարակ լեռներու գլուխ կը կատարէին . իսկ Լուսնինն ընդհանրապէս Ոեպուհի գագաթն :

Ամէն հին ազգեր ունեցած են Արեգական յարգանք եւ պաշտօն զոր Փիւսիկեցիք Արարած, Եգիպտացիք Ուեւէ, Յոյնք ու Լատինք Փէք կ'անուանէին . Պարսիկք զայն ապա իրենց Միհր աստուծոյն հետ նոյնացուցին : Հայք Արեւ, Արեւաչ, Արէէ կ'անուանէին զայն :

Այս երեք բառերուն մէջ Ար արմատն կայ որ գուցէ Աստուած ըսել է, ուստի եւ Ար-Եւ-Եւ-Եւ = Աստուծոյ-մէկ-

աչքն, եւ կամ գուցէ Արամադղ բառի մի համառօտ ձեւն է Ար, զի գիտեմք թէ Արամազդ Աստուած Աստուածոց էր՝ որոյ եւ աչքն էր Արեւն։ Արամազդայ այր եւ արէ ածականներն ալ կը տրուէին որք միեւնոյն արմատն ունին։ Հաւանական է որ Ար եւ Արեւնու՝ Աստուած կը նշանակէին իմեզ կանխաւ ու ապա դիցաբնական շրջանում Աստուածոց Աստուածին յատկացուեցաւ այդ բառը։ Ուրարտեան Արեգակ աստուծոյն Արեւնու անուան մէջ ալ կը հաստատեմք այս միեւնոյն Ար վանկն։

Հայք արեգական ծագումն «Երկնէր երկին եւ երկիր» ով կ'երգէին, ապա Վահագնն Արեգական հետ նոյնացնելով անոր վերագրեցին այդ երգն (տես Վահագն ի պաշտօն դիցազանց)։

Հայք տարւոյ մի ամիսն Արեւ՝ արեգական նուիրած էին։

Հայք այլ արեաց նման բացօթեայ կը պաշտէին երկնային մարմիններն. տաճար ու զանոնք ներկայացնող արձան չունէին<sup>(1)</sup>։ Արդարեւ ըստ Խորենացւոյն երբ Վաղարշակ արշակունի Հայոց թագաւոր կ'անուանի, իր եղբօր կը գանգատի թէ Հայք մեհեան եւ կուռք չունին, ու Արեգական եւ Լուսնոյ անդրիներն կը կանգնէ յԱրմափր, գուցէ Արեգական Միհրի ձեւ տալով որ 'ի Պարսս Արեգական ներկայացուցիչն էր։

Արեւապաշտութիւնն շատ խոր արմատներ արձակած էր 'ի Հայս. Քրիստոնէութիւնն չկրցաւ բառնալ անոր հաւատքն։ Նոյն իսկ քրիստոնէական ներշնչմամբ

(1) Արեաց տաճարն բացօթեայ էր շատ անգամ նուիրական անտառաց մէջ (Ծընան)։

գրուած շարականաց մէջ անոր հետքերն կը տեսնուին ,  
որպէս Արէդան-առտարն եւայլն : Հաւանականաբար արե-  
ւելք դառնալով աղօթելնիս ալ արեւապաշտական դարե-  
րէն մնացած է : Մինչդեռ Տարօնի հնդիկ գաղութն արեւ-  
մուտք կը դառնային՝ Հայք յարեւելս կ'աղօթէին <sup>1</sup> : Ըստ  
վկայութեան Շնորհալոյ դեռ ԺԲ. դարուն սամոստաբնակ  
Հայք մամնաւոր պաշտօն կը կատարէին Արեգական ու  
ինքզինքնին Արէ-<sup>2</sup> կ'անուանէին , որոց դէմ գրեց  
Շնորհալին : Արեւորդիք կը պաշտէին Արեւը , Լուսինը ,  
աստղերը եւ Սատանան . Հաւանականաբար այժմու Ե-  
զիտիներն <sup>2</sup> կամ անոնց մի մասն ցեղով հայեր են , մնա-  
ցած իրենց հին հաւատալեաց մէջ , որդեգրելով քրիս-  
տոնէութեան ինչ ինչ սովորութիւններն :

Լուսին . — Լուսինն առաջնութիւն ունէր Քաղ-  
դէա-Ասորեստանեան բարձրագոյն երրորդութեան երեք  
անրամոց վրայ . ի մեզ Սալարտի կամ Սլարիտիս անուամբ  
ճանչցուած է եւ որ եւ է խմբման մաս կազմած չժուիր :

Արեգական առթիւ ըսինք Վաղարշակի գանգատն

(1) «Եկեն Հնդկաց դէպ յարեւմուտս երկրագանէին , մինչ Հայք  
յարեւելս» (Զենոր Դլակ) :

(2) Այժմու Եէզիտիներն Վանայ ծովուն հարաւակողմն եւ Քիւրտիս-  
տանի մէջ մինչեւ Մուսուկ կը գտնուին :

Սուլթան Մուսթաֆա Գ. ԺԲ. դարու կիսուն հրովարտակաւ երբ  
ժամանց թէ իսլամ , բրիստոննեայ եւ հրեայ կրօններէ զատ այլ կրօն չկրնար  
հանչնալ իր երկրին մէջ , Եզիտիներէ շատեր իսլամութիւնն ընդունեցին եւ  
այլք առերեւոյս Յակոբիկեանց յարեցան , որով ինքզինքնին բրիստոննեայ  
կ'անուանեն , զաւակինին կը մկրտեն , Յակոբիկեանց ձեռքով կը պսակուին  
ու կը Թաղուին , սակայն միշտ իրենց մէջ կ'ամուսնանան եւ ունին իրենց  
գերեզմանատունն , իրենց ցեղային սովորութիւններն ի գործ կը դնեն , տու-  
ներուն դուռն արեւելք կը շնեն . յարեւելս դառնալով բացօթեայ կ'աղօթեն .

ու Արեգական եւ Լուսնոյ արձաններ կանգնելն, յորմէ հետեւի թէ Հայք Լուսինն ալ կը պաշտէին եւ առանց անդրիի:

Ոմանք զՀայս վաղեմի լուսնապաշտներ կը համարին զի բառն Ար-Հանք երրայերէն Աւանա Լուսանք ըսել է, իբր թէ Հայք լերանց վրայէն Լուսին դիտող ու պաշտող եղածը ըլլան, ու ըստ այնմ անուանուած ըլլայ իրենց երկիրն :

Լուսինն յարգուած էր ի մերանոց իբր մնուցիչ եւ դայեակ բուսոց «քանզի առաջին հարքն զԼուսին դայեակ եւ մնուցիչ բուսոց անուանեցին» (Անանիա Շիրակացի):

Գուցէ Վաղարշակ իսկ տուաւ Լուսնոյ անդրիին փոխական գտակաւ երիտասարդի մը ձեն (Հին հաւատք, էջ 102), զոր Փառաւանք անուամբ կը պաշտէին ի Վիրս եւ ի Պոնտոս եւ զոր կը գտնեմք իսկ յարեւմտեանս Լսուս անուան տակ, եւ արդէն այդ անունն հայկական թուի. գուցէ բնիկ Հայոց դիքն էր այն:

Լուսինն Աւեստայի մէջ Ման անուանուած է. այդ բառն պարսկերէն թէ Լուսին կը նշանակէ եւ թէ Լուսնական շրջան կամ ամիս. այդ բառին նուազականն Մանէն մուտք գտած է ի մեզ :

---

տաճար չունին, դպրութենէ և կրօնից զրբէ զուրկ ենտ իրենց մի նշանաւոր տօնին առթիւ կարկանդակ մը կը պատրաստեն ու զիշերն անոր շուրջ դառնալէ ետք՝ ճրագն մարելով կը ջանան անկէ բաժին մը խլել. Այդ զիշերուան համար օտարք անոնց շատ մը արտառոցութիւններ կը վերազրեն: Եզիտիներն կրօնական զանազան բաժանենումներ ունին. Շեմսիներն արեգակնապաշտ են, Քերազիներն լուսնապաշտ, Էնէլիներն եզապաշտ, Ալէվիներն առաջնոց մի խառնուրդն: Եզիտիներն կը պատուեն թարշի ծառն ըսելով թէ խաչափայտն այդ ծառի փայտէն պատրաստուած էր, Գողութիւնն մեղք չեն համարիր զի Յիսուս, կ'ըսեն, Ներեց աշակողմեան աւազակինն Սիրամարգի ձեւին տակ կը պաշտեն Սատուան, զոր Մէկէց քաւուս=Արայ սիրամարգ. կը կոչեն (տես առ այս Զրադաշտական կրօնն):

Տարւոյ ամիսներէ մին Մւհւէս կամ Մւհւէւա՝ նուիրած էին Լուսնի. գուցէ Լուսնի պաշտաման տեղւոյն Մւհւէւա անունը կը տրուէր որ ապա ընդհանրացած է բոլոր կոապաշտական տաճարներու :

**Մոլորակի.** — Հիներն եօթն մոլորակներ կը ճանաչէին, այսինքն Երկրիս շուրջ դարձողներ, որոց նուիրեալ էին շաբթուան 7 օրերն : Այս 7 մոլորակաց երկուքն արդէն տեսանք, Արեգակն եւ Լուսինն. մնացեալ հինգն կ'անուանէին Գիշերավար, Այգաստղ կամ Լուսարեր, Կարմիր աստղ, Նետ Լուսնի, Մօտիչքին, որոնց անուններն իրենց յատկութիւններն կը ցուցնեն. ապա նկարներով սկսան ցուցնել զանոնք: Գիշերավարի տեղ՝ Լուս կ'ըսէին ու կը նկարէին, Այգաստեղ տեղ եղջերու, Կարմիր աստղն Ծէրութէ: կը կոչէին ու այսպէս օ կը նկարէին, որոյ ինչ ըլլալն ծանօթ չէ, Հետ Լուսնին Արարակուր կը կոչէին որ տեսակ մը փեղոյր է, Մօտիչքինն Փէրաշուռէ կը կոչէին որոյ նշանակութիւնն մեզ անծանօթ է: Աւելի վերջերն այդ աստեղաց տրուեցան Փայլածու, Արուսեակ, Հրատ, Լուսնթագ եւ Երեւակ անուններն :

Ասոնց պաշտաման եւ ստորագրութեանց մասին բան մը չեմք գիտեր. ըստ ոմանց ասոնք տարերց ներկայացուցիչներն էին: Փայլածուն հուն, Արուսեակն Զբաւ, Հրատն օրէ, Լուսնթագն Հայոցն կարուլ-բեանց եւ Երեւակն հըս:

Ըստ Անանիա Շիրակացւոյ, Լուսնթագն եւ Արուսեակն բարեւը համարուած էին. Երեւակն ու Հրատն առ, իսկ Փայլածուն առուր: Յաւելեաց 5 օրերն այս 5 մոլորակաց նուիրեալ էին:

Աստեղք. — Աստեղաց խմբումներն՝ համաստեղութիւնք, ծանօթ էին նախնեաց եւ մեր նախահարց: Մեծ և էւրոպ համաստեղութիւններն կոչուին ի մեզ Սոյս, Բաղադրութեաւ, Բաղման, Աղաւան, Զըմանաց, Հանկան, Եսլուստեաւ. հաւանականաբար ըստ զանազան բացատրութեանց եւ պատմութեանց այսչափ անուն առած են այս երկու աստեղաց պարերն, որք իրենց անշարժութեան աղագաւ անուան ալ անուանեալ են: Մեզ անծանօթ են սոցա կրօնական յատկութիւնք:

Ցունաց Օքէն համաստեղութեան տեղ հայք իրենց նախահայր դիցազն Հայն կը պատկերեն իբրեւ աղեղնաւոր, ունենալով շամփուր իւր մէջքն: Գուցէ եւ այս համաստեղութեան մաս կը համարէին Սէւէւան, աստեղաց ամենէ փայլունն, զոր Շնէս անուանեն Հայք, եւ որոյ 1460-61 տարիներու եգիպտացի աստեղագիտաց շըրջանն՝ Հայն Հայք կը կոչեն մերայինք: Շնիկն Արամազդայ աստղ եւս կոչուած է:

Եզող (bouvier) համաստեղութիւնն Զուս ալ կ'անուանի, գուցէ սորա մեծագոյն աստղն՝ Արքտուրոսն՝ կը համապատասխանէ մեր Գուրանէ սասաւըսածին:

Զողիակոսի 12 կենդանակերպ համաստեղութեանց եգիպտական անուններն տան եւ մեր նախնիք, Խոյ, Ցուլ, Երկուորեակ, Խեցգետին, Առիւծ, Կոյս, Կշիռ, Կարիճ, Աղեղնաւոր, Այծեղջիւր, Զրհոս, Զուկ: Ասոնց իւրաքանչիւրի ազդեցութեան վրայ շատ բաներ գրուած կան, սակայն յետնագոյն դարերու գործքեր են ու մեծ արժէք չունին:

Կան եւ այլ հայ անունն կրող աստեղաց հոյլեր, սա-

կայն անոնց մասին որ եւ է որոշ ծանօթութիւն չունեցալու զանց կ'ընենք յիշատակել աստ :

Ծէր համբաւ, ըստ դիցաբանութեան, Հերագլէսի Հերայէն ծծած կաթին բերնէն թափթփած կաթովն կազմուած է, իսկ ըստ Հայոց Վահագնի Բարշամայ յարդանոցէն գողնալով երկինք փոխադրած յարդի թափթփութներէն յառաջ եկած է, որոյ վասն եւ անուանեն Յարդ Քուշ հետո :

Ասուպներն կամ Թառու առողջութեան ալ անշուշտ ունէին իրենց բացատրութիւններն :

Ծէր ասութիւն որ եւ Տէրական Քօրէ անուանեալ է, գուցէ Տէր աստուծոյ գօտին ըսել էր (տես Կոապաշտութիւն) :



Գ.

## ՈԳԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ

ԵՒ

## ԴԻԻՑԱԶԱՆՑ ՊԱՇՏՈՒՄ

Միենոյն գլխոյ տակ կը խմբեմբք ոգւոց եւ դիւցազանց պաշտումն, զի դիւցազունք յետ մահու ՚ի շարս ոգւոց կը դասուէին եւ արդէն իրարու շատ մօտ են։ Ոգեպաշտութեան եւ դիւցազանց պաշտաման ուրոյն ժամանակ մ'ունեցած չեմք. այս հաւատալիք ապրած են ի մեզ Բնապաշտական, Զրադաշտական եւ այլ շրջաններում, եւ զոր առանձինն ուսումնասիրել արժան համարեցինք։

### 1. ՈԳԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Ոչ առաջարկ կ'անուանի բնութեան մարմնոց մէջ ապրող զօրութեանց եւ կամ մարդիկներէն գերազոյն անտեսանելի բարի ու չար ոգիներու յարգանաց պաշտամունքն։ Ոգեպաշտութիւնն գոյութիւն ունեցած է ի մեզ ոչ միայն բնապաշտական ժամանակամիջոցին, այլ եւ ապրած է այլ յաջորդ կրօններու մէջ. անոր հետքերն կան ու կը մնան մինչ ցայսօր իսկ մեր մէջ։

Քաջի. — Ոգիներու մէջ նշանաւոր ըլլալու են քաջերն որք լեռնաբնակ եւ քարաբնակ համարուած են։ Եզ-

Նիկ զանոնք դեւեր կը համարի. սակայն աւելի իբր բարի ոգիներ յիշատակուած են: Արտաշէսի իր որդույն Արտաւազդայ անիծից առթիւ՝ ասոնց յիշատակութիւնն՝ ամէնուն ծանօթ է, ուր իբրեւ Մասիսաբնակ ոգիներ կը համարուին: Երուանդ բռնաւոր թագաւորն ալ քաջերն առին ու «ի գետս եւ ի մոայլս» տարին (Խորեն.):

Հստ ժողովրդական համոզմանց, Արտաշէսի անէծքն իրագործուեցաւ եւ Արտաւազդ շղթաներով կալանաւորեալ կը մնար, զորս լիզելով մաշել կը փորձէին որսական շունք (Յարալէզք?). իսկ դարբինք իրենց սալերն կը ծեծէին, որպէսզի շղթաներն հաստնային ու Արտաւազդ ազատուելով չգար տալ աշխարհի վախճանն:

Գուցէ Հայութ մը կը ներկայացնէ Մուսասիրի Ուրզանա թագաւորին կնիքին<sup>2</sup> վրայ պատկերացեալ թեւաւոր մարդն որ իր երկու ձեռներով երկու թոշուններու վզերէն բըռնած է: Հաւանականաբար եւ այդ թոշուններն չար ոգիներ կը ներկայացնեն:

Ուրուական. — Գուցէ Ուրու (Հուրի) կամ ---

(1) «Եթէ դու յորս նեծցես յազատ ի վեր ՚ի Մասիս, զբեզ կալցեն բազք, տարցեն յազատ ի վեր ի Մասիս, անդ կացցես եւ զլոյս մի տեսցես և Խորենացի:

(2) Այդ կնիքն այժմ Լանեի Թանգարանն կը գտնուի, որոյ արձանագրութեան թարգմանութեանն է.

Կնիք Ուրզանայի  
Արբային Մուսասիրի  
Եւ նուաբթի բաղարի  
Վէմ բարի ոգւոյ  
Որու իբրև օձի  
Չար լեռներու մէջ  
Թերանը բաց է:

բարեկան անուամբ ոգիներ եւս կը ճանաչէին մեր նախնիք,  
որը ապա մեռելոց ոգիք համարութեան ու ապա այդ բառն  
սկսակ գործածուիլ:

Ուստի բայն արդէն գործածուած է յԱզա-  
թանգեղոսի. Թովմա Արծըռնին կարծես զայն դիցազնի  
իմաստով՝ կը գործածէ Բէլայ համար. գուցէ դիցազնի  
ոփի կը նշանակէր սա:

Սոլեզ. — Մեր նախնիք Առէւ կամ Յուրէւ ան-  
ուամբ ոգիներու գոյութեան եւս կը հաւատային որք ինչ-  
պէս ըսկնք, Մարդուկ (Լուանթագ) Աստուծոյն հետեւորդ  
որսական շուներ էին. սոքա պատերազմի դաշտին վրայ  
ինկող քաջամարտիկներու վէրքեր լիզելով բուժում կը  
պատճառէին. Արայի համար Շամիրամ լուր հանեց թէ  
իւր աստուածոց հրաման ըրած է լիզել անոր վերքերն ու  
կենդանութիւն տալ. «Հրամայեցի Աստուածոցն իմոց  
լիզու զվէրս նորա եւ կենդանասցի» (Խորեն.); Գուցէ  
այդ առթիւ այդ ոգիք անուանեցան Արէւ ու ապա  
աղաւարմամբ Առէւ կամ Յուրէւ: Զաքարի

Այս ժողովրդական հաւատքն ապրած է մինչ Քրիստոնէութեան օրերուն . արդարեւ կը տեսնեմք թէ ըստ Փաւստոսի՝ Մուշեղ Մամիկոնեանի մահուան առթիւ (Քրիստոսի 384 թուին), անոր ընտանիքն չուզելով անոր մահուան հաւատալ , անջատեալ գլուխն մարմոյն քով դնելով աշտարակի մը վրայ՝ հանեցին , յուսալով թէ Աբովյան իջնելով կենդանութիւն պիտի տան անոր : «Ոչ հաւատային ընտանիք նորա մահու նորա . կէսք յառնլոյ նմա ակն ունէին , մինչ զգլուխն անդէն ի կոճեղն կարեալ

կցեցին, եւ հանին եղին ի տանիսն աշտարակի միոյ, ասէին վասն զի այր քաջ էր, Առլէզք իշանեն եւ յարուցանեն զնա»:

Ապառք, Նհանգի եւ Ընդդայք. — Սոքա ջրա-  
րնակ ոգիներ են՝ որոնց յատկութիւնք եւ սահմանք անորոշ  
են մեզ:

Յաւերժահարսունք. — Ասոնց վրայ ալ որոշ գա-  
ղափար չունիմք. Էգ բարի ոգիներ են, պաշտպան իրենց  
սեռի մարդկանց, կանանց ամուսնութեան, որդեծնու-  
թեան, երկանց, զաւակաց, նոյն իսկ անոնց արդուզար-  
դին, բաղանեաց, եւն: — Ասոնք բնակութեան վայր կ'ընտ-  
րեն մարգեր, գետեզրեր, անտառներ եւ գեղածիծաղ տեղեր:

Հրէային ոգիներ. — Հրէշային ոգիներ կ'ան-  
ուանեմք կենդանեաց ու մարդու ձեւեր զգեցող չար ոգի-  
ներն, որք ծանօթ էին եւ Զրադաշտական կրօնի հետե-  
տղաց, եւ որոց մասին ընդհանրապէս յիշատակութիւն-  
ներ կը գտնեմք Աւեստայի մէջ, ուստի եւ զանոնք Զրա-  
դաշտական կրօնի առթիւ պիտի ծանօթացնեմք: Ասոնք  
հաւանականաբար Բնապաշտութենք մտած են՝ ի Զրա-  
դաշտականութիւն: Լսքամթոյս սայ դո չ միջրոյ դ մ մայ  
մլաք գմնի մասնութեան լոյդ ու, միջրուաքանի լահարեմ  
միջևայա դոր ու, միջրոս յմսաք զոճաւոսսմ սղաց դ

## 2. ΨԱՇՏՕՆ ԴԻՒՑԱԶԱՆՑ: յա գլքադյ

միջնութ մմաշանք մուսող մ գուասով օռուաչ միւս  
Շատ մը նախնական ժողովրդոց համար իրենց մեծ  
դիցազներն ու քաջերն չէին մեռներ, յետ մահու անոնց  
ոգիք գերազոյն ոգիներու կարգն կ'անցնէին ու նոյն իսկ ։

Աստուածոց աստիճանին կը բարձրանային: Հայք ալ ունեցած են այսպիսի դիցազունք որք են:

Հայկ. — Հայք իրենց նախահայրն յԵրկինս փոխաղբեալ համարելով՝ անոր տուին Յունաց Օրիոնի համաստեղութիւնն, զայն իբր աղեղնաւոր նկարելով: Հայք իրենց այդ դիցազոնի հասակն, գեղեցկութիւնն, քաջասրտութիւնն ու արիութիւնն երգեցին յորոց եւ բառք հայկաչափ, հայկանման գեղեցիկ, հայկասիրտ, հայկաբար, են:

Հայք՝ Հայկայ կը վերագրեն եւ իրենց տօմարի հիմնարկութիւնն, Հայուաց, որ եգիպտական աստեղագիտութենէն առնուած կը թուի: Հաւանականաբար մեր նախահայր համարուած Հայկն ոչ այլինչ է բայց եթէ նախահայոց (Խալդեանց) Խալդի Աստուածն, որ աղաւաղմամբ եղած է Հայդի, Հայկ, եւ զոր նախահայոց դիցաբանք պատերազմիլ տուած են Ասորեստանեայց Երկրի Աստուած՝ Բելի հետ, ու յաղթել տուած անոր:

Վահագն. — Ըստ Խորենացւոյ Վահագն՝ Տիգրան Ա. ի որդին է որ ըստ Խորենացւոյ յաղթեց Մարաց Աժդահակ թագաւորին, եւ որոյ քաջագործութիւնք զայն ի շարս Աստուածոց դասել տուին, եւ զոր պաշտէին Վրացիք ալ:

Հին Հայոց Մուսայք կ'երգէին Վահագնի ծնունդն « Երկնէր երկին եւ երկիր » ով որ կ'երգուէր դեռ 5րդ դարուն: Կ'ըսուէր թէ Վահագն վիշապներու հետ կուուած է (Վիշապաքաղ) եւ ունի այլ շահատակութիւններ նման

Յունաց Հերակլէսին, յորս եւ Ասորեստանեայց Բարշամինի յարդն գողնալով Երկինք փախչին. եւ ինչպէս ըսինք այդ առթիւ Թափթփած յարդովն կազմուած է ։ Յուն ժոհնը, Յունաց չէ ։ Ի-ՌԷ-Ը (Անանիա Շերակացի)։

Սակայն Վահագն, հաւանականաբար աւեստական Վերերաց, յաղթութեան ոգին եւ կամ վէտական Աբանէ, հրոյ Աստուածն։ Ըստ սանսկրիտի Վ.-Ն-Աբան = հուր բերող = հրաբու ըսել է։

Կարծեմք թէ տարրապաշտական դարերու պատերազմի ոգին ու հուրն ի Հնդիկս Աբանէ կամ Վ.-Ն-Աբանէ եղած է, 'ի Կեղրոնական Ս.սիա Վերերաց, իսկ 'ի Հայս Վ.-Ն-Աբան՝ որոյ անոնն տուած են եւ Հայք իրենց մի դիւցազնին։ Վահագնի յԵրկինս ներկայացուցիչն էր Արեգակն։

Հայք իրենց նախնեաց յարգանք կը մատուցանէին, եւ հաւանականաբար Հ.-Ն- լեռնադաշտն անոնց գերեզմանատունն էր, ուր գնաց Հայկ ըստ Խորենացւոյն։

Հայք աստղերն իրենց դիւցազներով կը ներկայացնէին եւ անոնց յատկացուցած էին շաբթու մէն մի օրն, որպէս Արեգակն՝ Արայ գեղեցիկն էր, եւ նորա յատկացեալ էր կիւրակն, Լուսինն Արայի կինն էր։ Երեւակն Հայկն էր եւ Հինգարթի օրն կը յարգուէր. Լուսնթագն Հայկայ կինն կը ներկայացնէր եւ Բշ. էր նորա նուիրիալ օրն. Հրատն Արամն էր եւ օրն էր Գշ. Փայլածուն Կադմուն էր եւ Ուրբաթ կը պաշտուէր. Արուսեակի օրն Դշ. էր եւ Նոյի աղջիկն՝ Աստղիկն՝ կը ներկայացնէր. Նանէի օրն էր Շաբաթ։

Դ.

## ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Զրադաւականութեան ծնունդն. — Բակտրիոյ երկրագործ ժողովուրդն մէկ Աստուած կը ճանչնար, Ահուրան, ու անոր պաշտօն կը մատուցանէր: Այս նախնի պարզ կրօնն աղաւաղելով հնդիկ բազմաստուածութեան մօտեցաւ: Սպիտամա անոն կրօնաւոր մը մերժեց դիցապաշտութիւնն, զտեց ու պարզեց իրենց կրօնն, եւ վերահաստատեց Ահուրամազդայի միաստուածեան պաշտօնն, որոյ ներկայացուցիչն էր հուրն: Այս կրօնսդիրն անուանեցաւ Զրադաշտ եւ կրօնն Զրադաշտ կամ Մարտէն Հայուն:

Զրադաշտի դարն որոշապէս ծանօթ չէ. պատմագէտք համաձայն չեն առ այս. շատեր կը կարծեն թէ՝ Քրիստոսէ շուրջ 1800 տարի առաջ կ'ապրէր: Այս կրօնն ընդունած ու անոր տարածման ուժ տուած է Զրադաշտի ժամանակակից Քաւա Վիշդասպա անոն արքայն: Մի այլ Զրադաշտի ձեռօք որ կ'ապրէր Քրիստոսէ 6 դար առաջ (600–522), այս կրօնն սկսած է ծաւալիլ եւ ըլլալ Պարսից, Մարաց եւ այլ դրացի ազգաց, յորս եւ Հայոցս կրօնն:

Զրադաշտ (Պրս. Զէրտիւշտ) կը թարգմանի Շենքն կամ Առաջաւ Առաջաւ Առաջաւ: Առաջին Զրադաշտն ծնած է 'ի Ռազա կամ Ռէ, Փարպեցւոյ Ռեւանն ('ի Մարս) որ եւ եղաւ մոգերու կեղրոն մը: Երկրորդ Զրադաշտի ծննդա-

վայրն ըստ ոմանց Պարսկահայոց Որմիա քաղաքնէն, ու  
ինքն հայ. ըստ Տարարիի (Պարսկապատմիշ) Երեմիա Յար-  
գարէի աշակերտներէ մին, ըստ այլոց Դանիէլ Մարգարէի<sup>1</sup>,  
եւ ըստ ոմանց Պարսից Աքիմինեանց ազնուական ցեղէն:

Զրադաշտ ոչ միայն կարգառիրիչն ու ծառալիշնեղածէ  
այս կրօնի՝ այլ եւ գրած է անոր Բակտրիական լեզուվ  
օրինագիրքն՝ Աւեստան, զոր ընդունել տուառ Մեծին Դա-  
րիհի հօր, ու անոր միջոցաւ Պարսից: ամբ վճառոսս Ա

Աւեստայի վրայ եղած պահլաւիկ լեզուոք յաւելուածք  
անուանեցան Զառ, ուստի եւ ամբողջ կրօնագիրքն կոչ-  
ուեցաւ Զառ-Ա-Է-Շ-Ռ: Նարեճ Վշտասպեան 512ին (Ն. Ք.)  
հաւաքեց ու դասաւորեց այս բոլոր գրուածքներն, զորս  
գրելու համար 1200 հորթու Մորթ պէտք եղաւ: Եխողաթ  
բանդը բացի բանահմ

Զրադաւականութեանն վարդապետութիւնն.  
— Ըստ Հերոդոտոսի՝ իրանեաններու գերագոյն Ակս-  
ուածն Երկնից կամարն էր, աչքերն կը ներկայացնէին Արեգակն եւ Լուսինն որոցմով կը դիտէր Երկիրն: Այդ գե-  
րագոյն էն բանիւ ստեղծածէ համայն աշխարհն եւ ամե-  
նայն ինչ ՚ի չգոյէ: Գերագոյն Աստուածն ապա անուա-  
նեցաւ Ահուրամազդայ (Ահուրա տէր, Մազդա մեծ գիտուն), որոյ ներկայացուցիչն էր հուրն, զոր բարձանց  
վրայ կը վառէին. ոչ արձան կ'ընդունէին, ոչ խորան և  
ոչ խորհուրդ:

Այս պարզ կրօնն ապա եղկաստուածեան ձեւ մ'ա-  
ռաւ, բարւոյ եւ չարի Աստուածութիմք (Ապանդա-

(1) Մորա ապացոյց կրնայ համարուէիլ Զրադաշտական կրօնի մէջ  
սեմական տարրերու գորութիւնը:

Մայնեազ եւ Անկրօ-Մայնեազ) : Այս բարի եւ չար Աստ-  
ուածոց ծնունդն հետեւեալ կերպով եղած է :

Զրուան-Աքարունա (անսահման ժամանակ)<sup>1</sup> հա-  
զար տարի զոհ կը մատուցանէ (որո՞ւ) Որմիզդն ծնանելու  
համար՝ որ պիտի ստեղծէր Երկինք եւ Երկիր, սակայն այս  
զոհաբերութեան արդեան վրայ կասկածելոն՝ Որմզդի հետ  
եւ Արհմի յղացաւ : Նախ Արհմի չարութեան գարշահոտ  
Աստուածն ծնաւ, ապա անուշաբոյրն Որմիզդ բարութեան  
Աստուածն :

Արհմի (Արհէմէն, Հաւրաման, Արհմի, զոր եւ Հայք  
Հարաման, Խարաման կը կոչեն) ըստ Աւեստայի Անրո-Մա-  
տու (չար ոգի) մականուանեալ է. իսկ Որմիզդն (ըստ հին  
Պարսից Արամազդա, Օրամազէն, Օրմուզդ, ըստ Հայոց՝  
Արամազդ, Վրաց՝ Արմազ, Սասանեանց՝ Որմիզդ)  
Զենտ – Աւեստայի մէջ Անուշաբոյրն (ամենագէտ) եւ  
Սբիւրո-Մատու (բարի ոգի) կոչուած է :

Զրուան խոստացած ըլլալով իր ծնածն ստեղծա-  
ծագործիչ թագաւոր կացուցանելու, ուստի Ահրմի եւ ապա  
Որմզդի տուաւ այդ իշխանութիւնն : Երկուքն սկսան  
ստեղծագործել . առաջինն բարի եւ Երկրորդն չար առար-  
կաներ : Որմիզդ ստեղծած է Երկինք, Երկիր, Լոյս, Հրեշ-  
տակներն, մարդիկ, բարի կենդանիներն, բարի ծառերն  
ու բոյսերն, ջուրն եւ ի մի բան ինչ որ բարի է. իսկ Արհմի

(1) Եզնիկ բախտ կամ փառք կը Թարգմանէ Զրուան բառն, իսկ  
Եղիշէ Մեծն Աստուած : Առաջինը սիսալ մ'է, իսկ Երկրորդն՝ ազատ Թարգ-  
մանութիւն : Հաւանականաբար յաւիտենական ժամանակ ըսել է, զոր  
նիւթականի վերածեցին Ե. դարուն ապրող Զրուանական աղանդաւորներն  
Պատուանեանք զբուանական էին, ինչպէս պիտի տեսնեմք:

չարերն, դեւերն, գազաններն, չար կենդանիներն (վիշապ, օձ, կարիճ, չար ճճիներն), սիրամարգն, խաւարն, հիւանդութիններն եւ մահն : — Արհմի այս չար ստեղծագործութեանց մէջ սիրամարգն բացառութին մ'է, բարի կենդանի մը զոր ստեղծեց ցուցնելու համար թէ՝ կարող է եւ բարիներ ալ ստեղծել, սակայն չուզեր : « Արհմ ասաց, ոչ եթէ չկարեմ բարի ինչ, այլ չկամիմ եւ առ հաստատուն զբանն առնելոյ՝ արար սիրամարգ » (Եզնիկ) :

Ժամանակաւ Ահուրա-մազդայի (բարի Աստուծոյ) յատկութիւններն ու ստորոգելիքներն ուրոյն հրեշտակապետներու վերածուեցան, եւ այսպէս Սրինդո-Մայուս ունեցաւ 6 հրեշտակապետներ կամ խորհրդականք, Ամեշա-Մարանդա (Ամշասպանդ = անմահ բարերարներ), որք էին հետեւեալք .

Վօհու-Մանօ = բարի միտք, բարի խորհուրդ .

Աշա-Վահիշդա = Արդարութիւն, լոյս .

Խշուդրա-Վահրիա = Աշխարհավարութիւն .

Սրինդա-Արմահտի = Երկիր, բարեպաշտութիւն (միակ իգական Աստուածութիւնն) .

Հառու Վատադ = բուսոց, առողջութեան, ջուրերու .

Ամրդատ կամ Ամէռէթա = անմահութիւն, կեանք :

Այս վեց հրեշտակապետք Ահուրա-մազդայի հետ խորհուրդ կ'ընէին, որով կ'ըլլային եօթն : Կար նաեւ Սրա-Օշա, միջնորդ Ահուրամազդայի եւ մարդկանց :

Հրեշտակապետներու հսկողութեան յանձնուած էին ամսոյ մէյ մէկ օրերն, 2րո էս 7րո, զի առաջինն Արամազդայ վերապահեալ էր : Հրեշտակապետաց ձօնեալ էին եւ տարւոյ մէյ մէկ ամիսն եւ մէյ մէկ ծաղիկ :

Հրեշտակապետներէն ետք գային Եաւուներն (հզէտ = Ազատ), աւելի քան 40, որոց գլխաւորներէ իւրաքանչիւրին նուիրեալ էր ամսոյ մնացեալ 23 օրերէ մին, ոմանց մէկէ աւելի օրեր եւ նոյն իսկ տարւոյ մէկ ամիսն յատկացեալ էր ըստ իրենց կարեւորութեան՝ որպէս հրեշտակապետաց: Ազատներէ Մաօ՛ Լուսնի ոգին էր, Վաթօ՛ Հողմի, Վայու՛ մթնոլորտի, Աթառ՝ Հուրի, Վէռիթրակա՛ պատերազմի, Միհր՝ լուսոյ, Պէհրամ՝ կրակի, Անահիտ՝ ջուրց, Սպանդարմատ՝ Երկրի, որք ապա աստուածացան: Յաւելեաց 5 օրերն ալ ազատաց նուիրեալ էին, զորս Փէսէ Մաւուէւննա կ'անուանէին:

Ազատներէ վերջ կուգային մարդոց պահապան ոգիներու՝ հրեշտակա՝ բազմութիւնն: Ամէն մարդ ունէր իր պահապան հրեշտակն. յետ մահու անձի մը՝ անոր պահապան հրեշտակն Երկինք կ'ելնէր եւ անդ կը սպասէր մինչեւ որ ուրիշի մը պահապանութեան յատկանար: Հաւանականաբար հրեշտակ բառն պարսկերէն Ֆէր-Հէշտ բառէն եկած է: Ֆէրիշթէ Շե-Ռայ-Է ըսել է, որպէս եւ կը համարին հրեշտակներն: <sup>2</sup> Մէ՛լէ առէնէն զորս մեր ուամիկք դեռ կ'ընդունին՝ գուցէ հրեշտակաց մի դասն կազմէին:

Անկրօ-Մայուս (Զար Աստուածն) եւս ունեցաւ 6

(1) Անահիտն յիշուած է՝ ի սեւպազիր արձանագրութիւնս Ասորեստանեայց, որ ապացոյց մ'է սեմակուն կրօնին Զրադաշտականութեան վրայ ազդեցութեան:

(2) Հրեշտակ բառն ու անոր գաղափարն գոյութիւն ունէր ի մեզ Ս. Գրոց Թարգմանութենէն առաջ, զոր մեր Թարգմանիչը Ս. Գրոց՝ մարդոցմէ գերազոյն եւ Աստուծոյ կամքն կատարող հոգեղին էակներու համարժէք համարեցին: Հրեշտակը 'ի Ս. Գիրս կ'անուանին եւ Բոցեղեևի, Հսկողի կամ Պահապանի և դասակարգեր ունին:

խորհրդականք, չարութեան ոգիներ, դիւապետներ, որք կը ներկայացնէին չար խորհուրդն, փոթորիկներն, խաւարն, թոյնն, մահն եւ ամբարտաւանութիւնն:

Եազատաներու եւ պահապան հրեշտակներու դէմ Արհմն ստեղծած էր դեւեր, որոնց արուներն էտքու՝ իսկ էգերն Փայքէտ (Բերի) կ'անուանէին:

Արհմն իրեն հետ ունէր իր ստեղծած չար ոգիներու եւ դեւերու (Պրսկ. աւեւ, աւէլու, եւ հայացեալ ռէւ) բանակն, որոց օժանդակութեամբ Արամազդայ յարձակելով օձի կերպարանօք՝ յերկնից երկրի վրայ ինկաւ: Արհմն իրեններու (դեւերու) միջոցաւ միշտ մարդիկն չար գործելու տրամադիր կ'ընէ, որոց դէմ կը պաշտպանեն իրենց պահապան հրեշտակներն: Դեւերն՝ ալ դասերու կը բաժնուէին:

Դեւերն Զրադաշտէ առաջ մարդոց հետ կը միանային եւ խառնուրդներ կը կազմէին. Զրադաշտ անոնց մարմինն ըեկաննեց եւ արգիլեց այս միութիւններն, ու թոյլատրեց միայն կենդանեաց ձեւն առնուլ:

---

(1) Դեւերն ունին ի մեզ ըստ իրենց յատկութեանց զանազան անուններ: Այս կ'անուանին օդակեացներն, Դրուժի՛ կ'ըսուին չար կամեցողներու Թելադրութեամբ չար գործողներն, Թուշիմ (դուխս) և Խուժի՛ գուցէ իրենց գոյներով կը տարրերէին:

Եիտարի՛ կ'ըսուին խելազարիչ դեւերն, Ճիւադի՛ երազոց մէջ վախս ազդողներն, Ալ՝ տղաբեր կանանց և նորածիններու Թշնամիններն, վերջապէս Առնակ կ'ըսուին հոգի առնողներն, որք և Կրող, այսինքն տանող ալ կը կոչուին: Նեռն եւս դև մ'է, որոյ տեղն անծանօթ է, գուցէ դժոխոց պաշտօնեայ:

Չար ողիններու կամ դեւերու Զարի՝ ալ կ'ըսուին, այս երկու բառերն միանգամայն՝ Զարադեւ՝ ալ գործածուած է, միշտ նման բարի հրեշտակ ըսուելուն: Վաս բառն ալ իրբեւ չար գործածուած է, իսկ սատանայ բառն երրայեցրէնէ մուտք գտած է ի մեզ Ս. Դրոց հետ:

Դեւերն դեռ կը ներգործեն իրենց ազդեցութիւնն, եւ որ յետ ժամանակաց պիտի ջնջուի: Զրադաշտի ցեղէն Յ մարդարէներ պիտի ելնեն, որք օրինաց Յ գրքեր պիտի յայտնեն, արարածք անոնց շնորհիւ պիտի սրբուին, խաւարն պիտի անհետանայ, մահն ու չարութիւնն պիտի ջնջուի:

Արհմինի ու դիւաց թագաւորութեան տեղն Տուշի (դժոխք) կ'անուանի, իսկ Որմզդի ու հրայնոցն (Հրեշտակապետ, ազատ, Հրեշտակ) Գուր—Տէւան (Արքայութիւն):

Յետ մահու՝ հոգին Յ օր հանգուցելոյն քով մսալէ ետք 4րդ աւուր առաւտուն կը մեկնի դատաստանատեղին, անդ Ռուշ—Ռուսական անուանեալ ոգին բարի եւ չար գործերն կը կշռէ, եւ ըստ այնմ կը դատապարտէ կամ ազատ կ'արձակէ զայն:

Արքայութիւնն Ճանաւր կամ Ճէ, հուր (ճանապարհ) անուանեալ կամրջով մը Երկրի միացած է, որոյ վրայէն կ'անցնին մեռելոց ոգիք: Արդարներն բարի Հրեշտակի մը առաջնորդութեամբ դիւրաւ կ'անցնին, իսկ մեղաւորք կը գահավիմին ՚ի դժոխս (տուգախ), տեղի տանջանաց՝ ուր Արհմին գերի կ'ըլլան:

Վօհումանօ արքայութիւն գնացողներու բարի գալուստ կը մաղթէ, Ահուրամազդայի կը ներկայացնէ, ու անոնց տեղն կ'որոշէ, ուր պարտին մնալ մինչ ցյարութիւն մարմնոց: Արքայութիւնն երեք աստիճանի կը բաժնուի. առաջինն գրեթէ քաւարան մ'է ուր կը մնան քիչ կամ շատ մեռելոց ոգիք, ըստ իրենց մեղաց, ու միւս երկու օթեւաններն կ'անցնին ըստ իրեանց արժանեաց: Մեռելոց հոգոց փրկութեան համար աղօթք կ'ընդունէին:

Զրադաշտ Արհմին եւ Որմզդէն 3000 տարի ետք

աշխարհ եկած է։ Զրադաշտէն 3000 տարի ետք Արհմն պիտի յաղթուի Որմզդէն, աշխարհի վերջն պիտի գայ, մեռեալք յարութիւն պիտի առնեն, եւ վերջին դատաստանն պիտի տեսնուի, մեղաւորներն ու դեւերն 'ի դժոխս եւ արդարք ու հրեշտակք յարքայութեան պիտի ապրին 3000 տարիներ, եւ այսպէս պիտի աւարտի 10000 տարիներու շրջանն . (1000 տարիէն ծնունդ Արհմնի եւ Որմզդի. յորմէ 3000 տարիէն ետք՝ ծնունդ Զրադաշտի, 3000 տարիէն՝ վերջ աշխարհի եւ դատաստան, եւ 3000 տարի ալ արքայութեան եւ դժոխոց կեանք) եւ ապա պիտի 'նորոգուի աշխարհն, եւ միեւնոյն շրջանն պիտի վերսկսի։

Զրադաշտականք միաստուածեանք էին, իրենց միակ Աստուածն կը դաւանէին Որմիզդն (Ուրմանական) կամ Աւեսդայի բառով՝ Ահուրամազդան (Մանուկան) ու զայն կը պաշտէին։ Կ'արհամարհէին Արհմնը ու կը ջանային անոր ազդեցութեան չենթարկուիլ շնորհի Որմզդի եւ անոր պահապան հրեշտակաց։ Որեւէ կուռք ու արձան չէին կանգներ ոչ Որմզդի եւ ոչ ալ անոր հրեշտակաց։ Հերոդոտոս վկայ մ'է առ այս եւ կ'ըսէ թէ՝ Վաղեմի Պարսիկք «Ոչ կուռք ունէին, ոչ տաճար եւ ոչ սեղան, ու ապուշ կը համարէին նոյն իսկ տաճար ու կուռք կանգնողներն։» Միայն կրակն իբր Որմզդի ներկայացուցիչ կը յարգէին, զոր բագնոց ու բարձանց վրայ կը վառէին։

Երկու տեսակ բնական կրակներ պաշտաման առարկայ էին. Ուրմանական եւ Վարսահանան։ Որմզդական հուրն էր զոր Արտաշիր Սասանեան կը հրամայէր «անշէջ պահել ի վերայ բագնին որ ի բագաւան։» Յազկերտ Վոամական հուր կը պատուիրէր վառել հայ քաղաքաց եւ գիւղօրէից

մէջ : Այս երկու կրակներն ապա շփոթուեցան իրարու հետ եւ այսօր դժուարին է անոնց յատկութիւններն որոշել . մեզ այնպէս կը թուի թէ՝ առաջինն երկնային հուրի ներկայացուցիչն էր, (արեգական, աստեղաց, կայծակի եւն). իսկ երկրորդն երկրային (ատրուշաններուն, կենդանային ջերմութեանն եւն.) : Վռամական կրակն Հայութաւուն, պատերազմական ուժոյ հուր եւս կ'անուանի :

Զրադաշտականք ունէին եւ Շահերաբն Կրաներ եւ ըստ Աւեստայի՝ ժողովուրդն երեք կարգերու (քրմաց, զինուրաց, եւ երկրագործաց) բաժնուելուն, ընկերային երեք կրակներ կը զանազանէին. իրագանչիւր դասակարգ ամենուրէք իւր ընկերային կրակն ունէր եւ զոր նիւթապէս կը ներկայացնէր :

Հաւանականաբար Հայք ի մէջ այլոց ի Բագաւան ունեցած են Ուհուական հուր, գուցէ ատրուշանի ձեւով, զոր գտաւ Սասանեան Արտաշիր եւ Հմամայեց անշէջ պահել :

Կրօնաւորք . — Զրադաշտական երօնաւորք Հայք կ'անուանէին . Հաւանականաբար այսպէս կը կոչուէր զրադաշտական նշանաւոր կրօնաւոր մը որոյ անունն սկսած է տրուիլ եւ ապա ամէնուն :

Հայոց Մոկաց նահանգն որ շատ հեռի չէ երկրորդ Զրադաշտի Հայրենիքէն (Պարսկահայք), մի գուցէ առաջազ ջին մեծ մոգի բնագաւառն եղած ըլլայ, եւ կամ նշանաւոր մոգերու ծննդավայրն :

Մոգերու պետն Արքուն կամ Առաջնորդ, գաւառի մը որ պետն Բարս, իսկ ընդհանուր գլուխն Առաջնորդ Հայութիւն (կաթողիկոս) կը կոչուէր : Լա՞ յմոայ ոչ դյանաւաս ցը ցոր

Մոգերն կը կրէին հայկական գտակ, սպիտակ երկար պատմուճան եւ մէջքերնին գօտի:

Մոգերն Մարաց 6 դասերէն մին կը կազմէին. այս դասէն սերողներն մոգ կ'ըլլային՝ անշուշտ ոչ ամէնքն, ինչպէս Ղետացիք իսրայելացւոց մէջ: Մոգ մը ուրիշ ցեղէ կին կրնար առնել, սակայն մոգական ցեղէ աղջիկ մը այլ ցեղի կին չէր կրնար երթալ: Մոգերն Աստուծոյ եւ մարդոց միջնողներ էին: Կախարդութիւն կ'ընէին; երազ կը մեկնէին, գուշակութիւններ կ'ընէին, պատգամ կ'ըսէին, զոհ կը մատուցանէին. ժողովրդեան վրայ մեծ ազդեցութիւն ունէին, միս չէին ուտեր:

Կրօնական ծէս: — Զրադաշտական գլխաւոր արարողութիւնն էր կրակի վրայ զոհ մատուցանել. ապա սկսան պաշտել Էրեւան, Արեւածան ու անոր վարիչ Մէհր, Լուս, Հովհաննես, Շահնշահ, Հայութ կամ անոր Ներկայացուցիչ Անահիտ:

Արեւածան՝ Հնարէ Խշաւէտա (արեւ արքայ), Խորաշէտ (Եզնիկ), Միթրա, լոյս աննիւթական, համասփիւռ են. կ'անուանէին:

Մէհր կ'անուանէր արեգական վարիչն, որ ստեղծեալ ի լուսոյ եւ Աստուած ճշմարտութեան ալ կը կոչուէր. որդի կը համարուէր Ահուրամազդայի, որոյ նուիրեալ էր օրուան արշալուսոյ պահն, ամսոց 16րդ օրն եւ տարւոյ 7րդ ամիսն: Միհր ամսոյ 15էն սկսեալ 6 օր Միհրի տօնն էր: Այս առթիւ արքայն կ'արբենար, պանի իւղով կ'օծուէր, գլուխն խոյր կը դնէր, գոյնզգոյն պատմուճաններ կը հագնէր ու կը կաքաւէր եւ ժողովրդեան զգեստ կը բաժնէր: Միհրի տօնին առթիւ ժողովուրդն իրարու ծաղիկ, ու

պտուղ, արմաւ, նուռ, բրինձ եւ խոնկ կը նուիրէր :

Հայոցն կօազիթրա (կովարէմ) կ'անուանէին :

Աստվածաշնչութեան Տիր կամ Տիր  
կամ Տիր Աստուծոյ ներկայացուցիչն էր. սա Որմզդայ  
դպիրն էր, երազներ կը մեկնէր, գիտութեանց ու արիես-  
տից ուսուցիչ կը համարուէր, եւ անձրեւաբեր յատկու-  
թիւն ունէր :

Անահետո որ երկնային ջուրոց ոգին էր, երեք անուն  
ունէր, Արդվի (բարձր), Սուրա (հզօր), Անահիտա (անրիծ),  
որոյ կը նուիրէին օրհնեալ ջուր, հօմա, եւ սրբագործեալ  
միս : Անահիտի կառքն 4 սպիտակ ձիերով լծուած էր :

Զոհաբերութեան համար սպիտակ ցուլ, նոխազ,  
ձի եւ երբեմն ալ եզ, այծ, մաքի կը զոհէին ի սկզբան,  
սակայն ապա արինոտ զոհն դադարած կամ նուազած  
կը թուփ, եւ յաշակ կամ անարիւն զոհն ընդհանրացած :  
Զոհի նուիրեալ կենդանին կրակէ կ'անցնէին (յազէին)  
աղօթքներ արտասանելով, ու ապա զայն մորթելով հան-  
դիսականաց կը բաժնէին . մոգերն ալ անկէ բաժին կը  
ստանային :

Զոհի համար կը գործածէին եւ օրհնեալ ջուր,  
օրհնեալ անխմոր հաց՝ ապահով, նուիրական ըմպելի՝ հասա-  
բոյսի մը հիւթն, կաթ, եզան վարս, անուշահոտ ոստոց  
խուրձ, նոննեաց ոստք :

Զրադաշտականք տարրապաշտ ալ էին, մեծ յար-  
գանք կը մատուցանէին հողին, ջուրին, հուրին, հողմին  
եւ մոլորակաց (Սբիէկէլ) :

Յետ մահու ոչ մարմինն այրելու էր, ոչ զայն ձգե-  
լու եւ ոչ ալ թաղելու, զի հուրն, ջուրն ու հողն կ'ապա-

կանէին. ուստի կամ օծանելով հողին մէջ կը թաղէին որպէսզի հողին չդպչի, եւ կամ ծառերու ու աշտարակաց վրայ կը թողուին որպէս զի թոշնոց կեր ըլլան եւ փտին, ու ոսկրերն ապա Տաճառ ըսուած շինուածոց մէջ կը թաղէին: Գուցէ ասկէ է մեր թաղում բառն:

Զուրն յարգելնուն դիակներն անդ չէին ձգեր, ու անով չէին լուացուիր որ չպղծուի, այլ կովու մէզով: Առանց կովու մէզ խառնելու ջրով լուացուիլն մեղք էր: Զուրց զոհընելու համար ջուրի եզերքն փոս մը փորելով կը զենուին կենդանին՝ առանց ջուրի մէջ արեան կաթիլ մը ցատկեցնելով զայն պղծելու:

Կրակի պաշտօն մատուցանող մոգերն պէտք էր որ բերաննին հաւաաւ կամ հաւաաւ դնէին որպէսզի իրենց աղօթից ատեն լորձոնքնին կրակին վրայ չցատկէ:

Ճարպով օծուած հոտաւէտ փայտի ճիւղերով (նոճի, դափինի) մշտնջենական կը պահէին կրակն՝ որ Որմզդի զաւակն կը համարուէր, եւ Ուժուական կ'անուանէին:

Աղբն ու չար կենդանիք կրակն նետելն մեղք էր, թէպետ չար կենդանիներն ջնջելն առաքինութիւն էր: Մոխիրն ալ սուրբ էր. զայն կը հաւաքէին ու կը չափէին: Օրն հինգ ամսգամ պաշտօն կը մատուցանէին կրակին:

Եղիշէի հետագայ հատուածին մէջ այս ամէնը ամփոփուած են: «Պատրուճակք մի մեոցին անյազ, եթէ յօդեաց իցէ եւ եթէ յայծեաց եւ եթէ յարջառաց եւ եթէ ի հաւուց եւ եթէ ի խոզաց: Հայսք առանց փանամի մի զանգցին, ծիրտք եւ քակորք իկրակ մի եկեսցեն, ձեռք առանց գոմէզոյ մի լուասցեն, շնջրիք եւ աղուէսք եւ նապաստակք մի մեոցին: Օձք եւ մողեզք, գորտք եւ մըջունք

Եւ այլեւս խառնափնտոր բազմաճճիք եւն. մի կայցեն» :

Տանարք. — Ի սկզբան ատրուշաններն լերանց գագաթն բացօթեայ էին, ապա սկսան տաճարներ շինել :

Զրադաշտական տաճարն կը բաղկանար Յ մասերէ . ձախակողմն ատրուշանն, աջ կողմն յաշտից տեղին, մէջ- տեղն ժողովուրդն կը կենար : Ատրուշանին մօտ կը գըտ- նուէր Մովպետի աթոռն: Ատրուշանի բաժնոյն մէջ միայն մոգերն կը մտնէին կոշիկ եւ կրկնոց հանելով, ուր մի քանի մոգեր կրակն անշէջ կը պահէին տիւ եւ գիշեր, դէմք եւ շրթունք փակուած :

Յաշտից տեղին կային վիմատաշ սեղաններ որոց վրայ կ'ըլլայ զոհ, ամէն մէկ սեղանի առջեւ մի աթոռ կար զոհարար մոգին յատուկ: Սեղաններուն վրայ կը գտնուէր զոհի կրակն եւ սպասներն ( ջուրի կոնգ, փայտէ շերտ, կնդրուկ ) : Զոհից սպասներ էաւաւ եւ ըստ մեզ յաւաւ կ'ան- ուանէին: Պղծութենէ զերծ աշխարհականք կրնային մտնել յաշտից տեղին :

Բայց կ'անուանէին այն սեղաններն որոց վրայ կը վառէին Ուշադահան հուրն : Կային եւ շարժուն բագիններ զորս կը տեղափոխէին նոյն իսկ պատերազմի դաշտն :

Զրադաշտական պատուէրք. — Մարդիկ պար- տէին հաւատալ Աստուծոյ, անոր աղօթք ընել, զոհ մա- տուցանել, բարի խորհիլ, բարի խօսիլ, բարի գործել, պարզ սիրտ ունենալ, անկեղծ եւ ուղղամիտ ըլլալ գործոց մէջ: Բարեգործութիւններ էին չար կենդանիներն սպան- նել ( գորտ, օձ, մըջին, մողես, եւն. ), անմշակ հողերն

մշակել, կոյս աղջիկ մը բարի մարդու մը հետ ամուսնացընել, մերկերն հագուեցնել, անօթիներն կշտացնել, բարի կենդանիներն՝ եզն, ոչխարն, ոզնին, աքլորն, շնջուրն, աղուէսն, նապաստակն, նա մանաւանդ շուներն յարգել :

Ինչպէս ամէն հին կրօններու մէջ՝ ամուրիութիւնն դատապարտուած էր եւ ամուսնութիւնն նուիրական պարտաւորութիւն էր, իսկ բազմածնութիւնն առաքինութիւն, որով եւ բազմակնութիւնն ներելի: Համարին մերձաւոր ամուսնութիւնք օրինական եւ նախապատի էին մանաւանդ ազնուական ցեղերու համար՝ իրենց ցեղին մէջ այլ արին չխառնելու նպատակաւ: Մերձաւորաց ամուսնութիւնք ընդհանրացած էին չայոց մէջ եւ այդ սովորոյթ շարունակուեցաւ Քրիստոսի Ա. դարուն: Արդարեւ գիտեմք թէ՝ Տիգրան կրտսեր իրը թագուհի ունէր իր քոյրն երատոյ (15 Յ. Ք) եւ Վազգէն Ե. դարուն «ըստ Պարսից օրինաց հանդերձեալ էր՝ ի կնութեան առնուկ» իւր աղջիկն:

Յարանուանութիւնք. — Հինգերորդ դարուն ըստ  
Եղիշէի պարսիկք մազդէական հինգ յարանուանութեանց  
կը բաժնուէին. բուն Զարդարութեան - Եւ - , Պարսկա - ն , Բար-  
պարսկա - , Պահլա - ի , եւ Պարսկա - եւ , որոց զանազանութեանց  
մասին որ եւէ տեղեկութիւն չհաղորդեր մեզ: Կրօնի բոլոր  
յարանուանական վարդապետութեանց քաջահմուտներն  
Հարաւր - եւ կ'անուանէին :

Զրադաշտականութեան պատմութիւնն . — Զրադաշտականութիւնն զէպ յԱրեւելս շատ չտարածուեցաւ զի գրեթէ նոյն ատեններուն Պրահմայի եւ Կոմ-

փիւկիոսի կրօններն սկսած էին անդ ծաւալիլ , սակայն հաւանականաբար դիւրաւ տարածութեցու յԱրեւմուտս, զի այս երկիրներ յորս եւ Հայաստան, յաւուրս Աքիմենեանց գնթակայ էին Պարսից : Պերսեպոլիսի սեպաձեւ արձանագրութեանց մէջ (որք դարեհ Վշտասպիայի եւ Քսերքսիսի կը վերաբերին) Հայք զանդիկ կրօնք ունեցող ազգաց կարգը կը յիշուին , ուստի Քրիստոսէ 5 դար առաջ արդէն զրադաշտական էին : Ստրաբոն կը վկայէ թէ Հայք եւ Պարսիկք կրօնակից էին . (Ստրաբոն Քրիստոսէ քիչ առաջ կ'ապրէր :)

Այս կրօնն տիրեց ՚ի Պարսիկս, ՚ի Մարս եւ ՚ի Հայս մինչ ցվերջ Աքիմենեան հարստութեան (330 ն.ք) , յայնժամ մեծն Աղէքսանդր նուաճելով այս երկիրներն, այրեց Աւեստան ու վերջ տալ փորձեց այս կրօնին : Այս առթիւ գուցէ յունական աստուածութիւններն եւ Սելեսկեանց օրով Սեմական դիք մուտք գտան , սակայն արմատ չճգեցին զի յետ այնու կը հաստատեմք Աւեստական Սրբութիւններն աստուածացած ՚ի մեզ , եւ արեւելեան երկրաց տիրող Պարթեւաց մէջ :

Պարթեւք աղաւաղեալ Զրադաշտականութիւն մ'ունէին . ոչ միայն Արամագդայ արձանն կանգնած էին այլեւ Աւեստայի ինչ ինչ սրբութիւններն աստուածացուցած էին, ու անոնց կուրքեր շինած, գուցէ Յունաց նմանողութեամբ: Արեգակն , Լուսինն ներկայացնող պատկերներն ու իրենց դիւցազն նախնեաց անդրիներն կը պաշտէին , զի արքայք ինքինքնին Աստուածոց սերունդէն կը համարէին :

Հայք Արշակունեաց հարստութեան հաստատուելէն առաջ Աքիմենեան Պարսից նման Զրադաշտական էին ,

չունէին ոչ մեհեան , ոչ պատկեր կամ կուռք աստուածոց . ըստ Խորենացւոյ Վաղարշակ<sup>1</sup> արշակունի հարստութեան հիմնադիրն՝ եղբայր պարթեաց արքայից արքային Արշակայ Մեծի , կանգնած է Արեգական եւ Լուսնոյ Ներկայացուցիչ պատկերներ եւ իր նախնեաց անդրիներն յԱրմաւիր՝ որք փոխադրուեցան 'ի Բագարան եւ ապա յրԱտաշատ :

Գ. դարուն սկիզբն (226) Սասանեանք տիրելով Պարսից՝ կրկին Զրադաշտականութիւնն ծաւալեցաւ անդ , եւ նոյն իսկ այդ հարստութեան հիմնադիրն գալով ի Հայս կը կոտորէ պարթեական արձաններն ու կը քանդէ մեհեաններն եւ կը ստիպէ զՀայս ընդունիլ Զրադաշտական կրօնն «զմեհենիցն պաշտամունսն առաւել եւս յորդորէ , այլ եւ զհուրն որմզդական ի վերայ բագնին որ 'ի Բագաւան անշէջ հրամայէ լուցանել<sup>2</sup> , բայց զանդրիսն զոր արար Վաղարշակ պատկեր իւրոցն նախնեաց հանդերձ Արեգական եւ Լուսնին յԱրմաւիր եւ փոխեցաւ 'ի Բագարան , եւ դարձեալ յԱրտաշատ . զայսոսիկ փշրէ Արտաշիր» (Խոր.) : Այլ արձանոց համար բան մը չըսեր , գուցէ Զրադաշտական ըլլալնուն խնայեց :

---

(1) Գիտեմք այժմ թէ՝ Հայ Արշակունի հարստութեան հիմնադիրն հայազգի Արտաքսանն եղած է և ոչ Պարթև Վաղարշակ , թէ Պարթեւք շատ աւելի ուշ Թագաւորյներ տուած են մեզ , թէ խորենացւոյ Վաղարշակն՝ վաղեմի Արշակ այսինքն նախնի Թագաւոր կը նշանակէ : Այս վկայութենէն սա միայն ըմբռներու է թէ՝ արձանի ձեւի տակ սրբութեանց պաշտամունքն 'ի Պարթեաց մուռք գտած է ի մեզ և ի ձեռն մի Պարթեազն հայ Թագաւորի :

Գուցէ նոյն ատեն կամ բիշ վերջ Արամազդայ , Անահատի , Միհրի , Տիրի և լն . արձաններն հաստատուեցան ի մեզ և զիցապաշտութիւնն մուտք գտաւ ի Հայս ու ապա ճոխացաւ հնդիկ , յոյն . և ասորի աստուածոց յաւելմանը (Տես կռապաշտութիւն) :

(2) Հաւատնականաբար Որմզդական հուրն Արիմենեանցօրէն կար անդ ,

Այս անյաջող փորձէն վերջ 5րդ դարուն յատըս Յազկերտի կրկին նոյն փորձեցին Պարսիկք : Յազկերտ Բ. կը հրամայէ «ամենայն ազգք եւ լեզուք որ Են ընդ իմով իշխանութեամբ դադարեսցին յիւրաքանչիւր մոլար օրինաց, եւ միայնոյ եկեսցեն յերկրպագութիւն Արեգական, զոհս մատուցանելով եւ Աստուած անուանելով» (Եղիշէ) : Եւ գիտեմք թէ՝ այն ատեն Հայք որ Դ. դարուն սկիզբէն շնորհիւ Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատայ ընդունած էին Քրիստոնէութիւնն, ինչ մեծ ընդդիմութիւն ըրին, Ղետոնդեան քահանայից Ներշնչմամբ եւ Մամիկոնեան Վարդան զօրավարի առաջնորդութեամբ : Այս դիմադրութեան պատմութիւնն ընելով մեզ քաջ Նկարագիրն Եղիշէ, այդ առթիւ կը ներկայէ մեզ Սասանեան Զրադաշտականութիւնն, զոր կը քննադատէ եւ իւր ժամանակակից իմաստաքը Եզնիկ, յորոց կը տեղեկանամք թէ՝ Սասանեան Զրադաշտականութիւնն փոքր ինչ տարբեր է Աքիմենեանց ընդունածէն :

Աքիմենեանք ինչպէս ըսինք՝ Զրուանայ անսահման ժամանակի ծնունդ կը համարէին Որմիզդն եւ Արհմ. Սասանեանց օրով այդ անսահման ժամանակի գաղափարն Նիւթականի վերածուելով Զրուանն կ'ըլլայ հայր Որմզդի եւ Արհմի, այսինքն Հայր Աստուածոց եւ զոր մերն Եղիշէ անուանած է Մէջն Աստուած : Ուստի եւ Սասանեանք Զրուանական էին, մինչդեռ Աքիմենեանք Ուհուական էին: Սասանեանք Ուհուական հուրէն զատ որ մեհենից յատուկ էր՝ ունէին եւ Վահանական հուրն (Ատր պէհրամ) զոր ունենալու էր ամեն քաղաք եւ գիւղ :

Զանդիկք եւ Մանիքեցիք յանձին Շրմզդի եւ Արհմի՝

բարւոյ եւ չարին աստուածութիւններ ընդունելով Զրա-  
դաշտական միաստուածութիւնն երկաստուածութեան փո-  
խեցին Դ. դարուն։ Զրուանականութիւնն ինկաւ Սասան-  
եանց հետ (622) եւ յաջորդ դարուն անոր յաջորդեց իսլա-  
մութիւնն։ Իրենց հին հաւատքի մէջ մնացողներն մեկնե-  
ցան՝ ի չնդիկս (Պոմպէ) եւ որք հարուստ կամ հեռա կ'անուա-  
նին եւ ոնին ատրուշաններ. ասոնք թուօք 90000 են։  
Պարսկաստանի մէջ հազիւ 10000 փարսիններ կան այժմ։

Տիարպէքիրի եւ Մուսուլի մէջ գտնուող եզիտի ան-  
ուամբ ժողովրդեան կրօնին մէջ Արեւապաշտական, եւ եր-  
կարմատեան Զրադաշտականութեան սկզբունքներն կան։  
Հաւանականաբար սա Քաղդէութեան եւ Զրադաշտակա-  
նութեան մի խառնուրդն է, զոր կ'արժէ մօտէն ուսումնա-  
սիրել։ Դժբաղտաբար այդ ափ մը ժողովուրդն շարունա-  
կական հալածանաց հետեւանօք բնաջինջ ըլլալու վրայ է։

Աւեստան. — Զրադաշտական կրօնի Ա. Գիրքն  
կամ Աւեստան ստուար էր, եւ ըստ արաբ պատմչի մը  
վկայութեան եզան հազար մորթի վրայ գրուած էր եւ 21  
մասերէ (Նուռ) կը բաղկանար։ Ասոնք միեւնոյն ժամանակ  
գրուած չեն, այլ տարբեր դարերու եւ զանազան հեղինա-  
կաց կողմանէ հետզհետէ յաւելեալ է՝ Զրադաշտէ սկսեալ։

Պարթեւաց Վոլոգէս թագաւորն (Ա. դար Քրիստո-  
նէութեան) հաւաքել տուաւ Աւեստայի՝ Աղեքսանդրի խա-  
րոյկէն զերծ մնացած հատակոտորներն։ Սասանեան Ար-  
տաշիր (Գ. դար) հաւաքել տուաւ Աւեստայի հատակո-  
տորներն եւ վերակազմեց զայն որչափ որ կարելի էր ընել.  
ապա Շապուհ Բ. Եր դարուն (Յ.Ք) աւելի ամբողջական

Հրատարակութիւն մը տուաւ։ Այժմ Հնդկաստանի Փարսիներու քով Աւեստայի Պահլաւ ու Սանսկրիտ լեզուաւ գրուածներ կան, սակայն գործի մեծ մասն կորսուած է եւ միայն 21 մասերէ մին Վւնտուան (մաքրութեան օրինագիրքը) ամբողջ կայ, եւ միւսներէն երկուքին Յաշուա (զոհաբերութեան գիրք) եւ Վւնտուան (Յաշնայի յաւելուած մը) մեծ մասն։

Վւնտուան Զրադաշտականութեան կրօնական եւ պատժական օրինագիրքն է, 22 հատուածներէ բաղկացեալ։

Յաշուան կամ Ետանուան (կամ Սրօթ-Եաշտ) զրադաշտական հին գիրք մ'է, 72 զլիսի բաժնուած, զոր երկուքի կրնամք բաժնել, Ա. Կառաւուան որք Զրադաշտի գրուածներն են, ու անոր քարոզութիւններն, յորոց 5ն մեզ հասած է. Բ. Ետանուան Ետանուան Զրադաշտի աշակերտաց գրութիւններն են, Մազդէական արարողութեանց ծխարանն է (Վենտիտատի լեզով գրուած), այսինքն զոհական արարողութեանց շարականներ եւ պատարագամատոյցն։

Վւնտուան կամ Վւնտուան 23 աղօթքներու հաւաքածոյ մ'է որք Եասնաներէ ետք կ'երգուին. Եաւ կամ Յաշ 20ի չափ շարական աղօթքներ են, Օրհնութիւնք կամ Աստուածոց գովարանութիւնք։

Նէրաւու կամ նուագք հինգ աղօթքներ են նուիրեալ Արեգական, անոր հրեշտակին (Միհրի), Լուսոյ, ջուրց եւ կրակին: Աչքեւուան՝ օրհնութիւնք ի պատիւ հրեշտակաց, որք ի պատիւ հանգուցելոց հոգույն տրուած սեղանին կ'երգուին: Ա-Ե-Ա-Ա-Կ'անուանի Սանսկրիտի կամ վետաներու լեզուի մօտ երանեան լեզուօք գրութիւններն որք

Զրադաշտի եւ իր աշակերտաց կողմանէ գրուած են : Զա...  
կ'ըսուին Աւեստայի Պահլաւիկ լեզուի թարգմանութիւնք  
եւ մեկնութիւնք . Բա...ւուր կ'ըսուին պարսկերէն լեզուի  
մեկնութիւնք 5'ու դարուն գրուած :

\* \* \*

Հրէւային ոգիներ . — Զրադաշտականք կը հաւա-  
տային եւ հրէշային ոգիներու՝ որոց մասին ինչպէս ըսինք  
յիշատակութիւնք կը գտնուին Աւեստայի մէջ :

Հրէշային ոգիներ կ'անուանեմք մերթ կենդանային  
կամ մարդկային ձեւեր՝ առնող ոգիներն՝ որպէս յու...շի...-  
ուրուներն , ուրուներն , նաև ուրուներն , շահապուներն եւայլն :  
Եզնիկ զայնս ձեւափոխեալ դեւեր կը համարի : «Յորժամ  
քաղաքք եւ գիւղք աւերեսցին եւ անդ դեւք բնակեսցին ,  
եւ կեղծս ՚ի կեղծս յայտնեսցին , եւ մարդկան ըստ կեղծ-  
եաց նոցա անուանս եղեալ զո՞մ յուշկապարիկ , զո՞մն  
պարիկ , զո՞մն համբարու կոչեսցին» :

Համբարու ըստ ոմանց կէս կին կէս ձուկ էգեր էին .  
ըստ այլոց անապատաբնակ կենդանիներ , թոչուններ  
կամ սողուններ : Եսայի Բաբելոնի համար կ'ըսէ «Եղիցի  
բնակութիւն համբարուաց եւ հանգիստ ջայլամաց , եւ  
պատահեսցին դեւք յուշկապարկաց» : Ըստ Շտակել-  
բերգի կը համեմատի հին Պարսից համբարու բառին  
որ կը նշանակէ առա ռէ :

Շտակել- անբնակ վայրերն կը բնակէին , մերթ  
կենդանակերպ էին , ստէպ մարդակերպ եւ հեծեալ կ'երեւ-  
էին մարդոց (Եզնիկ) : Ըստ ոմանց սոքա վարուցանի պա-

Հապաններ էին, ըստ Ագաթանգեղոսի գերեզմանատանց հսկողներ :

Պարունակած որոնց էգերն թուփն Պարքի, ըստ Եղնիկի մարդակերպք «ի մարդկանէ եղեալ ասեն»։ Ըստ ոմանց ջրաբնակ էին, ըստ այլոց մարգերու մէջ պարողներ, ըստ Հիւպշմանի սոքա Աւեստայի Փառքներն Պահաւական Փառքներն եւ նոր Պարսից Փեռքներն են։

Յաւագաղաւութիւն ըստ ոմանց կնոջ եւ թոչունի խառնուրդ մ'էին եւ ծովարնակք, ու կ'անուանէին նաեւ դըմեւթ ձաւու։ Ըստ այլոց իշամարդեր էին։ Եղնիկ կ'ըսէ «Յուշկապարկաց ասեն բնակել . . . յաւերակսն զոր յոյն լեզու իշացուս ասէ»։

Շատ եւ Շատթիւն նոր եւ օտարամուտ ոգիներ կը թուփն մեզ :

Վիշապ. — Օձի վիշապ անուանեալէն զատ կար եւ Վէշտա անուանեալ հրէշ մը՝ որ զանազան ձեւեր կը զգենուր. օձի, գրաստի (ջորի, ուղտ), թեւաւորի, մարդու, եւն. որ միշտ չարութիններ կ'ընէր. որպէս դաշտերու հունձքն կը յափշտակէր, գրաստներն կը գողնար, կովերու կաթերն կը ծծէր, գուցէ եւ մրրիկ կը հանէր, առ այս ըսուած է վիշապ հանել = մրրիկ հանել։ Վիշապի խառնածին հրէշներ ալ կը յիշատակուին, որպէս Վէշտաւած, Վէշտաւէ-է-է, Վէշտաւէ-է-է + աջ (Քիմառու) որոց գործք եւ յիշատակութիւնք անծանօթ են։

Աւելի որոշ բան մը չեմք գիտեր եւ Եղբայրութեան, Զետարութ եւ Ծանազ մասին որք դեռ կ'ապրին իբր ժողովրդական նախապաշարմունք :

Ե.

## ԿՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Հայք իրենց Արշակունի հարստութեան հաստատութենէն առաջ Զրադաշտականք էին եւ կուռք ու դից պաշտամոնք չունէին։ Ըստ Խորենացւոյ Արշակունի հարստութեան հիմնադիրն եղած է Վաղարշակ (150 ն. Ք) եղբայր Արշակ Մեծի Պարթեաց արքային<sup>1</sup> (օտար պատմագրաց Արշակ Քաջն կամ Արշակ Զ. կամ Միհրդատ Ա.) սակայն այժմ պատմական քննադատութեամբ հաստառուած է թէ սխալ մ'է սա. այս հարստութիւնն աւելի վաղիւ (190 ն. Ք) հաստատուած է Արտաքսիաս հայազգիէն։ Ուստի եւ ինչոր Խորենացին Վաղարշակայ մասին կ'ըսէ իբր կուապաշտութիւն մուծանողի, կրնամք Արշակունի հարստութեան հիմնադիր Արտաքսիասի վերագրել։

Մակեդոնացւոց եւ ապա Սելեսեկեանց իշխանութեան տակ (330–190) Հայերն սկսած էին փոքր ինչ ընտելանալ դիցաբանական կրօնի՝ պահելով իրենց Զրա-

(1) Արդարեւ Արշակ Քաջ պարթեաց (165–139) յառուբ Դեմետր Սովտերի (162–149) արշաւած է մինչ Եփրատ (Դիոստրոս Սիկիլիացի), սակայն Դեմետր Եփրատուր (146–125) վանեց զանոնք, և յետ այնու Պարթեաք չյանդնեցան անցնիլ Տիգրիս։

Այժմ հաստառուած է թէ Պարթեաք շատ աւելի ուշ (53 Յ. Ք) Արտաշէս Բ. (Խոր.՝ կամ Տրդատ Ա. ով (օտար պատմագիրք) եղբայր Պարթեաց Վաղարշ Թագաւորին՝ կուտան Հայոց Թագաւորական զարմ մը Ըստ Գէորգ Առլանեանի (Etude Historique par le peuple arménien 1909 Paris) Պարթեա ցեղէ հայ Թագաւորաց սկզբնաւորութիւնն աւելի ուշ 195ին Վաղարշով կը սկսի միայն։

դաշտականութիւնն՝ որ անշուշտ օր քան զօր կ'աղաւա-  
ղէր։ Արտաքսիաս որ Յոյն քաղաքակրթութեամբ սնած եւ  
Սելեւեկեան կուսակալ, կրնար Խորենացւոյ Վաղարշակայ  
բերանն դրած խօսքն կրկնել «զի ոչ կարգք ինչ լեալ  
աստ յայտնի եւ ոչ մեհենից պաշտամունք»։ ուստի եւ Ար-  
տաքսիաս ինքն մտոյց 'ի Հայս դից պաշտամունքն ըս-  
կըսելով կանգնել Արեգական եւ Լուսնոյ ներկայացուցիչ  
պատկերներ որք յարգի էին 'ի վաղուց ի Հայս, եւ իւր  
նախնեաց<sup>1</sup> անդրիներն՝ հետեւողութեամբ Սելեւեկեանց  
եւ Պարթեւաց, որք ինքզինքնին Աստուածոց ցեղէն կը  
համարէին ու անոնց անդրիներն կը կանգնէին։ Այս ար-  
ձաններն զետեղեց Արմաւիրի մեհեանին մէջ։ Հաւանակա-  
նաբար ասոնք մեծ յարգ չվայելեցին ի Հայս զի յետ  
այնու ասոնց երկիցս տեղափոխութենէն զատ՝ որ եւ է  
յիշատակութեան չեմք հանդիպիր յազգ։ պատմիչս։  
Հայք այսպէս դիցապաշտութեան ընտելանալէ վերջ կը  
հաստատեմք անդ ազգային վեց գլխաւոր Աստուածու-  
թիւններ. Արամազդ, Անահիտ, Տիր, Միհր, Վահագն եւ  
Աստղիկ, որոց չորս առաջիններն ոչ այլ ինչ են եթէ ոչ  
Զրադաշտական սրբութիւններ նիւթական ձեւով՝ արձան-  
ներով ներկայացուած ըստ ժամանակին տիրող յոյն քա-  
ղաքակրթութեան եւ միջավայրի ազդեցութեան, գուցէ  
եւ նոյնն կրնամք ըսել աւելի ազգային հանգամանք ու-  
նեցող Վահագնի եւ Աստղիկի համար. ուստի եւ կարելի է  
ըսել թէ Հայք աւեստական սրբութիւններն աստուածա-

(1) Դուցէ Սելեւեկեաններու նախնեաց անդրիներն էին՝ անոնց հա-  
ճելի թուելու հ ամար, զի անոնց կողմանէ կառավարիչ կարգուած էր  
ի սկզբան։

ծացուցին ու անոնց արձաններ կանգնելով սկսան կռապաշտութեան։ Միեւնոյն ընթացքն կը տեսնեմք եւ 'ի Պարթեւ եւ 'ի Պարսիկս։ Հաւանական է որ այս պաշտամունքն սկսաւ յաւուրս Արտաքսիասի եւ կամ իւր անմիջական յաջորդաց։

Ըստ Զենոր Գլակայ յաւուրս Վաղարշակայ Հնդիկ գաղութ մը հաստատուեցաւ 'ի Տարօն, ուր հիմնեց ՕՅ կամ Վէշտը անուն քաղաք մը եւ ապա մօտակայ Աշտիշատ քաղաքին մէջ հաստատեց եւ իրենց ազգային աստուածոց մեհեան մը՝ զորս անտի Քարքէ լեռան վրայ փոխադրեցին ու անդ կանգնեցին պղնձեայ երկու խոշոր կուռքեր։ — Զեմք գիտեր թէ որոնք էին այդ Հնդիկ աստուածներն զորս Գրիգոր Լուսաւորիչ խորտակեց եւ անոնց տեղ կանգնեց Ս. Կարապետի վանքն։

Ինչ որ ալ ըլլան այդ աստուածութիւններ, միայն տեղական մնացին այդ գաղութի մէջ ու երբեք ազգային հանգամանք մը չառին, եւ հաւանականաբար առ այդ՝ Զենոր Գլակէ զատ այլ ժամանակակից ազգային պատմիչք չեն յիշատակեր զայնս։

Արտաշէս, հայր Տիգրան Մեծի, որ եւ հաւանականաբար Տիգրան կ'անուանէր (Հիւպշման), ըստ Խորենացւոյ Փոքր-Ասիան նուաճելով յունական աստուածներն Արտէմիս, Ապողոն, Հերակլէս յղեց 'ի Հայս՝ յԱրմաւիր զնելու համար. Վահոնիք՝ երկրին քրմապետք, երկու առաջիններն զետեղեցին յԱրմաւիր, Ապողոնն Տիրի քով, իսկ Արտէմիսն Անահտի քով, Հերակլէսն տարին յԱշտիշատ Վահագնի քով, եւ ապա Արտաշէս Ելլադա անցնելով՝ անկէց Ողիմպիական Դիոսն, Աթենասն, Հեփեստոսն, Ափ-

րոդիտէն եւ մի այլ Արտէմիս գերի առաւ ու յղեց՝ ի Հայս, ու այդ դիք հազիւ հասած էին Անի (Բարձր Հայոց) ինքն մեռաւ իր վերադարձին, ուստի եւ դիք անդ մնացին:

Զաւակն Մեծն Տիգրան (90 Ն. Ք.) այդ կուռքերն ցրուեց ու զանոնք այն ազգային կուռքերուն քով դնել տուաւ՝ որոց նմանութիւնն ունէին իրենց վերագրեալ յատկութեամբ<sup>1</sup>. Ողիմպիական՝ Դիոսն՝ Անտոյ Արամազդայ մեհեանն զրաւ, Աթենասը Եկեղեաց գաւառի Թիլ գիւղն Նանէի մեհեանն, Արտէմիսն Եկեղեաց Երիզա գիւղն Անահտի քով, Հեփեստոսը Դերջանի Բագառինջ գիւղն Միհրի քով, Ափրոդիտէն Տարօնոյ Աշտիշատ գիւղն Վահագնի քով:

Հերակլէսի արձանն Վահոնիք փոխան Արմաւիրի յԱշտիշատ հաստատելնուն, Մեծին Տիգրանսայ բարկութիւնն յարուցին եւ քրմապետութենէ զրկուեցան: Տիգրան այդ Հերակլէսի քով դնել տուաւ անոր տարփուհին՝ Ափրոդիտէն:

Ըստ Խորենացւոյ Երուանդ<sup>2</sup> Արմաւիրի արձաններն փոխադրեց՝ ի Բագարան, եւ յաջորդն Արտաշէս Բ.<sup>3</sup> յԱրտաշատ տարաւ զանոնք:

---

(1) Այս յունական դից ընկերացող քուրմերն ըստ Խորենացւոյն չուզելով Հայստանի խորերն երթալ, առարկեցին թէ աստուածք չուզեն աւելի հեռիներն տեղափոխուիլ, ուստի եւ Տիգրան սահմանազլիս մօտերն զետեղեց զանոնք:

(2) Ըստ օտար պատմագրաց սա Փարումանայ Վրաց Թագաւորին զաւակն է և կ'անուանի Հռադամիստ:

(3) Ըստ Խորենացւոյ սա զաւակն է Երուանդայ, սակայն ըստ Կորագոյն պատմական քննադատից, սա է եղբայր Պարմեւաց Վաղարշ Թագաւորին և կ'անուանի Տրդատ կամ Տիրիթ, և սա է առաջին Պարթեւ հայ Թագաւորն կամ Արշակունի: Սա գոնէ ի սկզբան Զրադաշտական էր, ներոնէն արբայական Թագ ընդունելու համար ցամաքի ճամբով Հռոմ զնաց ինանհապարին ջուրն ծովու պղծելու չհարկադրուելու համար:

Այս յունական աստուածոց մուտքն Արտաշէսի եւ Տիգրանայ յունասէր քաղաքականութեան մի արդինքն էր : Այս աստուածներ օտար մնացին մեզ Հայոցս համար, սւստի եւ անոնց մասին չպիտի անդրադառնամք : 'Ի սեմականաց միայն երկու աստուածութիւններ Նառեւ եւ Բաբան մուտք գտած կը գտնեմք 'ի մեզ, որոց առաջինն ընտելացած եւ կարծես ազգային յատկութիւն մ'առած է :

Նանէի ի Հայս մտից մասին յիշատակութիւնք չունիմք . զիտեմք թէ Տիգրան անոր մեհեան մը կանգնեց ի Թիլ Եկեղեց , իսկ Բարշամինն Տիգրան Բ. բերաւ 'ի Միշագետաց , եւ հաստատեց 'ի Թորդան Բարձր Հայոց :

Արդ աստ այս ամէն դից վրայ ուրոյն տեղեկութիւն տալէ վերջ պիտի ջանամք ներկայել ապա անոնց տաճարներն , պաշտօնն , պաշտօնէութիւնն , եւն :

Արեգական եւ Լուսնի դիբ . — Զգիտեմք թէ Խորենացւոյ Վաղարշակն կամ Արտաքսիաս ինչ ձեւ տուաւ Արեգական եւ Լուսնոյ արձաններուն : Խորենացին կ'ըսէ «Անդրիս հաստատեալ Արեգական եւ Լուսնի», ուստի կը հետեւի թէ մարդոց կիսարձանի ձեւն տուաւ անոնց : Գուցէ առաջինն նոյնացուց Միհրի հետ՝ որոյ ներկայացուցիչն էր , իսկ երկրորդն Վրաց ու Պոնտացւոց (յԱմերիս) պաշտած փոխգական գտակաւ Փառաւուն : կամ Մեշֆառաւուն անուամբ կուռքն էր ! :

Հայ իշխանք շատ կը յարգէին Արեւն , անոր վրայ կ'երդնուին : Տիգրանայ Բարզափրան սպարապետն Երուսաղիմայ Հիւրկանոս քահանայապետն համոզելու համար

«Երդնու նմա յ'Արեգակն եւ յ'ամենայն պաշտամունս իւրեանց յերկնայինս եւ յ'երկրայինս»։ Արշամ կը ստիպէ էնանոս Բագրատունի ասպետն «կամ թողով ՚ի սպառ զօրէնն հրէութեան եւ երկիր պագանել Արեգական եւ պաշտել զկուոս արքայի . . . կամ . . .»։

Ասոնց մասին յ'Արմաւիրէ ի Բագարան ու անտի Արտաշատ, փոխադրութիւններն կը յիշատակէ Խորենացին։

Հաւանականաբար Արեգակ եւ Լուսին միայն մէյմէկ արձան ունէին եւ ՚ի Հայոց չյարգուեցան ընդ երկար։

Տարւոյ երկու իրարու յաջորդ ամիսներն (7րդ 8րդ) Մայիս եւ Սրբունի՝ Լուսաւու, եւ Սրբունի՝ Նուլիրեալ էին։ Ամսոց առաջին օրն ալ Արեգ կ'անուանէր եւ Հաւանականաբար Արեգական ձօննեալ էր եւ 24րդ օրն Լուսունի՝ Լուսնի։

Նախահարց արձաններն.— Ինչպէս ըսինք, Սելեկիացի եւ Պարթեւ արքայք ինքզինքնին աստուածոց սերնդէն կը համարէին եւ առ այս իրենց նախահարց արձաններն կը կանգնէին ու կը յարգէին Արտաքսիաս անոնց նմանողութեամբ կանգնեց արձաններ որք հաւանականաբար մեծ յարգ չվայելեցին ՚ի Հայս, զի Արեգական եւ Լուսնի արձանաց հետ տեղափոխութենէն զատ ո եւ է առթիւ յիշատակութեան մը չեմք հանդիպիր յ'ազգային պատմիչս անոնց մասին։

Արամազդ.—Աւեստայի Ահուրա-Մազդան (Ամենագէտն) է որ ինչպէս տեսանք, հին Պարսիկք Օրամազդա, Օրամազդէն, Օրմուզդ, Սասանեանք Որմիզդ, Հայք Արամազդ եւ Վիրք Արմազ կ'անուանէին։

Այս աւեստական բարի ոգին (Սրինդօ-Մայուս) նիւթական արձանով ներկայացուցին, ու պաշտեցին Պարսիկք Հայք եւ Պարթևք :

Արամազդն ՚ի Պարսից եւ ՚ի Հայոց համարուած էր գերազոյն Աստուած, հայր Աստուածոց, երկնից Աստուած, երկնային լուսոյ Աստուած, մեծ Աստուած, արի Աստուած, բարի Աստուած, Արարիչ Երկնի եւ Երկրի, «մեծ եւ արի Արամազդ», Ամենազօր, «լիութիւն, պարարտութիւն», Ամենաքեր պտղոց, լիացուցիչ, հիւրընկալ Աստուած, վանատուր (հիւրընկալ) Աստուած :

Արամազդ իր այս յատկութիւններով Ցունաց Զէ---է ու Տէ---է եւ Լատինաց Ժէ-Քէ-Է-է-է եւ Դէ---է կը մերձենար :

Արամազդ ունէր մէկ որդի որ էր Միհրն եւ դուստր մը՝ Անահէր. ապա սեմական Նաննա ալ անոր աղջիկ համարեցին, եւ նոյն իսկ ոմանք Աստղիկն :

Հստ Աւեստայի Արամազդի որդին է հոռո, իսկ աղջիկն «ԵՇԻՇ ՇԵՇ»: Միհրի համար յարմար է հուր բառը, զի Միհր հրոյ Աստուած էր եւ արեգական ներկայացուցիչ. սակայն Անահտի՝ Երկրի ոգույն նոյնացումն տարօրինակ կը թուի: Արդեօք ջուրն Երկրի ոգին համարուած է, որոյ ներկայացուցիչն էր Անահիտն (Հուսին):

Արամազդայ մեհեաններն էին Բարձր Հայոց Դարանաղեաց Անի ամրոցն եւ Արարատայ Բագրեանդ գաւառի Բագաւան գիւղն. կային եւ արձանք ի Պաղատոյ լեռինս (յատրս Հոփիսիմեանց) եւ ի Մծխիթ՝ մայրաքաղաքն Վրաց :

Արամազդայ քրմապետն թագաւորական ցեղէ էր:

Արտաշէս Բ. իր Մաժան որդին քրմապետ կարգեց Արամազդայ :

Արամազդայ կը նուիրէին սպիտակ ցուլ, նոխազ, ձի, ջորի :

Տարւոյ առաջին ամիսն նաւասարդ (Նաւասէրհատա (պրսկ.) = Նոր տարի = Ամանոր) Արամազդայ նուիրեալ էր, որպէս նաեւ ամսոց առաջին օրերն՝ ինչպէս տեսանք՝ Զրադաշտականութեան մէջ :

Սակայն հաւանականաբար դիցապաշտական շրջանին մէջ այդ առաջին օրն Արեգական յատկացուեցաւ ու Արէ՛ կ'անուանէր, իսկ 15<sup>րդ</sup> օրն Արամազդայ ձօնուեցաւ ու անոր անուամբ (Արամազդ) կը կոչուէր : Նաւասարդի առաջին օրն Արամազդ կ'ըսուէր, եւ այդ օրն կը տօնուէր Արամազդ : Ըստ Խորենացոյ՝ Վաղարշակ ամանորի առթիւ մեծ տօն հաստատեց, որ մեծամբոխ կը տօնուէր ի Բագաւան, եւ որ 6 օրեր կը տեսէր, հաւանականաբար ամանորն եւ յաւելեաց 5 օրերն : Եկող ուխտաւորներն անդ պատսպարան կը գտնէին զի Արամազդ Վանատուր (օթեան տուող) էր, եւ զոհերէն բաժին կ'ընդունէին, զի Հիւրընկալ էր :

Հայոց քաղաքական տարին կը սկսէր Օգոստոս 11ին, իսկ կրօնականն Պարսից նման Մարտի 21ին . ապա միացուցին եւ ունէին միակ տարի մը որ Օգոստոս 11ին կը սկսէր, յարմար Արամազդն տօնելու, զի յայնժամ առատ էին պտուղք եւ ամենայն բերք՝ Արամազդ տօնին համար : «Ի ժամանակի դիցն Ամանորոյ՝ ամենաբեր նորոց պտղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատուրի» (Ագաթ.) : Այդ հանդիսից առթիւ եւ սկսան տօնել ապա

Աստղիկն՝ որ անդ ի Բագաւան՝ արձան ունէր, եւ անոր յիշատակին աւագանք թոցնել, եւ չորր սփռել զի սոքա անոր խորհրդանշաններն էին, եւ իրարու վրայ ջուր սրսկելով՝ Զրհեղեղի յիշատակն կամ ջուրն, կամ ջուրց պաշտպան Աստուածն՝ Անահիտն եւս տօնել, զի եւ նաւասարդ ամսոյ սանսկրիտերէն անունն է Նաւասարդ որ Նաւասարդ ըսել է<sup>(1)</sup>:

Քրիստոնէութեան օրով նաւասարդի հանդէսներն Այլակերպութեան տօնին հետ նոյնացուցին:

Ոմանք Վահագուր եւ Ամանք ուրոյն աստուածութիւններ կ'ընդունին (Ալիշան), այլք այդ երկուքն նոյն աստուածութիւնն համարին (էմին), ուրիշներ Վանատուրն միայն աստուած կ'ընդունին (Գելզէր, Տիվորիէ). կան ալ որ Ամանորն աստուած կը համարին (Լանկլուա). սակայն մենք Ամանք եւ Վահագուր Արամազդայ ստորոգելիններն կը համարենք Հայր Պարոնեանի հետեւողութեամբ: Արամազդն՝ ինչպէս տեսանք՝ Ամանորի դիք կ'անուանէր, ու իրեն ուխտի գնացողաց հերձնեալ եւ չունաբեր էր: Յոյնք իրենց Զեւսին ալ հերձնեալ ածականն կուտան, որով եւ կրնայ հասկցուիլ Ագաթանզեղոսի «ի ժամանակի դիցն ամանորոյ ամենաքեր նորոց պտղոց հիւրընկալ դիցն Վանատրի» հատուածն, որ տեղի տուածէ այս շփոթութեանց: Աւելի բացայայտիչ է Մակաբայեց-

(1) Նաւասարդ բառին երկու մեկնութիւն տուինք, մին ըստ պարսկերէնի նոր տարի (տարւոյ առաջին ամիսն) և միւսն ըստ սանսկրիտի իր նոր չուրց տօն: Այս երկու մեկնութիւններն ալ ունին իրենց կողմնակիցներ. երկուքն ալ հաւատական են, մենք աւելի առաջնոյն կարծեկից ենք, զի Անահիտի տօնն նոյն ամսոյ 15ին էր, ուստի և չէր կրնար նոյն օրն տօնուիլ. գուցէ սակայն միացուցած էին յայնժամ:

ւոց «Հիւրասէր Որմզդական դիցն Վանատրի» խօսքն:

Հայկազեան բառարանն Ահանուբէւ բառին առթիւ  
Վանատուր դիքն Արամազդ ըսել է կ'ըսէ:

Անի ամրոցն, գլխաւոր մեհեան Արամազդայ՝ գե-  
րեզմանատուն էր Արշակունեանց, իսկ Բագաւան՝ գերեզ-  
մանատուն քրմապետաց Արամազդայ:

Ա. Անահիտ. — Անահիտ հաւանականաբար Աւես-  
տայի Անահիտն կամ Անահիտն էր որ Արտուրէջուր կոչ-  
ուած աղբիւրին ածականն է, եւ որ Մաքուր ըսել է: Սա  
Էնքո (Ազատ) մ'էր. Չրոց պաշտպան ոգին եւ որ Անահիտ  
անուամբ կը պաշտուէր ոչ միայն ի Հայոց եւ Պարսից այլ  
եւ 'ի Մարաց (Եկպատան), ի Կապաղովկիա, ի Գերմանիկ  
(Մարաշ), ի Փոքր Ասիա (Երկու Կոմանայք)՝, ի Լիւդիա,  
ի Պոնտոս (Զիլէ), ի Փինիկէ, ի Բաբելոն, ի Բակորիա եւ  
յԵլիմայիս :

Անահիտի պաշտաման ի Պարսից ի Հայս մտից վկայ  
է Ստրաբոն, անշուշտ ձեռամբ Պարթեւաց:

Անահիտ ջուրց ինսամակալն էր, Զրադաշտական  
կրօնի Անահիտաւուց, որ ապա նոյնացաւ Անահիտի հետ :  
Սա Աւեստայի մէջ արգասաւորութեան եւ դիեցման պաշտ-  
պան կոչուած է եւ որոյ ներկայացուցիչն էր Լուսինն :

Հայոց մէջ ամենէն աւելի յարգուած աստուածու-  
թիւնն էր Անահիտ: Ըստ Ստրաբոնի Պարսից ամէն աստ-  
ուածներն կը պաշտուէին ի Մարաց եւ ի Հայոց. սակայն  
Անահիտ էր Հայոց ամէնէ աւելի պաշտուած աստուածն,

(1) Երկու կոմանայից մին այժմ կիւմենէ կ'անուանի, Եւղոկիոյ մօտ  
է. իսկ միւսն Կապաղովկիոյ Զահանայ կողմերն կը գտնուի:

Եւ որ կ'անուանուէր Մեծ տիկին, Անահիտ տիկին! Տիկին Հայոց, փառք ազգիս, կեցուցիչ, Կոյս արգասաւոր, մայր ամենայն զգաստովթեանց, «բարերար ամենայն մարդկան բնութեան», եւ ծնունդ Մեծին արտոյն Արամազդայ : — Ուհետաք, Ուհետաք, Ուհետաք ալ կ'անուանէին, զի սորա արձաններն ոսկեղէն էին յերիզա եւ յԱշտիշատ :

Անահիտի արձանաց վրայ կը դրոշմուէր կիսալրսին կամ մահեակ, զի Լուսինն էր յերկինս ներկայացուցիչ Անահիտայ:

Ոմանք Անահիտն Արամազդայ կինն կը կարծէին (Յայսմատուրք), սակայն աւելի հաւանականաբար Արամազդայ դուստրն էր, ինչպէս ըսինք :

Անահիտ ի Հայս երեք գլխաւոր մեհեաններ ունէր :

Ա. Բարձր Հայոց Եկեղեաց գաւառի Երիզա աւանն, Եփրատայ ճիւղ, Գայլ գետի վրայ, որ էր գլխաւոր մեհեան Անահիտայ, որոյ ոսկի արձանն կողոպտեց Մարկոս Անտոնինոս (Պլինիոս),<sup>2</sup> ուր Հայք ապա մի այլ ոսկի արձան կանգնեցին :

Երիզայի Անահիտին համար Ագաթանգեղոս կ'ըսէ թէ «Զոր թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց» : Արտաշէս Բ. իր վերջին հիւանդովթեան աստ յղեց Արեղինից Արեղ նահապետն, բժշկովթին հայցելու համար Երիզայի Անահիտէն, սակայն անոր վերադարձէն առաջ մեռաւ : Ըստ Ստրաբոնի՝ Երիզայի Անահիտի արձանն Խրիմի թերակղիէն բերուած է :

(1) Նոյն աժականներն կը տրուին անոր եւ Աւեստայի մէջ :

(2) Զինւոր մը որ առա կողոպուտով հարատացած էր, Օգոստինոս կայսեր ինչոյք մը տուաւ ըստ Պլինիոսի :

Այս մեհեանն ունէր երինջներու երամ, որք շուրջ բոլորի մասնաւոր մարգերու մէջ ազատ կը շրջէին եւ իրենց ճակատն դրոշմեալ զոհի նշան մը կը կրէին։ Այս երինջներն Անահտի զոհերուն յատուկ էին եւ հաւանականաբար անոնց անունով գաւառն կոչուած է Երբայլան Երևան, Եղիշա, Անահանուան ալ ըսուած է (Պլինիոս)։

Բ. յԱշտիշատ եւս կար ոսկի արձան Անահտայ, ուր եւ Անահիտ սպիտակ արջառոց երամ մ'ունէր որ կ'արածէր Արածանւոյ ափունքն։

յԱշտիշատ կար եւ Վահագնի եւ Աստղիկի արձաններ, որոց քով դրուեցան ապա ի Յունաց բերուած Հերակլէսն եւ Ափրոդիտէն։

Գ. Արարատայ Արմաւիր քաղաքն ալ Անահտի կուռք մ'ունէր, որ անտի փոխադրուեցաւ ի Բագարան եւ հուսկ ուրեմն Արտաշէս Բ. հաստատեց յԱրտաշատ։

Կային եւ այլ երկրորդական մեհեաններ որպէս Տուրութերանի Տարօն գաւառի լեռնաշղթային այժմու Առաքելոց վանքի մօտ՝ Արեգակնայի բլուրին՝ Տէրէստրա ըսուած տեղն՝ կար Անահտայ պատկեր (Հին Հայտք), զոր Լուսաւորիչ քանդելով բոլոր ինչքն Առաքելոց վանուց յատկացուց։

Անձեւացեաց գաւառի Դարբնաքար անուանեալ քարայրի մէջ կամ մօտ եւս կար Անահտի արձան մը, յատըս Ս. Բարթողիմէոսի, ինչպէս նաև Ծոփաց Անահտայ աթոռ ըսուած լերան վրայ (Քէօշկէր)։

Անահիտն տարին երկու անգամ կը տօնէին, գարունին վարդերու եղանակին եւ աշունին (Նաւասարդի 15ին), ու այդ առթիւ Անահտի արձանն մեհեանին շուրջն կը

պտտցնէին երգերով, պարերով եւ խրախճանութիւններով։ Գարունին վարդ կը նուիրէին . աստի է գուցէ վարդավառ բառն :

Իբր նուէր տերեւոց ճիւղերէ պսակներ կուտային . «Հրաման ետ թագաւորն Գրիգորի, զի պսակս եւ թաւ ոստս ծառոց նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին» (Ագաթ.) : Աւեստայի մէջ Անահտի նմանօրինակ նուէրներ սահմանեալ էին :

Սպիտակ երինջ ալ կը զոհէին անոր ինչպէս ըսինք : Ըստ Ստրաբոնի Հայք «Այր եւ կին գերիներ նուիրէին Անահտայ» : Ամսոց 19<sup>րդ</sup> օրն Անահտի նուիրեալ էր : Անահտայ պաշտօն կը կատարէին արք եւ կանայք :

Ըստ Ստրաբոնի՝ Անահտի կին պաշտօնեաներն երեւելի ընտանեաց կոյս աղջիկներն էին, որք ժամանակ մը տաճարին մէջ պոռնկանալէ ետք կ'ամուսնանային : Հայաստանէ դուրս Անահիտն անառակ արարքներով կը տօնէին ըստ օտար պատմչաց, գուցէ եւ 'ի Հայս, թէպէտ սա անպատշաճ կը թուի «Մայր ամենայն զգաստութեանց» կոչուած աստուածուհոյ մը համար :

Մինք . — Աւեստայի Միթրան է որ ազատ մ'է, եւ ազատներու գլխաւորն, որ աստուածանալով պաշտուած է ոչ միայն 'ի Պարթեւաց, 'ի Պարսից եւ 'ի Հայոց, այլ եւ համայն Փոքր Ասիոյ ժողովրդէն, 'ի Յունաց 'ի Հռոմայեցւոց, եւ նոյն իսկ Կեղրոնական Եւրոպայի Գերմաններէն:

Պարսիկք զայն Մէհր, Մէրքուր, Հայք Մէհր եւ Արեւմտեանք Մէհր- կամ Մէրքուր կ'անուանեն :

Միթրա զանդիկ լեզուվ Հայութու, ՀՅՈՒԹ ըսել է ,

միջնորդ մարդուն եւ Արամազդայ, որ ապա եւ համարեցաւ միջնորդ եւ հաշտարար Որմզդի եւ Արհմի :

Միհր էր աստուած ճշմարտութեան, անաչառութեան, գիտակցութեան, սիրոյ, կրակի եւ լուսոյ: Արամազդի գործակատարն էր նա, հազար ականջ ունէր եւ բիւր աչքեր<sup>1</sup>, պատերազմի ատեն արդարին կողմնակիցն էր, մարդկանց արարքներն կը քննէր: Միհր արեւին (Արամազդայ) աչքն կ'անուանէր, այսինքն արեգակն՝ որոյ հետ նոյնացաւ: <sup>2</sup>

Արեգակ Միհրի ներկայացուցիչն էր: Արեգակն երկրի պաշտպան, բերրութեան տուիչ, մաքրիչ, անմահ եւ պայծառ կ'անուանէր, որ անշառաբար ամէսուն կուտար հաւասարապէս ջերմութիւն, լոյս: Արանց սիրոյ կրակն կը ներկայացնէր: Լուսինն գիշերային լուսոյ եւ կանանց սիրոյ կրակին տուիչն էր:

Միհր իբր կուռք կը նկարէին հայկական կամ փոխգական գդակաւ, ցովի մը վրայ դրած իր ծունկն, մէկ ձեռքով անոր եղջիւրէն բռնած ու միւսով զայն մորթելու զբաղած, եւ այդ ցովի անդամոց վրայ կը փակցնէին օձ, կարիճ, կրեայ եւ շուն մը՝ որք տարւոյ 4 եղանակներն կը ցուցնէին, եւ քովն +---մը երկու ջահ'ի ձեռին՝ մին դէպ 'ի վեր եւ միւսն վար բռնած, որք Արեւն եւ Լուսինն կը ներկայացնէին:

Միհրի տաճարն էր Բարձր Հայոց Դերջան գաւառի Բագառիճ գիւղն: Արտաշէսի Յունաստանէն բերած չեփեստոս կրակի աստուծոյ կուռքն՝ իր որդին Տիգրան՝

(1) Վեց հազար աչք և նոյնչափ ականջ ըստ այլոց:

(2) Միհր՝ փարսի լեզուով Արեգակ ըսել է:

անոր քով դրաւ : Վանայ Մէհէ թուր ըսուած տեղն եւ տեղական քարայրն գուցէ Միհրի պաշտաման տեղին էր, որոյ յիշատակն ժողովուրդն պահած է ցարդ :

Հստ ոմանց Հայք եւ Պարսիկք Միհրի ձօնած էին տարւոյ 4րդ ամիսն, մեր Մէհէ եւ Պարսից Մէհրական, սակայն մենք կարծենք թէ՝ այդ ամիսն աւելի կուսնի ձօնեալ էր, իրեն դրացի ոնենսալով Արեգական ձօնեալ ամիս մը : — Ամսոց 8րդ օրը Մէհէ կ'անուանէր եւ որ հաւանականաբար այս աստուածութեան ձօնեալ էր :

Հռովմայ մէջ Դեկ. 25ին կը տօնէին Միհրն որոյ տօնն նոյնացուցին ապա Քրիստոսի ծննդեան տօնին հետ :

Միհրի տօնին խարոյկ կը վառէին Հայք (յորմէ մնացած է եւ Տեառնդառաջին օրն Հայոցս խարոյկ վառելն, եթէ այդ ոովորութիւնը կրակի տարրապաշտական հետք մը չէ ինչպէս ըսինք), իսկ Պարսիկք անշէջ կը պահէին նիւթական կրակն :

Միհրի տօնին Պարսիկք՝ հաւանականաբար եւ Հայք՝ ցուկ, ձի եւ ճերմակ կառքեր կը զոհէին, գուցէ եւ մարդու զոհեր ալ կ'ընէին : Միհրի տօնն 6 օր կը տեւէր . թագաւորք արեգական ձեւօք խոյր մը զնելով զոհ կը մատուցանէին եւ զինովնալով հրապարակաւ կը պարէին :

Միհրդատ, Միհրան, Մերուժան անոմներն Միհրէ ծնունդ առած են :

Տիր. — Զենտաւեստայի Տէւրէան<sup>(1)</sup> է, որ աստուա-

(1) Աւետայի մէջ « Տէր եւ տեսուչ ամենայն աստեղաց » ըսուած է. զուցէ շնիկ աստղն Տիշտիայի ներկայացուցիչն էր յԵրկնիւ

ծանալով եղած է Աստուած գիտութեանց, արուեստից, խօսելու, գրելու, երազից որ եւ անուանեալ էր Գրեւ Արտադրություն<sup>1</sup>. Հաւանականաբար Գրութառն որ ցարդ ժողովրեան գաղափարաց մէջ կ'ապրի, Տիրի համազօր էր, իբրեւ գրող մարդոց բարի եւ չար գործոց :

Ամէն հին ազգեր գիտութեանց աստուած մ'ունէին, որպէս Եգիպտացիք Թօն, Փինիկեցիք Թամար, Ասորեստանեայք Նէբան, Ցոյնք Արտադրություն եւ Հերան, Լատինք Մերէւն, որոց մեր Տիրի նման յատկսվթինններ կ'ընծայուէր : Ցոյն դիցաբանութեան մէջ Հերմէս հոգիներն ի դժոխս կ'առաջնորդէր . նոյն յատկութիւնն կու տային եւ Տիրի, ու աստի գայ Կրութառն զոր դեռ ժողովուրդը կը գործածէ Կրութառն անհիծից մէջ :

Տիր Պարսկերէն նէր ըսել է, ու նետով մը կը ներկայացնէին զայն, եւ Փայլածու մոլորակի ձեւով կը պաշտէին, զի նետի պէս սրընթաց կ'ընթանայ :

Արեգակն, Լուսին, Արուսեակ աստուածացած ըլլալով Միհր, Անահիտ, Աստղիկ անուամբ, ասոնց անբաժան ընկերն Փայլածուն չէր կրնար վտարուած ըլլալ եւ որ Տիր անուամբ սկսաւ պաշտուիլ :

Տիրի մեհեանն էր Արտաշատու արեւմտեան կողմն, ճանապարհին վրայ, որոյ քով դրուեցաւ ապա յունական Ապողոնն : Անահտայ մեհեանն քաղաքին մէջ էր :

Տիրի քուրմերն երազներ մեկնելու յատկութիւնն ունէին :

(1) Գրիչ Որմզդի կ'անուանէ զայն Ազաթանգեղոս և ոչ Արամազդայ Որմզդ բառն աւելի Սասանեանց ժամանակի գերազոյն աստուածոյ կը վերապահեն ընդհանրապէս Հայք Խորենացին չիշատակեր զայն :

Հայք Տիրի նուիրած էին Տեւ ամիսն եւ ամսոց 13<sup>րդ</sup> օրն (Տիրական օր) :

Այս աստուծոյ անունին առնուած են Տրիբազ, Տըրդատ, Տիրան, Տիրոց, Տիրատուր, Տիրիթ մարդոց՝ եւ Տիրակատար, Տիրառիճ տեղույ անուններն :

Ծիւական յառաջ քան զգրիստոնէութիւն Տէրական Գոտէ կ'անուանէր, որ եւ ի Քրիստոնեայ Հայոց Աստուածածնայ գօտի անուանեցաւ :

Աստղիկ . — Ամէն հին ազգեր գեղեցկովթեան եւ բեղմնաւրութեան աստուածուհի մ'ունին, որպէս Բարելացիք իշտարն, Ասորեստանցիք նանէն, Փինհիկեցիք Աստարտէն, Յոյնք Ափրոդիտէն, Լատինք Վէնիւսն, Հայք Աստղիկն : Պարսիկք գեղեցկութեան աստուած չունէին . գուցէ նոյնացուցին Անահիտի հետ եւ կամ ըստ ոմանց Աւեստայի Տասհտէրն կամ Նահիտն Աստղիկի կը հաւասարէր :

Աստղիկ նոյի գուստըն եւ Զրուանայ, Յարեթոստէի եւ Տիտանայ<sup>(1)</sup> քոյրն էր. այլուր համարուած է քոյր Արամազդայ եւ ամուսին Վահագնի, գուցէ նմանողութեամբ Յունաց՝ որոց Հերակլի ամուսինն էր Ափրոդիտէ :

Հաւանական է որ Աստղիկ քուն ազգային աստուած մ'է, թէ սա իբրեւ նոյի աղջիկն յարգանք կը վայելէր 'ի Հայս ու Հայք դիցապաշտութեան սկսելուն զայն աստուածացուցին եւ անոր արձան կանգնեցին դրացի ազգաց հետեւողութեամբ : Կընայ նաեւ օտարամուտ ըլլալ, գուցէ Փինհիկեան Աստարտէն կամ Ասորեստանեան իշտարն

(1) Հստ Խոյմնացւոյ Սեմ, Քամ, Յարեթ :

թարգմանաբար : Հօֆման կը կարծէ թէ ասորի Քօքարթա դիցուհին է, որ կը նշանակէ փոքր աստղ = աստղիկ = լուսաբեր մոլորակ :

Արիք՝ Արեգական Միհրի ձեւն տուին, Լուսնոյ՝ Անահտայ . հաւանական է որ Արուսեակին՝ որ անոնց փոքր ընկերն է; Աստղէս անունը տուին : Սա իւր գեղեցկութեան համար եղաւ անուն գեղանի աղջկանց (նոյի դուստրին) եւ աստուածուհի գեղեցկութեան :

Ըստ հայկական աւանդութեան Աստղիկ՝ Մշոյ դաշտին մէջ Գուգուռայ՝<sup>(1)</sup> ըսուած տեղն կը լուացուէր գիշեր ատեն, սակայն երիտասարդք մօտակայ բարձանց վրայ կրակ վառելով՝ իր գեղանի մարմինն դիտենուն՝ Աստղիկ հրաման ըրաւ որ մշուշով պատուի այդ միջավայրն, որոյ կը վերագրուի Մշոյ դաշտին մշուշապատ ըլլան, եւ անտի եւս Մուշ բառն իբր աղաւաղում մշուշի :

Աստղիկի գլխաւոր մեհեանն Տարօնոյ մէջ էր որ յԱսորւց բնակեալ էր. եւ գուցէ իրենց հայրենի դիցուհին իրենց հետ բերած էին :

Արուսեակ մոլորակն (առաւօտեան աստղ) իր գեղեցկութեան աղագաւ Աստղիկի ներկայացուցիչն էր յերկինս եւ կ'անուանէր նաեւ Լուսաբեր, Գիշերաւուր :

Աստղիկ երեք մեհեան ունէր ի չայս. մին Տարօնոյ Մշտիշատ քաղաքն՝ ուր էին եւ Անահիտ ու Վահագն: Մշոյ արեւելեան կողմերն Աստղաբեր (Տարօն), Աստղէր (Հաշտենից գաւառ) անուամբ տեղեր կան: Առաջինն Մոկաց բերդ ալ կ'անուանէր: Երկրորդ մեհեանն էր

(1) Զբոյ այն տեղն հանած ձայնէն տրուած է անոր այդ անունը:

Վասպուրականի Անձեւացեաց Պաղատոյ լերան վրայ Արամազդայ կից (Խորեն.), որոյ հետ կը տօնուէր Նաւասարդն։ Երրորդն Արտաշէս Բ. կանգնեց Արտամետի քով (Թ. Արծրունի)։

Ո-հ-է-չ-է- Ե- Հ-ո-ր-է-ն- ածականներն կը տրուէին Աստղիկի. գուցէ սորա կորոց ծղին ոսկի էր եւ մատերն վարդագոյն էին։

Աստղիկի վարդ կը նուիրէին եւ վարդերով կը զարդարէին անոր պատկերն, ուստի եւ ըստ ոմանց բառն Վ-ո-բ-է-լ-ո որ կը տրուէր անոնց տօնին եւ որ տեղի կ'ունենար Յաւելեաց տօներուն, Արամազդայ եւ Անահտի տօներուն հետ, ինչպէս ըսինք։ Այժմ այս բառն անսկրիտով կը մեկնեն որ Զ-ո-ր-է-ն-է-ն ըսել է, ինչպէս տեսանք, եւ աւելի ջրի տօնին ու անոնց պաշտպան Անահտի յատուկ է։

Վարդն եւ աղաւնին, ինչպէս յունական Վէնիւսին, նոյնպէս եւ Աստղկան խորհրդանշաններն էին, որոց տօնին եւ վարդ կը սփուէրն եւ աղաւնի կը թոցնէին։

Հին Վարդավառն որ քրիստոնէութեան օրերէն ի վեր Քս. ի այլակերպութեան տօնին վերածուած է, Հայք անշուշտ ՚ի յիշատակ Աստղիկի իրենց հին վաղեմի սովորութեան՝ վարդ կը սփուեն ու աղաւնի կը թոցնեն եւ ի յիշատակ Անահտի եւ ջուրի տօնին՝ ջուր կը սրսկեն։ Ըստ Շահան Ջրպետի տուած ցանկին՝ ամսոց 7րդ օրն Աստղան, իսկ 3րդն Գէւշտ-Հոր կը կոչուի։

Վահագն . — Վահագն Հայկազն Տիգրանայ զաւակն, ըստ Խորենացւոյ Ամրահակայ յաղթող քաջարի դիւցազն էր, որ ապա աստուածացեալ կը ներկայեն աղ-

գային պատմիչք, ու անոր ծննդեան երգն (Երկնէր Երկին եւ Երկիր) ու առասպելներ կը հաղորդեն մեզ, եւ իբր վիշապաց հետ կոռուող Վէշտուուշ անունն կուտան։ Աժդահակ վիշապ կը թարգմանի. գուցէ անկէ է այս բառն։ Սակայն Վահագն հաւանականարար Աւեստայի Վէրէնուանէ՝ որ յաղթութեան ոգին կը ներկայացնէր։

Վահագն պաշտուած էր եւ 'ի Վրաց։ Վահագնին ցուկեր կը զինուին։

Վահագնի գլխաւոր մեհեանն էր 'ի Տարօն։ Վահագնի սերնդեան յանձնուեցաւ քրմապետութիւնն եւ իրենք Վահագնի, Վահագնի, Վահագնի, Որդիւ Վահագն։ անուանեցան եւ նախարարութեան աստիճանի բարձրացան։

Հնդիկներն ալ իրենց Ագնին կ'երգեն մեր Վահագնի «Երկնէր Երկիրն եւ Երկիր» ի նման երգերով. անդ եւս Ագնիի աչքերէ մին Արեւու եւ միւսն Լուսնի բաղդատուած է։ Ագնիի Վէստու մականուն մը կուտան որ տեսակ մը եղէգ ըսել է. այս բառն քանիցս կը գտնուի «Երկնէր Երկին եւ Երկրի մէջ։ Հնդիկ Ագնին կուտած է Ահ կամ Ահ չար ոգոյն հետ որ էր իւ կամ Վէշտու, ուստի եւ Ագնին ալ Վահագնի նման վիշապաքաղ էր<sup>2</sup>։ Հնդիկ Ագնին որ հրոյ եւ Արեւու աստուած էր, կը համապատասխանէր մեր Վահագնին եւ արդէն Վահագն ըստ սանսկրիտի Բէրու-նուր = հրաբեր ըսել է։

Արդեօք չէ կարելի ենթադրել թէ՛ Խալդեանց Աքա-րու հրոյ աստուածոյն հետ նոյն է Ագնին։

(1) Գուցէ պէհրան (Behra)։

(2) Հ. Սանտալնեան, «Թագմավէպ» 1901 Մայիս։

Վահագնի՝ որ եւ Վահե-Վահե ալ անուանուած է, գլխաւոր մեհեանն էր Տարօնոյ Աշտիշատ գիւղն : «Յաշտից տեղին թագաւորացն Հայոց մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ» (Ագաթ.) : «Մեհենատեղին Հերակլեայ որ կայ դէմ յանդիման լերինն մեծի, որում Ցովն (Տարոս) անուանեալ կոչէին» (Փաւատոս) :

Վահագն իր քովն ունէր Անահիտն եւ իր տարփուհի Աստղիկն :

Վահագնի մեհեանն յԱշտիշատ Ո-ՇԵՐԵՐ Պաշտամ կը կոչուէր, որ կրնայ հասկցուիլ 8րդ աստուածութիւնն, որոյ եօթն առաջիններն էին հաւանաբար Արամազդ, Անահիտ, Միհր, Աստղիկ, Տիր, Նանէ, Բարշամին եւ կամ աւելի ըստ յունարէն Ագաթանգեղոսի «անուանէր սեղան ութերորդ արձանին հոչակաւոր վիշապահեղձոյն Հերակլեայ», այսինքն 8րդ արձան Վահագնի:

Ըստ Թովմաս Արծրունոյ կար եւ մի այլ մեհեան Ահեւական գիւղն Տօսպայ: Արտաշէս Բ. ի Փոքր Սոբակ կանգնեց Հերակլի արձանն որ հաւանականաբար Վահագն է: Մի այլ Հերակլի արձան կը յիշատակուի Բարձր Հայոց Դերջան գաւառի Սալահունեաց մէջ :

Սահմի ամսոյ եօթին մեծահանդէս կը տօնէին Վահագն եւ ամէն ամսոյ 27րդ օրն անոր ձօնուած էր :

Գրիգոր Լուսաւորիչ խորտակելով Վահագնի Տարօնայ մեհեանն՝ անդ հաստատեց առաջին մայր Եկեղեցին, եւ անոր տօնն հաստատեց Սահմի ամսոյ 7ին (Հոկտ. 15): Այդ Եկեղեցին քանդեց Լանկմիմուր, սակայն տեղն յայտնի է :

Վրացիք ալ կը պաշտէին Վահագնը. «Եւ անդ յաշ-

խարհին Վրաց զսորա չափ հասակի կանգնեալ պատուէին զոհիւք» (Խորեն.):

Նաև . — Քաղղէական Որէգ քաղաքի աստուածուհին էր Նանէ, զոր Քրիստոսէ 23 դար առաջ Պարսիկք (յատրս Խուտուր — Նախունդէի) յԵլիմ (Պարսկաստան) տարին, զոր Ասուր Բանհիբալ 17 դար վերջ զայն իր հայրենի Երկիրն դարձուց : Ասորեստանեայք Նուռ եւ Ասորիք Նուռ կ'անուանէին զայն :

Զեմք գիտեր թէ Երբ մուտք գտած է ի մեզ. յունական արձաններէ առաջ է անշուշտ անոր գալուստն եւ շատ հաւանականական է որ վաղագոյն ժամանակներէ մնացած է այդ Աստուածութիւնն յորժամ Ասորեստանեայց հետ գրեթէ համակրօն էինք :

Այդ աստուածութիւնն արդէն ազգային հանգամանք առած էր յատրս Տիգրանայ, եւ ունէր իր մեհեանն 'ի թիլ աւանն Եկեղեաց որ դնել տուաւ 'ի Յունաց եկած Աթենասն:

Ագաթանգեղոս զայն Արամազդայ դուստր կ'անուանէ. Խորենացին զայն ոչ մի անգամ կը յիշատակէ: Սա ըստ Պարսից Արամազդայ ուղեղէն ելած էր, գուցէ եւ Աստուած իմաստութեան էր :

Բարեամին . — Բարշամինն կամ Բաալշամինն կամ Բէլ-Սամէն փիւնիկ-ասորի աստուած մ'էր, որ կը թարգմանի Տէր Էրբէն, որոյ ներկայացուցիչն էր Արեգակն, իսկ Բէլ-Սամինա կամ Բար-Շամի-նա՝ էր Տիկին Երկնից = Լուսին :

Տիգրան Բ. ի Միջագետաց բերաւ Բարշամինան եւ հաստատեց Բարձր Հայոց Դարանաղեաց Թորդան աւանը

«ի փղոսկրոյ եւ ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով, եւ հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան» :

Փղոսկրէ եւ արծաթէ շինուած էր իր արձանն (Խոր.) եւ Ագաթ. (Ագաթ.) ածական կը տրուէր անոր : Հարկ չէ շփոթել սա Բարշամ ասորի բռնաւորի հետ որոյ յարդն գողցաւ մեր Վահագն :

Հնդիկ երկու կուռքերն . — Գիսանէ եւ Դեմետրէ Տարօնոյ մէջ հաստատուելով անդ շինեցին ՕՅ կամ Վէշտ անուն քաղաք մը . ապա մօտակայ Աշտիշատ քաղաքն գաղթեցին ու անդ կանգնեցին իրենց հայրենի աստուածոց կուրքերն : 15 տարի վերջ այս օտարական-ներու պետերն Վաղարշակայ կողմէ սպաննուեցան . սոցա զաւակներն մօտակայ Քարքէ լեռան վրայ հաստատուեցան ու հոն պղնձեայ երկու արձաններ կանգնեցին , ան-շուշտ կամխաւ իրենց պաշտածներն յԱշտիշատ : Այդ կուրքերէ մին 12 կանգուն բարձրութիւն ունէր , եւ որոյ քուրմի անունն Ա.Յ. էր , որպէս նաեւ նորա պաշտաման տեղին . միահին բարձրութիւնն 15 կանգուն էր եւ որոյ քուրմն որդին էր Արձանայ : Այս Հնդիկ կոոց յիշատա-կութիւնն միայն Զենոբ Գլակ կ'ընէ :

Ըստ Զենոբ Գլակայ , Գիսանէ անումն կուգայ սոցա գիսաւոր (մազուտ կամ մազերնին գիսաձեւ հիսաւած) ըլլալէն . սակայն այս նշանակիչ անունն հայէրէն է , գու-ցէ եւ թարգմանութիւնն համարժէք Հնդիկ բառի մը : Դե-մետրէ բառն յոյն կամ սանսկրիտ ձեւն ունի : Պ. Աւտալ 1

(1) Memoir of Hinde colony in ancien Armenia. Journal of the Asiatic Society of Bengal Calcutta.—Յիշատակը Հնդիկ գաղթական նաց 'ի Հայու . Պէսկալի Ասիական ընկերութեան օրագիր , 1836 , էջ 332:

կը կարծէ թէ այս երկու աստուածներն հնդիկ Գագական եւ Եպանագագան աստուածութիւններն են, սակայն չունի համոզիչ փաստեր :

Զենոր Գլակայ այս աստուածոց մասին գրած հատուածն մուլթ է, եւ ոմանց կարծել իսկ տուաւ թէ՝ այդ աստուածք Գիւռնէ եւ Դեմուրէ կ'անուանուէին. գուցէ հասկըցուի աստուածք Գիսանէի եւ Դեմետրէի: Կան որ փորձեցին իսկ այդ բառերն հնդիկ աստուածոց հետ բաղդատել :

Ըստ Լասսէնի<sup>(1)</sup> Գիսանէն՝ հնդիկ Կրէշտան կամ Գըրէշտան է որ Գիւռն ու Գիւռն ալ կ'ըսովի՝ որ Քէստուր ըսել է. իսկ Դեմետրէն աղաւաղեալ Հոբետան կամ Բաշտան կը կարծէ:

Ըստ Գէրրգ Արսլանեանի սոքա յոյն աստուածութիւններ են. Դեմետրէ յունական Դեմուրէն է, դիցուհի երկրագործութեան, համապատասխանելով բարելական Իսդարին եւ հայկական Անահտին: Իսկ Գեսանէն յունական Տետանէն (\*): է:

Այս հնդիկ աստուածութեանց հարցն դեռ շատ լուսաբանութեան կը կարօտի, եւ գուցէ սոքա միայն հնդիկ գաղութի պաշտաման առարկայ եղան, զի ի շարս ազգային դից չեն յիշուած եւ միայն Զենոր Գլակ կը յիշատակէ զանոնք :

Սպանդարամես. — Աւեստայի հրեշտակապետներէ մին Սպանդար-Սպանդարէ, ըստ պարսկերէնի Սպանդար եւ հայերէն Սպանդար-Նոր կ'ըսովի: Ըստ Պարսից՝ սա երկրի այգեստանաց եւ կենդանեաց պահապանն էր,

անոր խնամոց յանձնուած էր տարւոյ մի ամիսն եւ ամսոց մի աւուր տեսչութիւնն: Մակաբայեցւոց գրոց մէջ Սպանդարամետ անուանեալ է յոնարէնի Բագրատ կամ Դիանեան:

Արտաշէս Բ.' ՚ի փոքր Աղբակ Հերակ եւ Դիանեան մեհեան մը շինել տուաւ (Թովլ. Արծրունի): Անշուշտ սա մեր Սպանդարամետն է՝ յոյն անունով նշանակուած:

Փիլոսորոս յոյն պատմիչը կը գրէ թէ Արշակ թագաւորն ինձ մը բռնելով զայն նիւսեայ աստուծոյն նուիրեց ու կենդանւոյն պարանոցն ուսկի մանեակ անցնել տալով վրան հայ տառերով գրեց «Արշակ թագաւորն Հայոց աստուծոյն նիւսեայ»: Մենք նիւսեայ աստուած չեմք ճանչնար, սակայն ըստ յոյն դիցաբանութեան սա Դիոնեսիոսի դայեակն է եւ հաւանականաբար Դիոնեսիոս իր դայեակի անունով կոչուած է աստ, եւ կը նշանակէ մեր վերոյիշեալ Սպանդարամետ աստուածն: Մի գուցէ նիւսիա՝ քաղաքի մը անունն ըլլայ:

Սանդարամետ. — Իբրեւ դժոխոց եւ անդնդոց աստուած գործածուած է՝ ՚ի մեզ գրեթէ համարժէք Յունաց Դեմետրէին: Արդեօք առանձին աստուածութիւն մ' էր սա թէ՝ Սպանդարամետի հետ նոյն է եւ մեր քրիստոնեայ պատմագիրք զայն անարգանօք դժոխոց տեսուչ անուանած են: «Սպանդարամետք սարսիցեն զկապեալ ոգիսն արձակիցեն:» «Զարհուրեալ դորային դասք սանդարամետիցն» են:

Կուապաւտական Տանարք Հայոց. — Հաւանականաբար նախ բացօթեայ կատարէին պաշտամոնք ի

մեզ եւ կամ յանտառս, որպէս Արմավիրի սօսեաց անտառն եւ Վիշապաձորի դից մայրին՝ զորս արդէն յիշատակեցինք : Ըստ Խորենացւոյ յաւուրս Արշակունեան Վաղարշակայ շինուեցան առաջին տաճարք որոց թիւն աւելցուց նա մանաւանդ Տիգրան :

Տաճարք մեհեան կ'անուանէին . սա հաւանականաբար յան եւ յանէի բառերէն կուգայ եւ ոչ Միհրէն : Այս տաճարաց կամ մեհենից նուիրական սեղանն որոյ վրայ մատուցանէին զոհս՝ Բագրէն կոչուէին եւ հետեւաբար շատ բագին ունեցող աւանք անուանէին Բագրատ, Բագրատէ (Բագնոց գիւղ) :

Մեհենից քով կային Հայուանուն՝ ուր կը պահէին արժէքաւոր նուէրք եւ զարդք մեհենից : Շատ ճոխ էին մեհեաններն : Աշտիշատայ մեհենին համար Յայսմաւուրք կը գրէ «Բարձրաշէնք եւ մեծամեծ ծախիւք զարդարեալ յոսկոյ եւ յարծաթոյ եւ ի մարգարտաց եւ յականց պատուականաց» :

Հայք ըստ ազգ. պատմագրաց ՚ի սկզբան միայն մէկ գլխաւոր մեհեան ունեցած են յԱրմավիր, որ էր մայրաքաղաք Թագաւորանիստ, ապա աթոռանիստ քաղաքի փոփոխման առթիւ այդ մեհեանն եւ դիք եւս տեղափոխուած են, ինչպէս ըսինք, ի Բագարան, յԱրտաշատ : Գուցէ եւ Տարօնոյ Յաշտիշատն ալ հարաւայնոց յատուկ էր, ուր կ'երթային զոհել եւ արքայք Հայոց : Յետ ժամանակաց՝ աւելցաւ մեհենական քաղաքաց թիւն . սակայն անոնց գլխաւորք 7 էին, յորոց մին (Արտաշատ) միայն երկու մեհեան ունեցած է : Կային եւ այլ դիցապաշտական երկրորդական տեղեր զորս եւ պիտի յիշատակեմք այդ գըլ-

խաւոր 7 քաղաքներն թուելէ ետք : Այդ գլխաւոր 7 մեհենից ուստի երթալ կը պատուիրէր Խոսրով . « Հրաման տայր ընդ կողմանս կողմանս դեսպանս արձակել , հրովարտակս առնել յեօթն բագինս մեհենիցն ուստաւոր լինել պատկերաց կոոց դիցն պաշտաման » (Ազաթ. ) :

Այս խօսքն երկու կերպ կրնայ հասկցուիլ , կամ 7 մեհենական քաղաքաց ըսել կ'ուզէ , որք ի վերին Հայս էին (Բարձր Հայք եւ Արարատ ) եւ պարտաւորիչ չի համարիր Յաշտիշատինն զի հեռաւոր էր ( ' ի Հարաւային Հայս ) եւ որ « ութերորդ պաշտօն հոչակեալ » կոչուէր , եւ կամ միայն Հայոց 7 գլխաւոր դից ըսել կ'ուզէ ( Արամազդ , Անահիտ , Տիր , Վահագն , Աստղիկ , Նանէ , Բարշամին ) :

Աբաբեկչ , Բաբաբան է - Աբաբան . — Արքայական գլխաւոր մեհեանն էր նախ յԱրմաւիր , ուր ըստ Խորենացւոյն Վաղարշակ կանգնեց Արեգական , Լուսնոյ եւ իր նախնեաց անդրիներն , գուցէ եւ այլ Աւեստական աստուածներ ( Անահիտ , Տիր ) որոց քով դրուեցան ապա յունական Ապողոնն եւ Արտեմիսն : Յաւուրս Երուանդայ այս աստուածներն փոխադրուեցան ' ի Բագարան ( Արշարունիք գաւառի ) եւ անտի յԱրտաշատ իւր զաւկի Արտաշէս Բ. ի օրով , ուր երկու մեհեան կար , մին քաղաքէն դուրս , պարունակելով Տիրն եւ Ապողոնն , եւ միւսն քաղաքին մէջ՝ յատկացեալ Անահտի , Արտէմիսի գուցէ եւ այլոց :

Այս երեք մեհենական քաղաքներն մէկ կը համարինք , զի երեքն մէկէն գոյութիւն չունէին , այլ յաջորդաբար :

Աշտեւան էաւ Յաշտեւան . — Տարօնոյ Աշտիշատ աւանն մեհենագիւղ ալ անուանուած է : Ազաթանգեղոս այդ անունն ստուգաբանելով « Յաշտից տեղիս թա-

գաւորաց Հայոց մեծաց» կ'ըսէ, որ նշանակէ տեղի զոհից կամ յաշտութեան եւ դիրքն որոշելու համար կը շարունակէ «ի սնարս լեռին Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ,» որ Եփրատայ Արածանի ճիւղին աջակողմն, Քարքէ լեռանց մէջ, Ս. Կարապետէն 6 ժամ արեւելս եւ Մատրա վանքէն մէկ ժամ հիւսիս է: Աշտիշատի տեղն այժմ Տէրբէ անոն գիւղ մը կայ: Անդ էր Վահագնի, Աստղկի, Անահտի մեհեանն :

Այս մեհեանի քրմապետութիւնն ըստ Խորենացւոյ Վաղարշակ Վահնունեանց յանձնեց. ապա Տիգրան զայնս պաշտօնէ ձգեց եւ անոնց վարելահողերն յարգունիս գըրաւեց իրեն անհնազանդ գտնուելնուն, զի Արտաշատի մէջ դրուելու որոշուած չերակլի արձանն՝ Աշտիշատի մէջ դրած էին: Ապա կրկին անոնց տրուեցան այն տաճարի քրմութիւնն ու կալուածներն: Մեծն Տիգրան, ըստ Խորենացւոյ, ի հիմանց նորոգեց այս մեհեանն որ 3 տաճարներէ կը բաղկանար. կեղրոնականն Վահագնի յատկացեալ էր, ուր դրուեցաւ եւ Արտաշէս Բ.ի բերած չերակլեայ արձանն . Այս կեղրոնական մասի մի կողմն կը գտնուէր Աստղկայ տաճարն որ եւ Վահնուն անուանէր, ուր դրուեցաւ Արտաշէսի 'ի Յունաց բերած Ափրողիտէն, եւ միւս կողմն Անահիտինն՝ որոյ ծօնեալ սպիտակ արջառաց երամն Լուկովլոս տեսած է՝ Արածանւոյ ափանց վրայ :

Տեղւոյն մեծ աստուածութիւններն, Նաւասարդին աշխարհաժողով կը տօնուէին 'ի ներկայութեան թագաւորին ու իշխանաց, եւ Յունաց Ողիմպիական խաղերուն

(1) Այս երեքն Հայոց պաշտպան մեծագործ աստուածք էին զոր մամնաւորապէս պատուել կը հրամայէ Տրդատ (Ագաթ.):

Նման ուժի, վազքի, արշակի եւ արուեստից մրցումներ տեղի կ'ունենային։ Անահուն՝ ջուրց պաշտպան աստուածոյն՝ ի յիշատակ՝ քրմապետն Արածանիի ջուրն կը սրսկէր ժողովրդեան վրայ ու ժողովուրդն ալ նոյնն կ'ընէր իրարու (Վարդավառ)։ Ի յիշատակ Աստղիկի աղանի կը թոցնէին, վարդ կը սփոէին։

Գրիգոր Լուսաւորիչ այս մեհեանն կործանելուն անդ հիմնեց առաջին Մայր եկեղեցին՝ Աշտիշատի վանքն՝ եւ Նաւասարդի տօներն Այլակերպութեան տօնին վերածեց, պահելով նոյն ազգային սովորութիւններն, որ կը շարունակուին ցարդ ի Հայս եւ նա մանաւանդ ի Տարօն։

Տրդատ Լուսաւորչի տուաւ այդ մեհեանի վարելահողերն, որ եւ իր սերնդին անցաւ մինչ ցմեծն Սահակ այս վերջինն մանչ զաւակ չունենալով իր աղջիկ զաւակն առնող Համազասպ Մամիկոնեանի տրուեցաւ եւ այսպէսով կաթողիկոսական կալուածքներն Մամիկոնեանց ըստացուածք եղան։

Աշտիշատայ Մայր եկեղեցին քանդեց Լէսկիթիմուր. տեղն յայտնի է սակայն, եւ կը գտնուի Ա. Սահակ Պարթեւի մատուին մօտ։

Բահաւան էամ Բահաւան էամ Բահաւան էամ Դիստան։

— Արարատայ Բագրեանդ գաւառի մէջ էր, նպատլերան հիախային ստորոտին վրայ։ Անդ կը պաշտուէր Վանատուրն Արամազդ եւ որ աշխարհածողով բազմութեամբ կը տօնուէր Ամանորին, տօն՝ զոր ըստ Խորենացւոյ հաստատեց Վաղարշակ։ Գուցէ եւ կային անդ այլ դիք (Անահիտ, Աստղիկ)։ Անդ կար եւ հուրն Որմղդական զոր եւ գտաւ Սասանեան Արտաշիր։

Սա էր գերեզմանսատուն քրմապետացն Արամազդայ: Խորենացին կ'ըսէ վասն Մաժան քրմապետի « տարեալ թաղեցին զնա ի Բագնոց աւանի իբր զՔրմապետ. թէպէտ Մաժան քրմապետ էր յԱնի՝ դիցն Արամազդայ» (Խոր.): Տիգրան « պատուէ զգերեզման եղբօրն Մաժանայ քրմապետի՝ Բագին՝ ի վերայ շինեալ՝ զի ի զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցին եւ ընդունեսցին հիւրք երեկօթիք» (Խոր.):

Աստ հոգու հացի եւ մատաղի հինաւուրց սովորութեան հետք մը կը նշմարուի:

Լուսաւորիչ աստ հիմնեց Ս. Յովհաննու վանքն:

Առէ ամբար. — Բարձր Հայոց Դարանաղեաց գաւառի մէջ ամրոց՝ ուր էր գլխաւոր մեհեան Արամազդայ, որոյ քով զետեղեցին ապա Յունաց ողիմպիական Դիոսն: Սա էր գերեզմանսատուն Արշակունի կռապաշտ թագաւորաց: Գուցէ եւ կ'անուանէր Կամար, ուստի եւ բառն Կամ Քեմար որով կը յորջորջի այժմ:

Երեւ. — Բարձր Հայոց Եկեղեաց գաւառի մի աւանն՝ ուր էր Անահտայ գլխաւոր ոսկեծին արձանն, որոյ քով դրուեցաւ ապա յունական Արտեմիսն: Գրիգոր Լուսաւորիչ զայն կործանելով տեղը կը կանգնէ Աստուածածնայ տաճարն:

Հին Երիզան կամ Երզնկան այժմու Երզնկայի տեղն չէր, այլ աւելի հիւսիս եւ հաւանաբար Վասկերտ աւանի մօտ:

Բաբառն. — Որ Պարթեւաց լեզուաւ Բագնոց գիւղ կը նշանակէ, Բարձր Հայոց Դերջան գաւառի մի գիւղն էր, ուր կը գտնուէր գլխաւոր մեհեան Միհրի եւ ուր դրուեցաւ եւ յունական Հեփեստումն :

Թէլ. — Բարձր Հայոց Եկեղեց գաւառի մի գիտն ուր էր Նանէի մեհեանն, որոյ ընկեր տրուեցաւ յունական Աթենասն :

Թուրքան . — Բարձր Հայոց Դարանաղեաց գաւառի մի աւանն, ուր էր Բարշամինայի մեհեանն : Դիտել կուտամք անցողաբար թէ ինն գլխաւոր մեհենից 5ն (Անի, Երիզա, Բագառիճ, Թիլ, Թորդան) Բարձր Հայոց երեք դրացի գաւառաց մէջ էին, գուցէ զի այդ տեղն ի Հայոց նուիրական վայր համարուած էր :

\* \* \*

Դից պաշտաման երկրորդական տեղիներն են Պատմական ուր էր արձան Արամազդայ եւ Աստղիկի :

Արեգականակ բլուրի (Տարօն) Տիրինկատար ըսուած տեղն, ուր էր պատկերն Անահտի :

Քաղաքական Տարօնայ, ուր էին հնդիկ գաղութի հայրենի երկու Աստուածոց կուռքեր, զորս կործանելով անդ հաստատած է Գրիգոր Լուսաւորիչ Ս. Կարապետի վանքը :

Ըլլալու են եւ այլ մեհեաններու բագիններ զորս մեր պատմիչք չեն յիշատակեր :

Կոոց արձաններն եւ անոնց գեղարուեսական արժեքն . — Մեր ազգային պատմիչք շատ լաւ կը նկարագրեն այն եռանդն զոր դրին Գրիգոր Լուսաւորիչ եւ Տրդատ արքայն քանդելու մեհեաներն ու խորտակելու կոոց արձաներն, որոց հատակտորներն իսկ գտնուած չեն ցարդ : Միմիայն շուրջ 25 տարիներ առաջ ի սահմանագլուխն Փոքր եւ Մեծ Հայոց՝ ի Սատաղ,

գտնուեցան պղնձեայ արձանի մը գլուխն եւ ձեռքն բը-  
նականին կրկին մեծութեամբ եւ սքանչելի նրբութեամբ,  
որ այժմ Լոնտոնի թանգարանն կը գտնուի։ Այդ հա-  
տակտորք Արտեմեսինն ըլլալ կը թուին եւ յունական  
գեղարուեստի գլուխ գործոց մը կը ներկայացնեն եւ  
ըստ Հնագիտաց 4րդ դարու (Ն. Ք.) գործ են։

Սա հաւանականաբար Մեծին Արտաշէսի՝ ՚ի Յու-  
նաց բերած այն Արտէմիսի արձանին կը վերաբերի զոր  
յերիզ կանգնեց իր որդին Տիգրան, հայ Անահիտի քո-  
վիկն եւ գուցէ նոյն իսկ Անահիտն. արդարեւ գտնուած  
տեղն շատ հեռի չէ Երզնկայէն, եւ բեկորներն խորտա-  
կիչի մը հարուածոց հետքեր կը կրեն։

Հաւանականաբար նմանապէս գլուխ գործոցներ  
էին Արտաշէս աշխարհակալի՝ ՚ի Յունաց բերած այն ար-  
ձաններն, յորոց Հերակլէսի արձանին մասին Խորենացին  
կ'ըսէ թէ « ի Սկիւրիայ եւ ի Դիպինոսէ Կրետացւոց ա-  
րարեալ էր » որք անշուշտ ժամանակին ճարտար արձա-  
նագործներն էին։

Մեծին Տիգրանի յԱսորւոց բերած Բարշամինայի  
արձանն ըստ նոյն պատմիչի « ի փղոսկրէ եւ ի բիւրեղէ  
կազմեալ էր արծաթով » որ եւ անշուշտ գեղարուեստական  
ընտիր գործ մը կը թուի։ Իսկ գալով բուն ազգային աստ-  
ուածոց (Արամազդ, Անահիտ, Վահագն, Աստղիկ, Տիր) հաւանականաբար յունական ոճով շինուած էին, զի զայնս  
ի մեզ մուծանող Վաղարշակ կամ Արտաքսիաս յունական  
քաղաքակրթութեան հետեւակ յունամոլք էին, եւ Հայք  
յայնժամ սկսած էին Աղեքսանդրէ ի վեր յոյն քաղաքա-  
կրթութեան ազդեցութիւնն կրել։ Այս ազգային աստ-

ուածոց գլխաւորն Անահիտ ոսկեղէն արձաններ ունէր ,  
որք կը յարգուէին եւ յօտարաց եւ նոյն իսկ Յոմաց վե-  
հապետներէն : Ասոնք հաւանականաբար գեղարուեստա-  
կան գլուխ գործոցներ էին :

**Զոհ .** — Հաւանականաբար նախ բուսական նուէր-  
ներ եւ զոհեր կը մատուցանէին , ինչպէս թաւ ճիւղերէ պսակ-  
ներ՝ զոր Տրդատ կը հրամայէր Գրիգոր Լուսաւորչի մատու-  
ցանել Անահտայ : Վարդ կը նուփրէին Աստղկայ . ապա կեն-  
դաննեաց արդինքն կաթ , իւղ , գեղմն եւ հուսկ ուրեմն  
կենդանիներ :

Հայք սպիտակ ցուլ , սպիտակ նոխազ , սպիտակ ձի ,  
սպիտակ ջորի կը զոհէին աստուածոց (մանաւանդ Արա-  
մազդայ) . Աստղկան աղաւնի կը նուփրէին . ոսկեղէն ու ար-  
ծաթեղէն զարդեր ալ կը նուփրէին : Սպիտակ կենդաննեաց  
զոհերն Աւեստական պաշտաման հետքեր կը ցուցնեն :

Հաւանականաբար արու աստուածութեանց որք  
կենդանիներ կը ձօնուէր , ինչպէս ցուլ , նոխազ , ձի եւ  
այլն . իսկ էգերու՝ որպէս Անահտայ՝ էգեր , ինչպէս երինջ :

**Զոհն Յ-ը** կ'ըսուէր , որ Պարսից Ե-ը բառէն  
կը կարծուի : Յ-ը , Յ-ը ալ ըսուած է որ կրակի մէջէ  
անցնել կը նշանակէ :

**Զոհից** միսն քրմաց եւ աղքատաց կը տրուէր , որոյ  
յաջորդեց քրիստոնէից Մ-ը , որոյ արդինքն քահա-  
նայից եւ աղքատաց կը բաժնուի :

**Զոհի** սպասներն ոսկեղէն եւ արծաթեղէն էին , ա-  
կամք պատուականօք զարդարեալք , զորս գանձատան  
մէջ կը պահէին :

Ամէն ոք չէր կարող զոհ մատուցանել . միայն աստիճանաւորաց ներեալ էր . «ոչ կարէ ոք ձօնել նմա՝ եթէ ոչ յառաջագոյն ընդ աստիճանն տանջանաց արտօնիցէ , եւ աստիճանքն են թուով ութսուն» : Այս աստիճանաց արժանանալու համար փորձերու , ապաշխարութեանց , տանջանաց կ'ենթարկէին թեկնածուն «ըստ աստիճանաց ՚ի վեր ելեալք ՚ի թեթեագունից տանջանաց սկսեալ ի դժնդագոյնս կատարէին , յառաջագոյն՝ սովով ճնշել զանձին : իբր աւուրս 50 , եւ յայնմ ժուժկալք ի գերանս արկանէին աւուրս երկու , ապա ՚ի ձեան կացուցանէին աւուրս 20 , յետոյ ի հուր անցուցանէին եւ զչար ըմբերն որ կատարեալն եղեւ հատուցեալ , այնուհետեւ ի կատարելագոյն տեղիցն» (Նոնոս , Մեկնութիւն Գրիգոր Աստուածաբանի ճառից) :

Ի կոոց ինդրէին պատգամ , երազահանութիւն , յաջողութիւն ձեռնարկաց եւ բժշկութիւն հիանդութեանց (ինչպէս Արտաշէս Բ. ի համար) :

Քուրմերն . — Քուրմ եւ քահանայ բառերն սեմական ծագում ունին որք ցոյց կուտան Ասորեստանեայց կրօնական ազդեցութիւնն :

Կային ի Հայս քուրմեր եւ քրմուհիներ :

Քուրմերն կ'անուանէին նաեւ ըստ իրենց պաշտաման Մեհենակալ , Մեհենապալ : Մեհնունեաց տոհմը կը յիշատակուի՝ որ հաւանականաբար Վահնունեաց նման նախարարութիւն մը եւ կամ քրմաց տոհմ մ'էր : Գուցէ զոհող քուրմերու ցեղն Սուսառանէ+ կը կոչուէին :

Երբեմն գուցէ եւ շատ անգամ արքայագուն-

Ներն<sup>1</sup> քրմապետ կ'ըլլային, որպէս Երուազ՝ Երուանդայ  
Եղբայրն որ քրմապետ էր ի Բագարան, Մաժան՝ Արտաշէս  
Բ.իորդին եւ Արտաւազդայ Եղբայրն քրմապետ էր Անի ամ-  
րոցին։ Մոգպաշտէ էր անոնն Արտաշէսի մի սիրելոյն  
որ Երուազի տեղ քրմապետ կարգուեցաւ։ Վահագնի  
քրմապետաց նախարարութեան աստիճան տուաւ Վա-  
ղարշակ։

Սյս ամէնն ցոյց կուտան թէ շատ մեծարելի էին  
քրմապետք, գուցէ եւ թագաւորի խորհրդականք էին։  
Սոքա զերծ էին հարկէ եւ արքունի ծառայութենէ։

Քրմապետներն ունէին ընդարձակ հողեր, բազմա-  
թիւ զօրք եւ մեծ հարստութիւն։ Թագաւորին տուրք  
կուտային եւ իրենց գնդով պատերազմաց կը մասնակցէին։  
Գրիգոր Լուսաւորիչ կուտուններն ջնջելու համար ար-  
քայական զօրքով անոնց հեա կոուելու ստիպուեցաւ։

Շատ հարուստ էին քրմապետներն։ Միայն Տարօ-  
նայ Վահունիք ունէին 6 գիւղ, 12298 տուն, 7847 զօրք  
եւ Հաշտենից գաւառն իրենց հօտերու արածման յատ-  
կացեալ էր։

Քուրմերն ուսեալ էին. Երկրի կրօնական եւ քաղա-  
քական անցքերն գրի կ'առնէին, զորս Մէհմէտէան պատ-  
րակնեան կ'անուաննէին։ Մեհեաններն մատենադարաններ  
ունէին, որոց գլխաւորն էր Անիի Արամազդայ մեհեանն,  
ուր Ուղիմպ քուրմն Բ. դարուն գրած է ժամանակագրու-  
թիւն մը։ Բարդածան ասորին մեհեանական գրութիւննե-  
րէն քաղելով գրեց Հայոց քրմաց պատմութիւնն։

(1) Բնապաշտական շրջանին մէջ ալ նոյնն կը թուի։ Արմենակ  
Սոսիի անտառ տնկեց, ևնուշաւան այդ նուփրական անտառին նուիրուեցաւ

Քուրմերն փոխգական խոյր կը կրէին, վերարկու ունէին։ Մ'ծ պաշտօնեայք ապարանջան, գուցէ եւ օղեր կը կրէին։

Մեռելոց թաղումն . — Հայք ալ՝ այլ հեթանոս ազգաց նման լալկան կիներ կը վարձէին իրենց մեռելոց հետեւելու համար, զորս Եւրոպար+ կ'անուանէին։ Սոքա 'ի նշան սգոյ կուլային, մազերնին կը փետէին ու գուցէ կը կաքաւէին։ Արտաշէսի յուղարկաւորութեան առթիւ Յայնուրէն հունաց եւ աշխարհու հունաց կը յիշատակուին։

Մեծամեծաց եւ մանաւանդ իշխանաց եւ արքայից մահուան առթիւ անոր ձիերն, շուներն, գուցէ եւ այլ ընտանի կենդանիներն ու գերիներ կը զոհէին։ Մերթ անոր կիներն, սպասաւորներն ու սիրելիներն կամաւոր զոհեր կ'ըլլային, որպէս Արտաշէս Բ. ի համար «ամբոխուութիւնք մեռան ի մահուան Արտաշէսի, սիրելի կանայք եւ հարճք եւ մտերիմ ծառայք»։ «Եւ շուրջ գերեզմանաւ լինէին կամաւոր մահունք»։ (Խորեն.)։

Հայոց արքայք, քահանայապետք եւ իշխանք սպիտակ կը հագուէին պաշտօնապէս, սպիտակ էին իրենց կառքերն, ձիերն եւն։


Յուղարկաւորութեան առթիւ եւ սպիտակազգեստ պարտէին ըլլալ ոչ միայն մեռեալն այլ եւ մեռելակառքն քաշող ձիերն, սպասաւորներն եւն։ Սակայն սոսկական ժողովուրդն սեւ կը հագնէր, ինչպէս Արտաշէս Բ. ին «ձայնարկու կուսանք սեւազգեստք» էին։

Արքայք եւ իշխանք բարձր տեղեր կը թաղուէին. այդ պատիւն ըրաւ արդէն Հայկ իւր մեծազօր հակառակորդին

ԲԵԼՅՈՒ : Գուցէ ըստ Խորենացւոյ «ի տեսիլ կանանց եւ ռրդոց»: Նոյնն ընէին եւ այլ Հայկազոնք եւ Արշակոնիք : Մերթ եւ պարսպաց վրայ մահարձան կը կանգնէին եւ եթէ բարձր տեղեր չգտնուէին, հողաբլուր գերեզմաններ կը կազմէին : Այս բարձր դրիւք գերեզմանատուններն թէւ՝ կ'անուանէին : Զիակերպ եւ խոյակերպ գերեզմանաքարեր կը դնէին իշխանաց վրայ :

Մեծամեծաց, գուցէ միայն քրմապետաց, գերեզմանին վրայ բագին կը կանգնէին (որպէս Մաժանայ) ու անոնց վրայ զոհեր կ'ընէին ի վայելս քրմաց, աղքատաց եւ անցորդաց :

Գուցէ եւ կրակ վառելով խունկ կը ծխէին եւ ջուր կը դնէին անդ . կարելի է այդ ժամանակէն մնացած է գերեզմանաքարերու վրայ երկու խորութիւններ փորելու սովորոյթն իբրեւ ընդունարան ջուրի եւ ծխելի խունկի :



---

(1) Թիլ անուամբ երկու աւաններ ունիմք 'ի Հայս, մին թարձր Հայոց Եկեղեցաց զաւտոփ նանելի մեհենաւտեղին, և միւսն 'ի Վասպուրական մերձ Ռիսի: Առաջինին զիրքն բարձր էր եւ եղաւ գերեզմանատնվիլ որդւոց եւ Թոռանց Գրիգոր Լուսաւորչայ (Ագաթ. Խոր.), գուցէ և երկրորդն ալ գերեզմանատնվիլ եղած է:

Թիլ բառն արարերէն բլուր կը նշանակէ, ուստի և ումանք անոնցմէ եկամուտ կարծեցին ի մեզ բարձր տեղերու թիլ անուանումն, ուսկայն մննք յառաջ բան արարացւոց ու իրենց լեզուի ազդեցութեան ի մեզ մտից՝ գործածած եմք այս բառը, եւ այդ անուամբ բարձր զիրք երկու աւաններ ալ ունիմք (մին՝ գուցէ երկուքն ալ՝ գերեզմանատեղի), ուստի եւ այլ կերպիւ յացաւորելու է միեւնոյն բառի երկու լեզուաց մէջ ալ զանուին: Գուցէ սեմական է բառու և Ասորենուանեայց ժամանակաւ մուաք գտած է ի մեզ:

# ՅԱՆԿԱՆԻ ԹՈՅՑ

	ԵՎ Գ.
<b>Մուսե</b>	7
<b>Ա. Բնապատուրիւն</b>	7
1. Տարրապաշտութիւն (լերինք, ջուր, օդ եւ հողմ, հուր)	9
2. Բուսապաշտութիւն	15
3. Կենդանապաշտութիւն	16
Կեղրոնք Բնապաշտութեան	18
<b>Բ. Քաղղէուրիւն (Արեգակ, Լուսին, Մոլորակը, Աստեղը)</b>	20
<b>Գ. Ոգեպատուրիւն եւ դիւցազանց պատումն</b>	32
1. Ոգեպաշտութիւն (Քաջը, Աւրուականք, Առէզզը, Ապառը, Նհանզը, Ընզղայը, Յաւերժահարսունք, Հրեշային ողիներ)	32
2. Պաշտօն դիւցազանց (Հայկ, Վահագն)	35
<b>Դ. Զրադաչտականուրիւն</b>	38
Զրադաշտական վարդապետութիւն	39
Կրօնաւորք	46
Կրօնական ծէսը	47
Տաճարք	50
Յարանուանութիւնք	51
Զրադաշտականութեան պատմութիւնն	51
Աւեստա	55
Հրեշային ողիներ	57
<b>Ե. Կուապատուրիւն</b>	59
Արեգական եւ Լուսինի դիք	63
Նախահարց արձաններն	64
Արամազդ	64
Անսահիտ.	68
Միհր	71
Տիր	73
Աստղիկ	75
Վահագն	77
Նանէ, Բարշամին	80
Հնդիկ երկու կուռքերն	81
Սպանդարամետ	82
Սանդարամետ	83
Կուապաշտական տաճարք Հայոց	83
Կուոց արձաններն եւ անոնց զեղարուեստական արժէքն	90
Զո՞ն	91
Քուրմերն	92
Մեռելոց թաղումն	94



Գիտական շարժում Ա. Տարի (1885) (Սպառեալ)	20
» » Բ » (1886) եւ Գ տարի (1887)	20
Բնական Պատմութիւն Ա. հատոր (Կենդ Հիւսուածաբանութիւն եւ Մարդկային Կազմախօսութիւն ու Բնախօսութիւն)	40
Դասագիրք երկրորդական վարժարանաց	8
Նախորդին համառօտը. Դասագիրք նախակրարանաց	8
Ուսումնասիրութիւն միջային քարերու պատճառարանութեան եւ կազմութեան վրայ (Ֆրանսերէն)	10
Ժագումն հայ տառից (Պասկեալ հզմիրևանց մրցանակաւ)	10
Մանրէաբանութիւն	10
Միքրոպիօօժի (նախորդին բուրք. բարգմանուրիւնն)	10
Տիեզերք եւ իւր կազմութիւնը (Ֆրանսերէն)	10
Տիեզերք եւ իր Կազմութիւնը (Հայ. բարգմանուրիւնն)	10
Գրիգոր Աղաթոն (Ծագում եւ կենսագրուրիւնն)	21
Առողջապահութիւն առտնին	25
Ծննդական Գործարանը (Կազմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն)	6
Մարդկային Սաղմնախօսութիւն	5
Բառացուցակ Ախտանուանց, Բ. Տիպ	3
Տարուխնականութիւնն, Գ. Տիպ.	3
Ազգի մը պահպանութեան պայմաններն (Սպառեալ)	
Մանրէք ու իրենց շահատակութիւններն (Սպառեալ)	
Հայոց կաթողիկոսութիւնն եւ այժմու կաթողիկոսի ընտրութիւնն (Սպառեալ)	
Ուրուագիծ պատմութեան Հայոց, ի սկզբանէ մինչ ցԱրշակունի հարատութիւնն	
Հայոց Հին կրօններն (Բ. Տիպ)	6

Այս գործերն Գրիգոր Աղաթոն եւ Ուրուագիծ պատմութեան Հայոցի վաճառատեղին է Վենետիկ Մխիթարեանց վանքն. իսկ միւսներուն՝ Մատթէոսեան գրավաճառանոց Ֆիննաննըլար, Կ. Պոլիտ



